

891.542-3

5-34

2658


L. P. L. Y.

Ульяновск

Мар. 1974.

891.99

С-30



-6 NOV 2011

ԼԵԻՈՆ ՇԱՄԲԱ

891.99

Ը-30

ՎԵՐԺԻՆ

1001
3023



Մատենակար Ազգակ թիւ 9

16

2658

Հրատարակութիւն
ԱՐՄԵՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՐԱՎԱԶԱՐԱՆՈՑԻ

1911

Կ. ՊՈՒԼԻՍ

13 JUL 2013

4337 五

113

891.99 Cursus
C-30 1st month

VIIY-2142 10/01/79



4337-72

ԳԵՐԺԻՆ

U

— Մէկ խօսքով՝ չի կա՛. ո՞չ մեր գրականութեան,
ո՞չ մեր հանրային գործունէութեան մէջ դւռ ժամանակակից զարդացում ունեցաղ մարդ չի կա :

Եղբակացուց Արշակ . աթոռին վրա ջղուտ չար-
ժամ մը ըրաւ , թեւը յենեց պատշգամի վանդակին ու
հայեացքը սահեցուց խօսակցի դէմքէն , որը հազիւ կը
նշանաբուէր պատշգամը գրկող բաղեզներու թարձր ստուե-
րին մէջէն :

Տիրան ոչինչ չառարկեց : Անշարժ նստած էր՝ աչքերը սեւեռած Մարմարայի ծալերուն, որուն վրա լուսինը կէսը խածւած ու կէսը մնացած դունչովիր կը յօրաննէր :

Եւ վայրկեան մը լոռութիւն։
Միայն ծովը էր, որ վարը՝ պարտէզի շրթունքի
աւազուտին վրա իր գւարթ ու օրօրուն խշառուքովը
անվիրջ կը չոփէր։

— Առանց բնական գիտութիւններու հիմնական ծառաթութեան, — շարունակեց Արշակ իր խօսքին թեղը, — առանց մնափի Ճշնապասող ու մեր գոյութիւնը եղող ուժերը ճանչնալու, առանց մեր կազմը ու այդ կազմի բնական լնթացքն ու ֆունկիոնները հասկնալու. միւս կողմէն զուրկ մեր ընկերական կեանքի ուսումնասիրութենէն, զուրկ անտեսական, քաղաքական գործոններու

լայն ու խոր ըմբռնութիւն, ահա՛ թէ ի՞նչ տեսակ մարդիկ
են եկը մեր հասարակութեան միտքն ու զգացումները
մուցանելու. և ինչո՞վ վերացական ուսուցիկ դատողու-
թիւններ, բառեր ու բառեր, աս չ' մեր գովոցներուն,
մեր լրագրութեան, մեր զրականութեան մէջ. ո՞ւր է
իրերու, կեանքի ու երեւոյթներու լուրջ վերլուծումը:
Նորէն լուց:

Ատքը նետեց ոտքին, ձեռքերը իրարու կապեց գըլ-
խուն ետեւը ու սկսաւ մտածել:

Քսանըհինգի մօտիկ, միջահասակ, խարտեաշ մաղե-
րով, մաքուր ածխլած այտերով, ջղուտ երիտասարդ-
մըն էր ան:

Անոր պէս ջղային, բայց քիչ մը աւելի դեռատի,
քիչ մը աւելի չէկ ու գանգուր երկար մազերով տղայ
մըն էր Տիրանը, որը միշտ լուռ ականջ կը զնէր լնիւ-
րով ճառին՝ պէնսնէին մէջին առագաստանաւի մը սուե-
րագէրուն հետեւելով, որը հեռուն լուսնի ցողացումնե-
րուն վրային հանդարս կը սահէր:

— Բայց, է՛, ի՞նչ կարելի է պահանջել այդ մար-
դիկներէն. — Ինչեց վերստին Արշակի ամուր ձայնը: —
Բաւական է անդամ մը՝ պատկերացնես, թէ ո՞րն է
անոնց մտաւոր պաշարը. արտասահմանեան թերթի մը
յօդւածէն վերուցած դաստողութիւն մը, եւրուպական
գրախօսի մը մէկ թոռուցիկ եղրակացութիւնը, խոշորա-
նուն վիլխատիայի մը միակողմանի տեսութիւնը, ան ալ
ի հարկէ երկրորդ բերնէ յափշտակւած. կամ վերջուղէս
վէսի մը կամ բրոշիւրի մը յարձակումներէն սեփականած
հայեացք մը լնիերական այս ու այն հարցին վրա. ահա՛
բոլորը. պատահական ցանցիր կրթութիւն մը. բրոշիւրի
կրթութիւն: Մինչ մեղի, և մանաւորապէս մեր գործի
գլուխ կեցած մարդիկներուն միայն և միայն հիմնական,

սխառհմասիկ ու լուրջ պատրաստութիւն ոլէտք է. գի-
տական կրթութիւն, ժամանակիս բնական ու ընկերա-
կան գիտութիւններու բարձրութեան վրա կեցած ինք-
նուրոյն ուղեղներ, և ո՛չ թէ...

— Սիրելի՛ս, կարելի չ' թեմաղ փոխես. — Ընդհա-
տեց վերջապէս Տիրան, այլ եւս համբերել չկմարով ու
ժպանեցաւ:

— Ինչպէս թէ:

— Այս հիմնակի բնութեան դիմաց թո՛ղ վերջապէս
քիչ մըն ալ զգայաբաններդ գործեն. նայէ ինչ սքանչվի
գիշեր է. երկինքը, ծո՛վը, օ՛դը: Թքեր ևմ միւսներու
անպատճառատութեան ալ, իրենց վիլխատութիւններուն
ալ ու քու գիտնականութեանդ ալ վրան. «գիտական
կրթութիւն, հիմնական դարձացում»։ շաբաթ մըն է
ուղեղու նահատակէցիր:

— Տե՛ս, է՛. ամբողջ օրը ստանաւորներէդ ու վէ-
պերէդ ինծի շունչ առնել չես տեր, և հիմա ալ եկեր ևս
ինծի կը մեղաղըն:

— Սական, սիրելիս, ընթրիքին անմիջապէս վերջը.
մարդու ստամոքսը կը խանդարի այդ գիտական անմար-
սկի լրջութիւնէն:

— Խե՛զ բանաստեղծիս ստամոքսը:
Եւ երկուքն ալ լուցին:

Օգոստոսի բարակ հովիկը ծովուն վրային արած վա-
զեց ու շատակով մտաւ թագնեցաւ կապացվամի սաղարթ-
ներուն գիրկը: Ու անոր բերած չարաձճի լուրերէն ու-
նայնամիտ իրարանցում մը ինկաւ տերեւներու խտու-
թեան մէջ և ծածուկ փափուռք մը:

Տիրան յափտակւած ականջ կը զնէր այդ գարբէ
փափուռքին. և աչքերը գոյած անոր խմասոր ըմբռու-
նելու ճիգեր կ'ընէր, երբ տան վարի յարկին լուող

աղմուկ մը իր աչքերը մէկին բանալու ստիպեց :
Ու նոյն վայրկեանին մութ նախասենեակին գնատակի
մը պէս պատշտամ գլուորեցաւ Տիրանի փոքրիկ եղ-
բայրը .

— Բժիշկինք եկան :

Ուրախ շարժումով մը Տիրան խորյոն վեր թռաւ :

— Ո՞վ են .— Հարցուց Արշակ անտարբեր :

— Բժիշկ Պատիկեանները . ճանչնալու ես . գոնէ բը-
ժիշկը անշուշտ տևած պիտի ըլլաս . քալ՛ վար քեզի
Ճանօթայընեմ :

Զի՞ , տուն երթամ . այսօր ամբողջ օրը հոս կորաւ .
մանրունք գրելու բաներ ունիմ , երթամ այս գիշեր կար-
գի բերեմ : Յանութիւն :

— Յիմարութիւն : Կեցի՞ր . մէկ-երկու ժամ ուրախ
առեն կ'անցընենք . բժիշկը հետաքրքիր մարդ է :

— Է՞ , լսած եմ այդ շատախօսի մասին :

— Մանաւանդ քոյն ալ կրթւած աղջիկ :

— Գյուեմ . այդ Պոլսի կրթւած աղջիկնեմ ալ գի-
տեմ : Յանութիւն :

Տիրան կարծես վիրաւորեցաւ ընկերոջը այդ ար-
համարանքն :

— Բայց կը սխալի՞ս . ան քու գիտցածներէդ չէ .—
առարկեց լրջութեամբ :

— Վազ անցի՞ր , եղբայր . այդ պէպէքնե՞րը :

— Այդ , միշտ այդպէս ես գուն . — տաքցաւ Տի-
րան :— Ուրիշի խօսքն բնաւ կարեւորութիւն չես տար .
եկուր , աչքովդ տե՞ս , որ հաւատաս :

— Ց՛ւ :

— Արշակ , ճշմարիտ կը վշտանամ , եթէ երթաս :

— Խի՞նթ է :

— Ո՞չ . այսօր ալ իմ խօսքս պիտի ըլլա :

Արշակ զարմացած ակընթարթ մը ընկերոջը երեսը
նայեցաւ ու կատակոր չեշտով մը յարեց .

— Եմ՛ւ , այսօր ալ քու խօսքդ թող ըլլա :

— Ի՞նչնք ուրեմն :

Տիրանի ճնողքը հազիւ հիւրերը դահլիճն էին առաջ-
նորդեր ու նստեր , որ երկու ընկերները երեւացին դռան
անմին :

— Օ՛ , բարե՛ւ , պարո՞ն Տիրան . — բացականչեց
բժիշկը խոշորաձայն , մնձ ոսկի ակնցներուն մէջէն հայ-
եացքը անծանօթի գէմքին չեշտելով :

Իր ձայնին պէս խնդն ալ հաստ մարդ մը , կարծես
երթեւ ծաղը իր Պատիկեան անունին :

— Բարեւ ձեզի .— պատասխանեց երիտասարդը ընդ-
հանուր կերպով :— Թոյլ տէք նախ ձեզի ծանօթացնեմ իմ
ընկերո՞ Արշակ Սմբատեան՝ որ , գերմանական համալսա-
րանները չափչիկէ յոդնած , եկիր է այս ամառ իր ան-
վերջ քննադատութիւններովը մեր համբերութիւնը չա-
փելու . առաջւընէ զգուշացնեմ :

— Միթէ .— խնդաց բժիշկի բամբ ձայնը :

— Տիկի՞ն , օրի՞ն և բժիշկ Պատիկեաններ .— շա-
րունակեց Տիրան մեքնաբարաք :

— Շատ ուրախ եմ :

— Ահա՛ ասիլա այն օրիսորդ վերժինն է , որու մա-
սին քիչ մը առաջ քեզի այնչափ գէշ բաներ պատմեցի .

— դարձաւ Տիրան ընկերոջը :

— Ուհ , ձեր այդ շաղակըատելը . — բացականչեց
աղջիկը ժպտուն :

Փոքր , նուրբ , արձանի մը համաշափութեամբ կերտ-
ւած , քնքուշ ու կոր գծերով մարմին մըն էր Վերժին ,
ձկուն ու տոկուն :

Մինչեւ մէջքը համոզ շաղանակի մաղերը առանց

հիւսկի, միայն ծոծրակին մօտիկ ժապաւէնով մը օղակւած, աղաս թափաւած էին թիկունքին: Սիրուն, սուր ծնուռ, փոքրիկ կծկած բերանը, իր չարժուն ու խելացի աչքերուն հետ միասին, դէմքին արտայայտիչ քննող շնչա մը կու տային:

Ամենքը նստան: Հասակաւորները մէկ կողմ, իսկ երխասարդները սենեակի մէջտեղը դրւած ձուածեւ սեղանին շուրջը, որուն վրա առաստաղին կախւած լամպը առաս լոյս կը թափէր:

— Ո՞չ. դուք հո՞ս եկէք, իմ քո՞վս, պարո՞ն Տիւրան. — ըստ աղջիկը իր քովի աթոռը մասնանիշ ընելով: — Եկէք հիմա ալ ևս ձեզի քոմպիմաններ ունիմ ընելիք ձեր աղած վերջին պատկերի ասիթով, որ շատ սիրուն էր: Ճշմարիտ չեմ հասկնար, ո՞ւրիէ ձեր միտքն է եկեր այդ տարօրինակ նիւթը: Բայց է՛, եթէ հասկը նայի, ևս ալ բանաստեղծ մը կըլլայի արդէն, չէ՞:

Ու թեթեւ պչբանքով մը՝ զլուխը թեքած՝ սկսաւ խնդալ աղու դէմքին:

— Իրա՞ւ, պարո՞ն Տիւրան, — մէջ ինկաւ բժիշկը. — մանաւանդ գիւղացիին այն վիլխսովայութիւնը շատ ինքնատիպ էր:

— Ի՞նչ, պարո՞ն բժիշկ, ուրեմն իմ պատկերս կարդալու պատվին ալ արժանացուցեր էք, զո՞ւք, որ ինչպէս կ'ըսէք, բժշկական էնսիլլուսկերին զատ երեք տարի է ձեռքերնիդ գիրք առած չունիք:

— Զէ՛, անկեղծ խօսելով ևս անձամբ կարդացած չեմ ձեր զրածը, բայց երեկ իրիկուն սեղանի վրա Վերժինը այնքան խօսեցաւ այդ մասին, որ ակամա կարդացած եղաւ:

Արշակ սկսաւ խնդալ:

Տիւրան անախորժ զգացումի ծամածութիւն մը

լրաւ, թէեւ սիրուը հաճոյքին կը նետէր: Աչքի տակէն քովինուի երկար նայւածք մը գամեց աղջկա դէմքին. հալուող, չոյտ, փափուկ նայւածք մը:

Մինչ աղջիկը դարձաւ Արշակին.

— Իսկ դուք, պարո՞ն, հապա՞ պատմեցէք մեղի ձեր շրջած, տեսած տեղերէն, եւրոպական կեանքին: Ելլացիս շատ ժամ է այդ կողմէն, և լոնդնակառակը, ինծի ալ այնպէս կը հետաքրքրէ այդ բոլորը:

— Ի՞նչ կ'ուղէք որ պատմեմ. իսկապէս պատմելու ոչնչէ չի կա, օրին'րդ:

— Զարմանք, ճիշտ եղօրս պատասխանը:

Բյէշկը հեղնուս ժամփուլ մը ծխախոտի ամբողջ ամպ մը շրթունքներէն բաց թողեց:

— Այ, օրինա՞կ, պատմէ՛, — մէջ ինկաւ Տիւրան, — արդեօք հո՞ն ալ աղջիկները մարդու հոգին կը հանեն մինչեւ քուպէս մը բան երգել յանձն առնեն, թէ՛ միայն հոս է այդպէս:

— Լոեցէք, — ձայնը երկնցուց վերժին ու նորէն դարձաւ Արշակին:

— Մանաւորապէս հետաքրքրէ է ինծի ձեր սպաւորութիւնը եւրոպացի կանանց մասին. անոնց զարգացման, կեանքի մէջ բանած զիրքէ, անոնց ձգտումներու և գործունէութեան մասին: Մարդ ամէն օր իր չըրս կողմը կը լսէ եւրոպացի կող մտաւոր ու բարցական բարձրութեան վրա խօսելը, թէեւ ցարդ ոչ մէկը չներկայացուց մեղի անոր իրական ու լրիւ պատկերը, որ որոշ զարգափար մը կազմելը կարելի ըլլար:

Արշակ հարցական նայւածք մը նետէց վերժին դէմքին:

— Զէ՛ք պատասխաներ. — հարցուց աղջիկը:

— Ի՞նչ պատասխանեմ, օրին'րդ, եւրոպացի կըր-

թըւած կինն ալ նո՞յն մեր հասարակութեան մէջ ամէն օրւան ձեր տեսած և սովորալար «զարգացած» կոչող էակն է . ձեզի շատ լաւ ծանօթ . քանի մը արտաքին մանր տեղական փոփոխութիւններ գուցէ . ուրիշ ոչի՞նչ :

— Նորէ՞ն քննադատութիւն , ևս ձեզի չըսի՞ . — դարձաւ Տիրան միւմներուն :

— Մի՛ ընդհատէք . — բացականչեց աղջիկը հրամայող կատակի չըստով մը՝ Տիրանի գիմացը՝ մատը սեղանին գարնելով :

Տիրան ընդուած շարժումնիվ մը ձեռքը շրթունքներուն ապարաւ , ինդաց ու լոեց :

— Հա՞սրա այդ զբագիտութինները , վարչական կինե՛րը , ուսանողութիննե՛րը , կանանց կանորէննե՛րը , որոնց մասին մեր թերթերուն մէջ շարունակ կը գրին :

— Հետուէն թմրուկին ձայնը անուշ կու գտա , օրին՛րդ . այդ գովեաներուն մեծագոյն մասը ձրի է : Մեր մէջ գովեան ու պարսաւը արդէն ինքնին շատ աժան է . մտաւոր ծանծաղութեան յայտնի ախտանիշներէն մէկը :

— Այդ կերպով մեր կիններուն դրդիչ օրինակ մը տալ կուզեն . — նկատեց բժիշկը ճակտի կնճիռներն ու յօնքերը խաղբնելով :

Տղուն կարծիքը կը փորձէր :

— Իմ համազումնիս , ցոյց տալ «կրթւած» կոչող եւ բուրսարուհին իրական դիրքը և իր ստոր մնացած ըլլարուն պատմական պատճառները՝ շա՛տ աւելի օգտակար է . ու պրդիչ , քան ստու ու սիսալ իդէաներ շինկը : Իրազութիւնը դժոնէ ան է , օրին՛րդ , որ իրավէս դեր խաղացող ու հանրային կամ զբական կեանքին մէջ լրջորէն բանի մը պէտք եկող կինը հո՞ն ալ մատի վրա համրւելիք բացառութիւն մըն է , ինչպէս և հո՞ն :

Աղջիկը մզորուն նայւածքով տղու աչքերուն մէջ կը նայէր :

— Ուրիմն հո՞ն ալ կնոջ կեանքը այնպէս չը՞ր է , կաչկանդուած ու ապարդիւն , ինչպէս հո՞ն . . . ո՞չ ատիկա անկարելի է . — վճռեց աղջիկը , կարծես իր մտածումներուն թեզը շարունակելով :

Արշակ զարմանքին աթոռուն վրա ուղւելու շարժում մը ըրաւ ու գիտակցօրէն սկսաւ գիտել իր աչքերուն օղակւած աղջկան հայեացքը :

Վերմին բնագլօրէն աչքերը փախցուց :
— Կը ցաւիմ , օրին՛րդ , գուցէ ձեր պատրանքը պատռեցի :

— Ինդրեմ , — առարկեց աղջիկը ճակտին մաղերը ևս նետելով :

— Ես ալ այդպէս շատ եմ հիասթափւած մեր գըլուխը մտցուցած սուտ իդէաններուն դասն պտուզը . — կցեց Սրչակ :

Եւ պատմեց եւրոպական քաղաքակրթութեան , հասարակական կազմակերպութեան , ընտանիքի , կնոջ , կրթական հարցի , ուսանողութեան մասին իր ունեցած բարձր , պայծառ հայեացքները և իրականութեան դէմ կրած իր առաջն կծու հիասթափումները :

Բժիշկը մինչեւ վերջը լուռ էր . ուշադիր աղու ըսածներուն կը հետեւէր՝ փոքրիկ կաթւածահար եղած ժպիտ մը ձախ այտին :

Տիրան մօրը ակնարկով ելած էր դուրս , ուր հիւրասիրական խորհրդակցութիւն մը ընելու վրա էին :

Միայն Վերմինն էր , որ մէջէմէջ տղուն նոր հարց մը կամ նկատողութիւն մը կ'ընէր : Եւ Սրչակ ամէն անդամ աւելի պինդ կը համոզւէր կարծես , որ աղջկան այդ խօսքերուն տակ տեսակ մը մաղձ , տեսակ մը ներքին աղժգութիւն կար կուծ եկած , որը ամէն հեղ դուրս ցատկել կ'ուղէր և որը ամէն հեղ կը սանձըւէր :

— Ե՛, այսօր մեզի բան մը պիտի չերդէ՞ք. — դեմոց Տիրան օրիորդին՝ սենեակին ներս մտնելով :

— Ա՛խ, թողէ՞ք, խնդրեմ. հետաքրքիր խօսակցութեան վրա ենք :

— Դիմում, գիտե՞մ. բայց Արշակին որ թողնենք, մինչեւ առառու գասահօսութիւն կը կարդա ձեզի նոր երփասասրդութեան անհրաժեշտ եղող բնագիտական դարդացման, ընկերաբանակա՞ն կը թութեան, հասարակակա՞ն գրոծունէութեան վրա. ա՛խ, գեռ առիթներ շատ կ'ունենանք այդ բարոր խելու : Խակ առայժմ եկեք գեղարուեսափ ոգեւորութիւնը հոսեցնենք այդ պա՛ղ խորհրդածութիւններու չո՛ր երակներուն մէջ. — խնդաց Տիրան, վերջին նախագասութեան ամէն մէկ բառին ինքը զինքը ծաղրազ շեշտ մը տալով :

— Ալ այս ճարտասանութեանը կարելի չէ դիմադրել. պէտք է, որ բան մը երդէք, օրին'որդ. — կցից Արշակ :

Տիկիններն ալ խնդրեցին : Աղջիկը դեռ կը վարանէր :

— Ելէ՞ք, ևս ալ ջութակովս ձեզի կ'ընկերակցիմ. — կրկնեց Տիրան տեսակ մը պահանջկու խնդրանքով :

— Ասիկա ինքնին հասկընալի է. — հձեց Վերմին ոտքի եղնելով :

Զութակի քանի մը նախնական յարդարումներէ ու երդի ընտրութեան վրա փոքրիկ վէճէ մը ետքը՝ սկսան :

Տիրան գործիքը փոքրիկ մօրուքին տակ սեղմած սրտով կը նւագէր. մաղերը եկեր թափւեր եին ճակտին իսկ, աչքերը շեշտ ճայնատեարին :

Վերմին քայլ մը նեռու, սենեակին մէջտեղը կ'եցած, թեք, աջ տաքը քիչ մը առաջ, ձեռքերը ետին կապած կ'երդէր, կայցծկըսող աչքերը անհամադարս ներկայ եղողներան վրա յածելով :

Արշակ գլուխոը յինամծ ձեռքին՝ կը նայէր անոր : «Եկացի աղջիկ է», կը գառնար զլիսուն մէջ :

Ինչ ալ սիրուն ձայն ունէր :

Եւ ամէն անգամ այդ գրաւէչ ձայնին ալիքներուն մէջին նուրբ ախորժ մը կը զգար տղան, երբ աղջկան վառ նայւածքը իր գէմքին վրային կը սահէր :

❖

Արշակ ու Տիրան հին ընկերներ էին. դպրոցի ընկերներ :

Իրարու հանգիպեցան Ղալաթէա, Կեղրոնսական վարժարանը :

Նոյն տարիքի պատանիներ, նոյն դասարանին, երկուքն ալ տաք բնաւորութեան տէր, բան մը դառնալու, գործ մը տեսնելու տենչովը բուընկած՝ շուտով յարեցան իրարու և մտերմացան :

Այդ մտերմութիւնը քանի մը տարւան մէջ սկսաւ աւելի աճիլ դասարանէ դասարան՝ չնայելով իրենց անվերջ վէճներուն ու կոփւներուն : Արշակ աւելի ձեռներէց ու գործունեայ՝ շարունակ կը ծալրէր Տիրանի երազիոս անփութութիւնը. Տիրան ընդհակառակը աւելի խոր զգացող ու նուրբ մտածող՝ մէջտ կը մեղադրէր ընկերուը կը ուկ վարմունքը, անոր հպարտ ինքնավատահութիւնը :

Հազիւ էր երկուքին ալ ընչացքը վերի շըրթունքին վրա բծաւորւերու մկներ, որ իրարմէ բաժնելուցան :

Արշակի մօրելըացը Վիշնաս կ'ապրէր գործով : Տղան վարժարանի բարձր դասարանները աւարտելուն չհամբերեց, գնաց անոր քովը : Հոն տարւան մը չափ պատրաստըւելին ու լեզւին վարժըւելէ վերջը, անցաւ ուղղակի համալսարան, առանց ականչ դնելու իր ազգականի

յորդպիներուն, որը տղան էր առեւտրական գործերուն մէջ առնել կ'ուզէր :

Համալսարանը նախ ինքովնքը տւառ բնական գիտութիւններուն . բացց ի բնէ աւելի գործօն զէրք մը ըսունելու հակած՝ սկսաւ մտածել այսպէս աշխատանքի մը ձեռք զարնէ, որ անմիջապէս մեր շրջանին մէջ արդիւնք մը յառաջացընելու յաջողի, անմիջապէս մեր հասարակութեան վրայ աղդել կարողանա :

Երկու անգամ ամառը եկաւ տուն իր մայրն ու քոյրը տեսնելու . և աւելի ճիշտ, աւելի մօտէն ծանօթացաւ Պղոսի կեանքին ու աւելի ալ տաքցաւ անպատճառ հանրային գեր մը խաղալու՝ ձգտումովը :

Համալսարանի երրորդ տարին բնական գիտութիւններէն կամացկամաց անցաւ ընկերական ուսումներուն . ե բնական գիտութիւններուն հիմքին վրա զրւած՝ մարդկային կազմակերպութեան ու գործունէութեան այդ ուսումնասիրութիւնը բոլորովին յափշտակեր էր անոր հոգին :

Հիմա ալ նորէն իր մօրը պահանջով եկած էր Պոլիս արձակուրդի այդ երկու ամիսները, հոկտեմբերին կրկն վերադառնալու համար : Դեռ երեք կիսամետակի չափ գործ ունէր, ուրիէ վերջը դառնալու էր, «վերջապէս գործի սկսելու», ինչպէս ինքը կ'ըսէր :

Իսկ Տիրան մնաց Պոլիս իր վարժարանը :

Ու քանի վերին դասարանները բարձրանալ սկսաւ, այնքան աւելի սէր տւառ գրականութեան : Եւրոպական գրէիչ բոլոր յայտնի գրական երկերը կարդացած էր արդէն, մանաւանդ գրանսականը, իրենց քննադատութիւններով :

Միւս կողմէն ալ սկսաւ գրելու . փորձերը յաջողեցան : Ընկերներու դրդմամբ գեռ գպրոցին մէջ քանի մը կոոր տպելու տւառ . մամուլի մէջ գովեստի ակնարիներ

եղան . եւ այդ օրէն դարձաւ ինքն ալ գրագէտ :

Քսան տարեկան երիտասարդ մը աւարտեց գպրոցը . և ընկերոջ վիճակէն աւելի դրդըւած, որուն հետ շարունակ յարաբերութեան մէջ էր, վճռեց ինքն չալ երթալ Եւրոպա, գոնէ երեք տարի մը բարձրագոյն գրական դասախոսութիւններուն հետեւելու :

Սակայն հայրը այդչափ ստակ հասցընելու անկարող էր, մանաւանդ մանաւառապէս հակւած ալ չէր իր զաւելի «տղայութիւններուն» : Տիրան դիմեց մէկ-երկու ծանօթ և իրենց քիչ մը ազգական եղող հարուստներու . ապարդի՛ւն :

«Զաւա՛կս, կ'ըսէր հայրը, վա՛զ անցիր այդ քունուրէն դպրոց երթալու ցանկութենէդ . ինչքան սորւեցար հերիք է . ի՞նչ պէտք կս սորուանոր բերան ծուելու, և վերջապէս սորւել ուզածդ ալ ի՞նչ է . ինչի՞ է պէտք այդ գրականութիւն ըսածդ, որու պոչին փակեր ես : Գիտե՛մ, բանաստեղծ ես . ամենքը կը գովին . սակայն այդ բոլորէն ստակ կ'ելլէ . քու զրած թուղթերդ քեզի հաց չե՞ն տար . պէտք է ձեռքդ մարդալարի գործ մը ունենաս, որ ստակ չահիս . հիմա առանց ստակի ոչինչ է մարդս : Հօրդ խօսքերուն ականջ դի՛ր, տղա՛ս . եթէ այդ խնիթ ու պարապ բաններուն ետեւէն գեռ ինաս՝ ապագային ուրիշներու երեսին կարօտ կը մնաս» :

Տիրան ի հարկէ ուսերը միայն կը ցնցէր :

Ուրիշ կողմէ յայը կարած՝ վճռեց ինքն իր աշխատանքովը նպատակին համնի : Որոշեց երեք տարւան չափ լրուի ու գրականութեան գասեր տայ ու ստակ ինայէ : Վասահ էր, որ պակասը հայրը կերպ մը կը ցոցէր :

Այդպէս ալ ըրաւ : Այս երկրորդ տարին էր, որ Պոլսի քանի մը գպրոցներուն մէջ գրականութեան ու աշխարհաբարի գասերը կ'աւանդէր . ունէր նոյնպէս մէկ-եր-

կու մասնաւոր գասեր . և յոյս ունէր յաջորդ աշնան Պարբեզ ըլլալու :

Միեւնոյն առևն Պողոք գրական հրապարակին վրա որոշ դերք մը գրաւած էր արդէն : Անշնողնատ կը շարունակէր էր փաքրիկ պատկերները , տասնաւորներն ու վեպիկները , որոնք ընդհանրապէս ախտժով կը կարդացէին :

Վերջերը Տիրանի ծնողը անցած էին բուն Պողոք կողմը բնակելու , և այս վերջին դարման եկած էին Մաքրգիւղ , ուր էր և Արշակնց առևնը գեռ տղու մանկութիւնն :

Եւ հուտ էր , որ երկու ամսուան չափ առաջ Տիրան բնտանիքի մը մէջ հանդիպած էր Պատիկեամներուն : Ու առաջին վայրկեանն Վերժինը մասնաւոր տպաւորութիւն մըն էր ըրեր վրան . տղան զգացեր էր իսկան , որ այդ աղջիկը իր շրջապատզներէն տարբերութիւն ունէր :

Վերժինի ու Տիրանի ծնողները սկսան իրարու հետ յարաբերութեան մանել . հեռաւոր աղջականութիւնն մը կար մէջերնին . քանի մը անդամ իրարու այցելած էին արդէն . իսկ Տիրան առանձին աւելի յաճախ կ'երթար անոնց , մասնաւանդ վերջին առենները :

Վերժին արդէն առաջուց լսած էր Տիրանի մասին . ու երիտասարդին մեծ հետաքրքրութեամբ ու համակարանքով կը վերաբերէր : Եւ ուշադրութեամբ կը հետեւէր ինչպիս բոլոր մեր նոր գրականութեան , այնպէս և մասնաւորապէս Տիրանի գրածներուն :

Տղուն համար չափազանց շողոքրթիչ էր աղջկան այդ անկեղծ հետաքրքրութիւնը դէպի ինքը և դէպի իր մըսքին արտադրութիւնները : Մասնաւանդ այդ բոլորին վրա Վերժին սիրուն ալ էր . այն տեսակ մը խայթող սիրու-

նութիւններէն , որոնք կարծես զբանակ մըն են համակարգութեան , և այդ հրամաննին անհայտէլ լինապահողին :

Տիրան սկիզբները աղջկան հետ ուղարկողին եթէ միծ հաճոյք կը զգար՝ այն պարզ պատճառով , որ խօսքը միշտ գրեթէ իր շուրջը կը գառնար , քիչ մը վերջը սկսաւ աղջկան մտերմութենէն ալ նոյն հաճոյքը զգալ : Ու քէչքին նկատեց , ու կարծես գրաւելի էր սկսած :

Սէր էր :

Իր կայս հոգին դեռ շատ կանուխին՝ պատանեկան հասակէն գեռ շատ առաջ՝ սկսած էր սիրու ծարաւը ոգալ : Եւ սիրած էր քանի մը անդամ տղու , պատանիի այն վերացական տարօրինակ սէրերովը : Բայց հիմա երբ ևս կը նայէր , չէր կրնար չժողովը իր այդ միամիտ զգացումի անմնազ խաղերուն վրա . անվերջ «անոր» պատուհաննին առջեւէն անցուղարձ , մէջմէջ նետած փոքրիկ ժափա մը կարմրութեան և յուղման անաղին տաղնապես մէջէն . մօտէն անցնելու , գէթ զգեստին շիւելու յափշտակութիւններ : Վերջերը միայն կարծես աւելի լուրջ զգացում մը ունեցած էր . և ասիկիս իր աշակերտուհիներէն մէկն էր , ընդունակ , աղջքատ աղջիկ մը խոշոր-սկա աշքերով ու Տիրանի դասերէն անհուն ոգեւորած , իսկ դասերէն աւելի Տիրանով ոգեւորած : Տղան կը տեսնէր , կը տեսնէր նաեւ իր կրծքին տակ բարձրացած խլառումը : Սակայն աղջիկը յանկարծ եղած էր դպրացէն և այդպէսով ձախորդ վէսը մէկ անդամէն պատուըւած :

«ԱՌ , որքան տղայամիտ եմ դեռ» . կը կրնէր ինքնին :

Եւ երբ հիմտ այն նշմարեց , որ Վերժինը սկսած էր գրաւել իր սրտին մէջ բաց մնացած զգացումները , որոնք յափշտակուած ըլլալու պահանջովը կ'եռային , Տիրան ակամա հարց կրտսար իրին .

4337-12

7/11-1922

«Արդեօք աս ալ նախորդներէն չվ։ հովի անուշ շունչ մը գարնան տապ օրին։ կը շոյէ ճակատդ ու կ'անցնի»։

Ու իր տարակոյմն' ըը, յոյսե՛րը, իր լնքնիրմէն ամաչե՛լը, սրտին խարիսափո՛ւմը, տենչա՞նքը, Վերժինի հոդի՞ն այնպէ՛ս, լնչափէ լնքը կը հասկընար, այդ բուլոը արդէն երգած էր իր ոտանաւորներուն մէջ։

Եւ Վերժինին այդ բանաստեղծութիւններէն մէկերկուքը կարդացած էր նոյն խոկ հեղինակի ներկայութեանը՝ առանց երեւակայելու, որ լնքն է այդ բառերուն տակ ծածկըւած էակը։

Տիրան կը նայէր հնչուն շեշտերով կարդացող Վերժինին ու ժափիտ մը մէջ իր կարմրիլը խեղդել կ'ուղէր։

Բայց հապարտ ու խիստ զգայուն՝ դեռ ոչ մէկ ակնարկութիւն չէր ըրած աղջկան։ Մանաւանդ աղջիկն ալ իր կողմէն իր բոլոր մտերմութեան հետ լնքըլինքը միշտ պարզ ու անտարբեր կը պահէր։

«Ան ալ ճիշտ ինձի պէս է. ամըչկոտ ու հապա՛րտ»։ կը մտածէր Տիրան եաը շոյող բացատրութեամը մը։ Ու լուռ կ'ըսպասէր, թէ այս բոլորը շուտով ինչ ձեւ պիտի ստանար։ Եւ յաճախ մթնչաղի վայրկեաններուն կ'երթար դաշտերը առանձին թափառելու, յափշտակւած ու վառ գոյներով իրեն պատկերացընմլով այն ամէնը, որ վերջը վերջը իրմաց մէջ պայմելու էր։ ۲۲

Ահա՛ այդ միջոցին էր, որ մօտ շաբաթ մը առաջ, առանց նախապէս ոչինչ գրելու, ամրան զբւարթ առտու մը ներս վաղեց Սրչակ յանկարծ իր սենեակը ու կարօտէ համբոյրներով գիրկը նետեցաւ։

գ

Իրիկուն էր։

Մաքր-գիւղի կայարանին առջեւ բաւական բաղմութիւն կար։ Ումանք անհամբեր շարունակ գնացքի գալու ուղղութեանը կը նայէին, միւսները կ'երթեւեկէին զբօմնողի անտարբերութեամբ։

Աղմկող խմբերէն քանի մը քայլ անդին, հարժակի ճիշտ եղերքին անփոյթ դիրքով մը կանգնած էր Վերժին առանձին և ծոյլ շարժումով մը դետինը փոււած աւազը կը խառնէր հովանոցին ծայրովը։

Յարդէ դիսարկին լայն եղերքը արեւի հետղհետէ տժգունող ճառագայթներէն կը հովանաւորէր անոր դէմքը։ Եւ քրէմ բարակ շրջազգեստին վրայէն մութ-կապտագոյն թեթեւ ժաքէտ մը անոր մէջքն ու կուրծքը սեղմ կը գրէկէր՝ զովացող օդի իրիկւան քմահաճոյքներէն պատրսպարելով։

Գնացքին սոյլը յանկարծ լսւեցաւ, որ օդին հանդարտութիւնը սուր զարկով մը ծակեց։

Ու քիչ մը հեռուն ձի՛գ փոււեցաւ ճերմակ մուխին մէջէմէջ օդակւող ողորումը, կծիկէն քակւած թելի կտորի մը պէս։

Վերժին բնազդօրէն քայլ մը ետ գնաց։

Կառախումը յաղթական մօտեցաւ ու թափով կեցաւ։

Աղջիկը որոնող հայեացքով վագոններէն դուրս թափիւղ բազմութիւնը կը դիտէր ուշաղիր, երբ ետեւէն էր անունը լսեց։

— Բարե՛ւ ձեղի, օրիո՛րդ Պատիկեան։

— Օ՛, բարե՛ւ ձեղի, պարո՞ն։

Եւ Արշակ դարձաւ իր մէւս կողմը կեցած աղջրկան .

— Մանմի՛կ, օրիորդի հետ ծանօթ չես կարծեմ:

— Պաշտօնապէս, ո՛չ .— եղաւ պատասխանը :

Տղան իր քողն ու Վերժինը իրարու ներկայացոց :

— Արդէն շասունց կը ցանկայի ձեզի ծանօթուն .

— ըստ Վերժին նոր բարեկամուհին ձեռքը մէղմէլով :

— Մի՛թէ . բայց ի՞նչու ևմ արժանացեր այդ պատվին :

— Ձեր ընտանիքի մասին մէր ծանօթներու շըջանին մէջ շատ է խօսք դարձած, մասնաւորապէս ձեր մասսին . և պարզ խօսելով ափին ու օրիորդ քննադատներու կարծիքը այնքան ալ նապաստաւոր չէ ձեր վերաբերմամբ .

— Մի՛թէ . . .

— Անտարակուս . և խոստովանեցէք, որ իրաւունք ալ ունին, ի՞նչպէս չմեղաղընել աղջիկ մը, որ շարունակ մինչեւ Ղալաթիս կ'անցնի իր մասնաւոր դասերը առնելու, որ իր պարտաճանաչ հիւրերու կամոնաւոր ացցելութիւնները ջերմեռանդութեամբ չի վերադարձներ, որ նոյն իսկ հիւրերը զբաղեցնել անդամ չգիտէ, օրինակի համար, բայցասանքով . վերջապէս աղջիկ մը, որ այս և ասոնց նման անհերքելի մեղաղբանքներու տակ ճնշեած է . . .

Ժպտեցաւ, ու ձեռքը կրկին անոր մեկնելով կցեց լոջուն .

— Մենք լաւ բարեկամուհիներ կ'ըլլանք, չէ :

Եւ յանկարծ մոռցըւած բան մը յիշողի ընդուստ շարժումով դարձաւ դէպի վագոնները :

— Երեւի մարդու կը սպասէք .— հարցուց Արշակ :

— Այո՛ . եղբօ՛րս .— պատասխանեց աղջիկը առանց

զլուխը շըջելու :— Եղբայրս իրկումները սովորաբար այս գնացքավ կու գա . եկեր էի քիչ մը օդ առնելու, ըսի՝ միասին կը վերադառնանք ու կայարան հանդիսեցաւ :

Երեքն ալ պահ մը սպասեցին, մինչեւ աղջիկը համոզուեցաւ, որ վագոններէն այլ եւս իշնող չի կա :

— Ինչպէս կ'երեւա այսօր ուշացեր է .— բայց վերջապէս հաղիւ լսելի ճայնով :

— Եթէ թողլ տաք այս իրկուն ալ մենք ձեզի կ'ընկերանանք մինչեւ առն .— վրա բերաւ Արշակ :

— Ուրախութեամբ :

Եւ տղան երկուքին մէջը մտած՝ կայարանէն եղան :

Մանմիկ տամնըվեցի մօսիկ աղջիկ մըն էր : Մէկ հայեացքը հերիք էր անոր դէմքին վրա եղբօրը արծւի քիթն ու խոհուն աչքերը ճանճապու համար :

Երաժշտութեամբ ոգեւորւած ու վարպետի ընդունակութիւններուն ամբողջովին նւիրած էր իր դաշնակի դասերուն, որուն կ'առաջնորդէր խալացի երաժիշտ մը : Եւ քայր ու եղբայր արդէն շասունց ծրագրած էին, որ Արշակի Եւրապայցին՝ դարձին՝ անմիջնապէս աղջիկը պիտի մեկնէր Միլան, իր ուսուցչին հայրենիքը : Միւս կողմէն Արշակ թէ նամակներով, թէ սանձամք շարունակ կ'աշխատէր միջոց տալու քրոջը, որ իր մտաւոր զարդացումը աւելի հիմնէ ու ընդլայնէ :

— Բայտ երեւայթին նորէն դասէ կու գաք .— նկատեց Վերժին պահ մը լուկէ վերջը՝ աչքով Մանմիկի անութիւն տակի նոթերու փաթոյթը ցոյց տարով :

— Ի հարկէ .— ժպտեցաւ Մանմիկ :— Ես ուսուցչիս մօսէն, եղբայրս խմբագրաստունէն . Ղալաթիս իրարու հանդիսեցանք :

— Հա՛, իրա՛ւ, պարո՞ն, ծածկեցէք դուք, ծածկեցէք . բայց ես ձեր զաղանիքը բացած եմ արդէն :

— Ի՞նչ դադտնիք .— Հարցուց տղան զարմացած և անորոշ անհանգստութիւն մը դգալով :

— Պարոն Տիրանը երէկ դիմուր մողի էր . և ամէն բան պատմեց արդէն : Ես հիմա գիտեմ թէ ո՛վ է «Ալաք» ծածկանունին տակ թագնւած յօդւածներուն հեղինակը :

— Ա՛ , եթէ ատիկա է բոլորը , շատ շեհեկան բան մը չէ , օրին՛րդ , ձեր բացած դադտնիքը :

— Ձեր «Եւրոպական նամակները» ևս միշտ մեծ սիրով եմ կարդացեր . ո՛չ , հաճոյախօսութիւն չէ ըսածս : Այդ նամակներուն մէջ ինծի ամէնէն առելի դրաւողը անոնց պարզ , բաց ու անկեղծ թոնն է : Ատկէ զատ իրբեւ կին մասնաւորապէս չնորհակարութիւն պիտի յայտնեմ ձեր մէկ յօդւածին համար . «Կամանց դերը ժողովրդի կրթութեան գործին մէջ» . կարծեմ այսպէ՞ս էր վերնադիրը :

— Կարծեմ . միայն դժւար թէ այդ յարգանքին արժանի ըլլա արդէն շատոնց մոռցած յօդւածս : Կը յիշեմ . անցած ձմեռ էր . այն միջոցին այդ հարցով ևս շատ էի ոգեւորւած , ու նատեցա գրեցի : «Բայց , է՛ , ի՞նչ օդուա» . կը մտածեմ հիմա . հիմա մեղի սիստեմատիկ ու գրական գործ պէտք է , ոչ թէ ցան ցիր ու ոգեւորւած յօդւածներ , որոնք կեանքի մէջ ոչինչ հետք չեն թողուր :

— Ատիկա ճիշտ չէ .— Նկատեց քոյրը կորուկ :

— Այնպէս չէ , օրիորդ .— վրա նետեցաւ Վերժին ու աւելցուց :— Պէտք չէ նաեւ մոռնանք , որ մեր կանացի այս անշարժ միջավայրին մէջ կնոջ դիրքով ոգեւորւած և անոր պարտքը եղող գործունէութիւնը նկարագրող գրւածք մը արդէն ինքնին օգուտ մըն է , իդէալի անուշ ձայն մը , հրապուրիչ վէպ մը :

Տղան զարմացած աղջկան նայեցաւ :

— Թէեւ , ի հարկէ՛ , շարունակեց Վերժին ,— ինո՞ւ

գործունէութեան մասին ձեր ունեցած դադախարները մեղի համար գեռ չա՛տ հեռաւոր բաներ են . մեր կիներէն ձեր ըրած այդ պահանջները մինչեւ անդամ տարօրինակ են :

— Ինչո՞ւ համար .— Հարցուց տղան այնպիսի չեշտով մը , ուր դիմացինի կարծիքը իմանալու , վառ հետաքրքրութիւնը ինքը կին կը մասնէր :

Սակայն Վերժին տաքցած էր ու անկարող նշմարելու . ժողովակ մը դարձաւ Մաննիկին .

— Ինչպէս կ'երեւա , մեր կանացի հասարակութիւնը գեռ չէք ծանօթացուցեր ձեր եղբօրը : Եթէ ոչ , պարո՞ն , դուք շատ լաւ պիտի գիտնայիք , որ հոս մմ՛նք , աղջկիներս , ոչ ձգտումներ ունինք , ոչ նպատակ , ոչ ալ որ և է հասարակական ինդիքը մեզի լրջօրէն կը հետաքրքրէրէ : Անչուշա երբեմն կը խօսինք ընկերական կամ գրական այս ու այն հարցի մասին , ինչպէս օրինակ այս վայրկեանիս , բայց միայն բերանսփոխի համար : Մէնք մեր սեփական գաղափարներն անդամ չունինք . կը կըրկնենք ինչ որ հասարակութիւնը մեղմէ կը պահանջէ , այսինքն ինչ որ սոււար մեծամասութիւնը կ'ըսէ . Եթէ կարծիքները բաժնըւած են՝ կը լսենք : Գալով գործունէութեան , հասարակական դիրքի , աշխատանքի , ա՛ , այդ բոլորի մասին խօսեն անդամ ծիծաղելի է : Իսկ դուք ինչե՞ր կը պահանջէք մեղմէ :

Սրշակ , որ հետզհետէ քալւածքը ծանրացուցեր էր , վերջապէս բոլորովին կանգ առաւ փողոցին մէջտեղը լարւած դէմքը Վերժին դարձուցած :

— Հսածներս ձեզի զարմանք պատճառեցին ըստ երեւոյթին .— Նկատեց Վերժին ու ժպանցաւ :

— Այս , բայց բոլորովին տարբեր կողմէ .— Եղաւ տղուն պատասխանը :

Աւ Երեքը միասին նորէն առաջ չարժւեցան :

Սրչակ ակընթարթ մը վարանելէ վերջը առելցուց .

— Այդ բոլորը դժբաղդարար ինձի ալ շատ լաւ յայսնի է և ճիշտ առար համար էր որ քիչ մը առաջ յօդւածներուն համար անակտք են ըսի : Սակայն այս վայրկեանին ինձի հետաքրքրութը ուրիշ ինողիք է : Ներիցէք ինձի , օրին՛րդ , բայց գիտչք , այդ կի՞րադ խօսող անհատէ մը մարդ ակամա սրահանջկուս կը դառնա , և ակամա հարց մը կու գտ լեզւիս ծայրը . . .

Եւ չգիտեր ինչպէս վերջայցնէ քաղաքավարութեան սահմաններէն դուրս չի գալու համար :

— Թէ ինչո՞ւ ես ինքս ալ նոյն հասանքով կ'երթամ , չք , ամ ըսել կ'ուղէք :

— Մօստորապէս :

Աղջկը թեթեւ հեղութեամբ քովլնտի ակնարկ մը նետեց աղու գէմքին ու անսարքեր չեշտով մը յարեց .

— Պահանջնէլ դիւրին խնդիր է . ի՞նչ կա , ի հարդէ , կրնաք պահանջել . տղա՛ , ազա՛տ մէծցած , անկախ . . .

Եւ յանկարծ թոնը փոխելով վրա առաւ տաքցած , զրէթէ գայլացած .

— Բայց թողնենք հասարակութեան ճնշումը , առանց դութիւնները , նախապաշարութեան բները , որոնք կնոյշ դործունէութեան առջեւ արգելք կը զնեն . ասոնք բոլորը մէկովի : Բայց ըսէ՛ք խնդրեմ , ի՞նչ կրնա ընկել աղջիկ մը մէկ կողմ ինկած , միանակ , իր թեթեւ կրթութեամբ , առանց գիտնալու թէ ի՞նչ բանի կարող է պէտքի գալ և թէ ի՞նչ կերպով . շատ ալ մտածէ բան մը ընել , միայն մտածելն ի՞նչ կ'եղէ . ընել , կարողանալ պէտք է եւ մանաւանդ բնելիքը գիտնա՛լ :

Սրչակ հասկըցաւ , որ աղջկան դժայուն տեղին էր դիպած :

— Մեր միջավայրը , մեր կրթութիւնը , մեր ամրող կեանքը մեղի աղջիկներուս ոչի՞նչ տրւած չէ , որ հանրային գործունէութեան համար պէտքի գտ . ո՞չ զրդում , ո՞չ միջոց , ո՞չ պատրաստութիւն . մեղի ոչի՞նչ տրւած չէ՛ք , մեղմէ ոչի՞նչ պահանջելու ալ իրաւունք չունիք :

Վերջացուց աղջիկը՝ մայթին վրա ինկած քարի կտոր մը հավանացին ծալրավը ամուր մը վաղացին մէջտեղը նեւակալ .

— Ես ձեղի մեղա .

Պատասխանեց Սրչակ ձայնով մը , որուն կէսը եթէ կտառակ էր , մէւս կէսին մէջ զարմանքի ու խոնարհելու շնչար կար :

«Մեր սին ու անտարբեր ընտանեկան կեանքին մէջ այս գժգոնութեան ու բողոքի ծաղկելը ո՞ւրիշ է բուսեր» . կը մտածէր միեւնոյն ժամանակ :

Պահ մը քալեցին առանց խօսելու , մինչեւ Մաննիկ այդ կապը խզեց՝ յայսնելով որ լսած էր Վերծինի սիւրուն ձայն ունենալը և խօսքը դարձաւ երաժշտութեան :

Թիչ մը վերջը հասած էին Պղտիկեաններու տան սութեւը :

Բոլորն ալ կանգ առին :

— Քանի մը վայրկեան վեր հրամեցէ՛ք . մայրս շատ կ'ուրախանա . — ըսաւ Վերծին զանգը քաշելով :

— Ո՞չ , արդէն ուշ է , չնորհակալ ենք . — առարկեց Մաննիկ :

— Ուրիշ անդամ մը . — կցեց Սրչակ :

— Աղէկ . այն ատեն խոստացէք , որ այս քանի մը օրը անպատճառ մեղի այցելէք : Հա՞ , օրին՛րդ Մաննիկ , եկէք խնդրեմ , ձեւակերպութիւններու չնպինք : Եղբայրս ալ չափաղանց ուրախ կ'ըլլա . ան արդէն ձեր վրա

Հիացած է .— աւարտեց Արշակի դէմքին ժպտելով :

— Հիացած :

— Ուրեմն այս երկու օրը , այս՝ .— պնդեց աղջիկը :

— Կռ գանք , օրին՛րդ .— խռատացաւ Արշակ ձեռքը անոր մնկնելով :

Հրաժեշտ առին , աղջիկը բացւած դուռնին ներս ցատկեց , մնդամ մըն աղ գլխով բրաւ և դուռը դոցւեցաւ :

— Ի՞նչ կ'ըսես նոր բարեկամուհիիդ .— հարցուց Արշակ ճանապարհին քրոջը թեւը մանելով :

— Շատ համակրելի ու խելացի աղջիկ է .— պատասխանեց քայլը .— ևս արդէն առաջւրնէ զյսէի :

— Հա՛ , դուն որ ամէն բան գիտես .— ծիծաղեցաւ Արշակ :

— Հապա՛ զիտեմ նաեւ , որ քու վերջին յօդւածդ մեծապատճեները շա՛տ է կատղեցուցեր , մանուռնդ այդ սասկ ուտելու խնդիրը :

— Ո՞ւրիէ խմացար :

— Արաքսին բառ . կը միշեռ . ա՞ն , որ «աղւոր կտաւի կը նմանի» կ'ըսէիր : Անցած իրիկուն անոնց տունն են եղեր բոլորը , այդ մասին խօսք է զարձեր , սասափիկ կատղեր են , թէ այդ հաշեւը ո՞ւրիէ ինկիր է քու ձեռքդ . խել քեզի համար , ի հազիէ , ա՛լ ի՞նչ բան բաեր են : Հասպա՛ ինչո՞ւ կը սիդէի , որ նորէն կեզծ անունով զըս :

— Թող երթան խօսին , որո՞ւ հոգ :

— Դեռ լիէ . ներկա եղանակին մէկն աղ ելեր է , թէ բոլոր յանցանքը մայրիկինն է , որ հերիք չէ տղան եւրարացի քաղաքներն է թողեր , հիմա աղ աղջիկն է փողոցները նետել :

Արշակ կանգ առաւ :

— Դեռ լիէ .— կը ինեց քայլը հեղնուս հանգստու-

թեսամք մը .— աղնառուք տիկին մըն աղ բարեհամեր է բայցարեկու , որ իրրիւ թէ ևս բեմ ենելու կը պատրաստիմ եղեր :

— Իրինց ի՞նչ .— բայցականչեց տղան :

— Ես ի՞նչ զիտեմ . երանի չը տագանդ ունենայի ու աշխարհանչակ երգչունի մը դառնայի :

Տղան ոչինչ չպատասխանեց . մընած դէմքով կը մտածէր :

Քոյլը ժպտեցաւ :

— Քիթդ մի՛ կախեր . եթէ քու հոգդ չէ , կարծես իմ շա՞տ հոգս է .— բայցականչեց արհամարհուս ձայնով մը , ու թեթեւ մը թեւին տակ եղբօրը ձեռքը սեղմեց :— Եւ վերջապէս մի՛ մոռնար , որ ամէն բան իր հակառակ կողմն աղ ունի : Անցած օր Սիրէծի կայարանին ներս պիտի մանէի՛ զառն մէջ ութը-ինը երիտասարդ աղաք էին կեցեր . ևս զես բարութիւն չէի մօտեցեր , որ մէջիր-նին փափառւք մը ինկաւ . «քոյլըն է» , հասաւ ականչիս . և ուրանալու էին ի՞նչ յարդանքավ երկու կողմ ձամբա և տեմնալու էին ի՞նչ յարդանքավ կը գիտէին . հազիւ ինքզինքս կայարանը նետեցի :

Եւ այս բոլորը այնպէս միսամիս հոգարտութեամբ մը ուրանալած էր , որ Արշակ չկրցաւ չժպտիլ :

— Միթի՞ :

Մայրիկը տան դուռն էր . կըսպասէր :

— Ի՞նչո՞ւ այսափ ուշացաք . վախցա որ նորէն վերջին գնացքին կը մնաք . ո՞ւր հանդիպեցաք իրարու .— հարցուց մայրը իրին մօտեցով ժառաւն զոյլին վրա հըպարտ ու երջանիկ հայեացք մը նետելով :

Հազիւ էին ներս մտեր , որ Մոննիկ մօրը վիզը ցատկեց .

— Մայրի՛կ , աեսնելու էիր նորէն ի՞նչպէս ոգեւոր-

ւած էր այսօր խոսպացիս . ինչպէս դովելը չգիտէր : Հա-
պա երէկ զիշեր որ չնուպէի՞ : « Հերի՛ք է , հերի՛ք է »
կ'ըսէիր :

— է՛ , ա՛լ այդչափն չեմ ուղեր . — առարկեց մայ-
քը : Մէկ ալ անոր գովիսատին շատ ականջ մի՛ դներ .
իր աշակերտն ես՝ կը գովի՛ : — աւելցուց անտարբեր ձայնով
մը , թէեւ ինքը աղջիկէն առելի կարեւորութիւն կու առը
ուսուցչի խօսքերուն . և աղջիկէն առելի ուրախ էր այդ
վայրկեւոնին :

Արշակ փուեցաւ սեղանին քովը աթոռի մը վրա ու
ծոցէն լրազիրը հանեց .

— Մ'ա՛լր , փորս անօթի է . — նկատելով հարեւ-
ոնցի :

— Հիմա , տղա՛ս . մանջը տեղ զրկեցի . զա ու սե-
ղան նստինք . — պատասխանեց մայքը հոգածու ու դուրս
ելաւ իր պատրաստութիւնները տեսնելու :

Իսկ Մաննիկ քանի մը նոթեր մուրլատով՝ քաշեց
զիստիկին սանձը ու անյուց նորէն զիսէն հանած զըլ-
խարկին , ու վրայի հովէն խառնըւած փետուրները յար-
դարելով՝ վերի յարկը բարձրացաւ :

Քանի մը վայրիեան վերջը վերէն լուեցաւ դաշնա-
մուրին վրա նոյն նոթերու միատեսակ կրինութիւնը :

Թանձրացոյ մութին մէջ նուսպարանին դէմը նստած
ձեռքի վարժութիւններ կ'ընէր :

¶

Արշակ իր խոստման համեմատ երեք-չորս օր վերջը
այցելեց Բժիշկենց :

Ու տեսակ մը ներքին անհանդստութիւններ էր , որ
քաշեց անոնց տան զանգակը :

Բնտանիքը նոր էր կլեր ընթրիքէն և ընդարձակ
պարակիցն դռան առջեւը նստած կը խօսակցէր :

Մայրն ու զաւուինսերը ուրախութիւններ դէմ վաղե-
ցին հիւրին ու բերին պարակիզ :

Ծառերուն տակ փոքրիկ կլոր սեղան մը կար դըր-
ւած , որուն վրայի լուսամփոփով ծածկըւած լամպէն ճա-
ռապայթի վունջներ կը սպրուէն չընակա թուփերուն
թաւուտին մէջ՝ լրայի ու սաւերներու շարժուն զրկա-
լսանում մը յօրինելով :

« Սեղանին վրա դրւած էին պնակ մը նարինջ , մէկ-
երկու գանեակ ու ըստակւած նարինջի կեղեւներ . անտայ
քովն ալ կիսահիւս ժանեսակի կտօր մը , որուն թերին կը-
ծիլը գեալին էր ինկեր , այլեւ անգլական կազմով փոք-
րիկ գիւրք մը :

Հիւրը նստեցուցին սեղանին մօտ՝ բժիշկի ու քրոջը
մէջտեղը :

Տիկինը քաղաքավարութեան հարցերու շրջանը լո-
րացուց :

— Օրիորդը ինչո՞ւ չեկաւ . — հարցուց Վերժին անըր-
ջու աչքերով տղու դէմքը զննելով :

— Այսօր քիչ մը յոզնած էր : Իսկ ես եթէ այսօր ալ
չի գայի՝ զալս անշուշա նորէն քանի մը օր պիտի ուշա-
նար , իսկ օրիորդի առջեւ անխոստմնազնց մնալ չէի
ցանկար :

Վերժին թեթեւ զիսու խոնարհութիւն մը ըրաւ :

Սկիզբը խօսակցութիւնը քիչ մը կաղ էր , բայց կա-
մաց-կամաց ելաւ տաքի :

Բնականարար խօսքը նորէն եւրոպական կեանքին ,
համապարանի և ուսանողական տարիներու շորջը կը
դառնար :

Բժիշկը սկսաւ իր յիշասակները քրքրել , որ երբեմն
մեծ սիրով կ'ընէր : Արշակ ալ տաքցաւ :

Օրէնորդը լուռ էր գրեթէ : Նարինջները կը կեզեւէր ,
կը հրամցընէր հւրին ու եղօրը և ուշադիր կը հետեւէր
խօսակցութեան :

Մինչ տիկինը անդադար ներս կ'երթար ու կու գար ,
հազիւ երբեմն խօսակցութեան խօսնըւելով :

Բժիշկի տաք-տաք բան մը պատմելու վրա էր , որ
սպասուհին եկաւ յայնեց , թէ հիւանդի կը կանչէին :

— Ահա աս ալ ձեզի իմ արհեստը .— կցեց բժիշկը
համառօտ կերպով իր պատմելիքը ամփոփելով :— Մար-
դու հանգիստ չեն տար . ներեցէք , խնդրեմ , կ'աշխա-
տիմ ըստ կարելիին շուտ վերադառնալու :

— Խնդրեմ , խնդրեմ :

— Յամենայն դէպս մօտ օրերս իրիկուն մը ձեզի
կու գանք . ևս բժիշկ մարդ եմ ու վարժւած եմ ամէն
դուռ առջեւս բաց տեսնելու :

— Բաց իր երկու վեղիովք : Եւ ես ամբողջովին
ձեր արամադրութեան տակ . թէեւ ի հարկէ՛ այնքան ա՛լ
խելացի բան չէ ինքը ինքը բժիշկի արամադրութեան
տակ դնելը :

Բժիշկը ինդաց մեծաճայն և հիւրը առժամապէս բա-
րեւելով մօրը հետ մտաւ տուն :

Վերժինի դէմքէն ուրախ բան մը անցաւ :

— Իսկ դուք , օրին'րդ , պաօր լնաւ չէք խօսիր .—
հարցուց Սրչակ , երբ առանձին մնացին :

— Այո՛ ...

Զայնը երկլնցուց աղջիկը ցրւած . և առանց կապի
անմիջապէս աւելցուց .

— Գիտէ՞ք , պարո՞ն Սրչակ , այս չորս օր է ան-
համրեր ձեր գաղուն կըսպասէի . եթէ նորէն ուշանայիք ,
պարոն Տիրանի միջոցով խնդրէի պիտի , որ անպատճառ
անդամ մը գացիք :

— Մի՛թէ .—ըրաւ տղան՝ ինչ ըսկիքը չգիտնալով :

— Այո՛ . և չափազանց ուրախ եմ դիսւածէն , որ
եղբայրս կանչեցին . ձեզի առանձին խօսելիք ունիմ :

— Խնդրեմ , օրին'րդ . ինձի չափազանց կը հետա-
քըրքըէ ձեր ըսկիքը :

— Կ'ուզէի նախ բան մը հարցընեմ : Անցած իրէ-
կուն դպրոցներու մասին երբ խօսք եղաւ , ի միջի ազոց
յայնեցինք , որ Լ . թաղին դպրոցը ձեր ընկերները իրենց
ձեռքն են առած , և թէ անոնց ուժեր կը պակսին , մա-
նաւանդ գործին նըւիրւած ու քիչ-շատ չնորհքով երկու
վարժուէի կը փընաըսւն :

— Է՛տ .— հարցուց տղան անհամրեր :

— Սրդ , կ'ուզէի խմանամ , ձեր ընկերները իրենց
փընաըսւած վարժուէին գտա՞ն :

— Զկարծեմ . այդ ապրանքը այնքան ալ շուտով
գտնըւելիք բան չէ մեր հասարակութեան մէջ . սակայն
ինչո՞ւ կը հարցընէք :

— Որովհետեւ ես ձեզի համար մէկը գտեր եմ :

— Իրա՞ւ :

— Միայն առաջւընէ ըսեմ , որ իրմէն շատ խստա-
պահանջ ըլլալու չէք . միջնակարգ կրթութիւն առած ,
անփորձ , դեռ այդ տեսակ գործերու մէջ ամենեւին չե-
ղած աղջիկ մըն է . բայց հետաքրքրըւող ու աշխատա-
մէր . պատահ ալ գործին նըւիրւի կ'ուզէ և կը խստա-
նա բարոր ձիգը թափէ ձեր ընկերներուն պահանջը լրա-
ցընելու :

— Ձեր այդ հողածութիւնը , օրին'րդ , ինձի համար
նոր անակնկալ մըն է . ընկերներս չա՞ւ պիտի ուրախսա-
նան : Բայց ինչ է այդ աղջիկան անունը . գուցէ ես ալ
ձանջնամ :

— Ճանջնալը ճանջնաք պիտի անշուշտ . այն պարզ
պատճառով , որ մարդ անկարտ է իր խօսակիցը չի
ճանջնալու :

— Դուք . . . — բայց ականչեց Արշակ աթոռէն վեր
ցատկելով :

Վերժին կը ժպտէր՝ դողացող ժպիսով մը :

— Դուք . . . դուք կ'ուզէք ընկերներուս դպրոցը
մանէք իրեւ . . .

— Իրեւ վարժուհի . այս . ի հարկէ , եթէ բանի մը
սիտք ըլլալուս հաւասան :

Արշակ ուրախութեան բուռն թափով մը նեստեցաւ
դէպի աղջիկը , խեց անոր երկու ձեռքերը , ու սկսու
պինդ-պինդ ուղղմակ՝ աչքերը անոր դէմքին գտածած :

— Դուք . . . դուք . . .

Աղջիկը ինքն ալ յուղած չիկնեցաւ , ու աչքերը
ձգեց գետին՝ կամաց մը ձեռքերը տղու ձեռքերէն
ադասելով :

Տղան քայլ մը ես գնաց :

— Սակայն ինչո՞ւ այդչափ զարմացա՞ք . — Հարցուց
աղջիկը կամաց . — մի՞թէ այդ աստիճանն ատրօրինակ է
ըրած քայլ :

— Որովհետեւ . . . որովհետեւ ամենեւին չէի սպա-
սեր այդ քայլին , որովհետեւ այդպէս ինքնարերար ,
որովհետեւ ա . . . այս . , ատրօրինակ է մեզի ըրջապատղ
հասարակութեան մէջ :

— Մա՛յս . — ընդհատեց յանկարծ Վերժին : — Անոր
առջեւը առայժմ ո՛չ մէկ խօսք . և ընդհանրապէս , ինդրեմ ,
դեռ ո՛չ ոքի մի՛ ըսէք . չեղած բանի մասին խօսւիլը չեմ
սիրեր :

Մայրը եկաւ նստեցաւ իր տեղը . աղջկան ըսաւ , որ
հիւրին զինի լցըցնէ . և սկսու արանջալ տղու արհեստի
դժւարութիւններէն , անյարմարութիւններէն :

Վերժին՝ զլուխը կրծքին՝ նարինջի կեղեւի մը հետ
կը խաղար ջղաձորէն :

Լամազի լոյսը ինկած էր անոր լանջին , վզին ու ծնօ-
տին վրա . և ձիչա երկու ըրթունքներու միացման գծին |
լուսամժափի եղերքի ստեղն էր :

Տղան ափինով պատմութիւնէն ո՛չ մէկ բառ չէր լսեր :
Իպէ աչքերը անկարսով էր հեռացընելու աղջկան ծնօտի
զրաւիչ կրութենէն և այդ լոյսն ու առւերը իրարու կա-
պող զրյուղ մը կծէւ նուրբ ըրթունքներէն :

Կը մտածէր . կ'ուզէր խօսի , ու ափինով ներկայու-
թիւնէն անստանելի կերպով կը ճնշւէր :

Վերժին ալ անհանգիստ էր . և չգիտէր ինչպէս վերջ
տա մօրը այդ միակերպ ու անմիերջ գանգատաներուն :

Երկութիւն համար ալ հաճոյքի ահազին յորդում մը
եղաւ , երբ ափինով ձեռագործը վար դնելով , իր տըր-
տունջներուն հետ միասին նորդէն մտաւ տուն :

Արշակ խկոյն վրա ինկաւ .

— Եթէ ես չըսեմ , օրիմ'րդ , արդէն ինքնին կը սես-
նէր , թէ ձեր զիտաւորութիւնը ինծի որչափ ուրախու-
թիւն կը պատճառէ : Բայց նախ քան իմ ուրախութիւն՝
կ'ուզէի , որ լաւ զիտայիք ձեր ձեռնարկելք գործի գէշ
ու աղջկէ կողմերը . զիտցած եղէք , որ դժւարութիւն-
ներու էք համդիպելու :

— Ի՞նչպէս :

— Նախ՝ զիտէ՞ք որչափ ձեղի զիմազրեն պիտի ձեր
մայրը , նոյն խալ ձեր եղբայրը :

— Այդ կէտը իմ վրաս թողէք . եղբայրս կը ճանչ-
նամ , անիկա ինծի լուրջ արդելք դնել չի կրնար . մայրս
թէեւ հին խելքի , բայց խելացի ու բարի է , կը համո-
զիմ վերջապէս : Խալ ուրի՞շ :

— Նոյնը պիտի ըսեմ ձեր բողոք աղջականներու ,
բարեկամներու մասին . ամենքը միաբերան պիտի կըրկ-
նեն , թէ անյարմար է , ամօթ է ու անպատշաճ . արդէն

գի՞տէք, թէ մեր հասարակութիւնը ինչ ասափճան ստոր գաղափար ունի մեր վարժապեսներու ու վարժուհիներու վրա :

— Միթէ իրա՞ւ լրջօրէն կը կարծէք, որ ատոնց դատողութիւնները ինձի համար կարեւորութիւն ունին . բարերազդաբար բաւական աղատ եմ մեծցած այդ կողմէն : Ուրիշ :

Արշակ պահ մը լուռ աղջկան նայեցաւ ու կցեց .

— Վերջապէս չկարծէք՝ դիւրին գործ է նոյն խակ ինքը դպրոցը, ուստիցութիւնը, մանաւանդ փոքրիկներուն հետ . կ'ուղէ աշխատանք ու մեծ ոգեւորութիւն : Բայց աս ալ ըստեմ, որ քիչ-քիչ աշխատանքը կըսկիթեթեւիլ և ունի իր անփոխարինելի հաճոյքները . միայն սկիզբները, վաստան եղէք, շատ ծանր է ըլլալու . ընկերներէս մէկուն օրինակը աչքերուս առջեւն է :

— Ես փոքրիկները կը սիրեմ. ակիզբները կ'աշխատիմ բոլոր ուժերովս . յոդնութիւնը փոյթս չէ . և վերջապէս լարւած գործի մը յարիլը իմ տենչանքս է : Ուրիշ :

— Ուրիշ . . . կը մնայ ինձի խստովանիլ, թէ ձեզի հետ առաջն հանդիպումիս արդէն զգացի, որ սովորական աղջկան մը դէմը չէի գտնուիր . բայց միայն հիմա կ'ըմբռնեմ, որ ձեր մասին կազմած գաղափարս դեռ շատ թերի է եղած :

— Պարսն Արշակ, աժան գովեստաներու բարեկամ չէք դուք . ձեր սկզբունքին հաւատարիմ մնացէք նաեւ . . . նաեւ աղջկան մը դիմաց : Ուրիշ :

Ու ժպտեցաւ :

Ժպտեցաւ Արշակ ալ . յափշտակութեան ժափտ մը :

— Ուրիշ . . . Ոչի՞նչ :

Ու ձեռքերը կրծքին ծալելով՝ նետեցաւ աթոռի թիւնունքին :

— Գիտէք, պարո՞ն Արշակ . . . ըստ առջիկը ակընթարթ մը լուռթինէ վերջը : Հիմա կարգը իմս է խոստովանելու . եթէ ես այս քայլը կ'ընեմ՝ յոյս ձեր վրա եմ զրած . դպրոցական գործերին ու կազմութենէն ես բան չեմ հասկլնար, մարդ ալ չեմ ճանչնար . դուք երեխ ինձի կը ներկայացընէք ձեր ընկերներուն, կ'աշխատիք որ ինձի միջոց ու դիւրութիւններ տան, վերջապէս յոյս նորէն ձեր խորհուրդներուն ու ձեռնտւութեան վրա է իմ սկզբնական պատրաստութիւններուս համար :

— Անկասկա՛ծ, օրին՛րդ, բոլո՞ր ձեռքէս եկածը, բոլո՞ր սրառուս :

— Սրդէն ուրիշ պատուախան չէի սպասեր : Կը տեսնէք, ձեր կարծածին չափ ալ միամիտ չեմ :

Ու իր ժպտուն աչքերը թաղեց տղու հայեացքին մէջ : Արշակ ցընցըւեցաւ այդ նայւածքէն :

Նորէն ներս եկաւ մայրը և Արշակ զրէթէ ակամակաւ ոտքի .

— Է՛, տիկին . ժամանակ է . երեւի պարոն բժիշկը դեռ շատ կ'ուշանա :

Մայր ու աղջիկ մինչեւ փողոցին դուռը հիւրին ընկերացան :

Տուն երթալու բնաւ տրամադրութիւն չի կար : Հանդարս քայլերով ու մտախոն ուղղեցաւ դէպի դաշտը, դէպի ծովուն կողմը :

Ուռու գիշեր մըն էր . լուսին :

Ժայռոտ ափը գրէթէ սեպ կ'իջնէր ծովուն եզրը, ուր նեղ աւազի շերտին վրայ ալիքներուն փէցը մեղմ ճողիւնով մէկ կը փուէր, մէկ ետ կը քաշէր :

Արշակ բաւական քալեց բարձր ափէն :

Ծառերու խմբակ մը ելաւ դէմը . տակը խոչոր քար մը կար ինկած :

Նստեցաւ քարին վրա ու կրթընեցաւ ծառին՝ աչքերը ծովի արծաթած խրառուն մակերեւոյթին յառած :

Երաժշտական սիրուն կտորի մը պէս գլխուն մէջ շարունակ կը դառնային աղջկան խօսքերը, ձայնը, չեղուր, նայւածքը, ժպիտը :

Երկար նստած էր այդպէս անշարժ, կէ՛ս թմրած, կէ՛ս արթուն վիճակ մը, ծովի խշռառելէն, տերեւուրուշուկէն ու իր անշարժութենէն կը ճնէր թմրութիւնը. աղջկան պատկերին, անոր շարժումներուն ու խօսքերուն անդրադարձումն էր իր արթնութիւնը :

Կէս գիշերը անցած էր շատոնց, երբ Արշակ ելաւոտքի ու դէպի տուն ծռեցաւ :

«Ուժ ունի, ո՞ւժ, հիմնալի աղջիկ է»,
կը կրկնէր ճամբան՝ սեղմած բուռնցքը օդին մէջ ցընցելով :

Ե

Վերժին հետեւեալ շարաթը ամենէն յարմար վայրկեանը կը փընտրոէր առաջին փոթորիկը կարելին չափդիւրին անցընելու համար :

Առառու մը վերջապէս, երբ մօրը հետ առանձին էր, խօսք բացաւ: Իր պարագութիւնը, ճամճրոյթը պատրւակելով՝ ակնարկեց, որ դպրոցի մը մէջ դասեզ տալ կը մտածէ:

Մայրը, որ աղջկան տարօրինակութիւններուն վարժըւած էր, այդ բողոքը դատարկ քապրիզ համարելով՝ նախ կարեւորութիւն անդամ չի տաւաւ:

Եղբ Վերժին նոյնը լուրջ կերպով միսաւ անդել՝ կինը առաջ տեսակ մը անհանգստութիւն և վերջը ուղղակի վախ զգաց. աղջկան յամառութիւնը դիսէր:

— Այդ մակուելք բանը ո՞ւրիէ զլուխոդ մտաւ. — բացականչեց դժգոհ: — Աւ էր պակաս. Պատիկեաններուն աղջիկը դպրոցի վարժուհին իւնչ կ'ըսէ. խննթխութերու զլուխ չունիմ:

Իւ ձգեց հեռացաւ:

Բայց աղջիկը մօրը շուրջը կը դառնար:

Եւ յաջորդ օրերը քանի մը անդամնոյն խօսակցութիւնը կրկնուեցաւ՝ հետզհետէ աւելի սրւելով ու որոշելով:

Մայրը այլեւս զայրացաւ:

— Ինձի նայէ՛, վերժին, հերիք է. այդ վարժուհիի խօսքը այս առան մէջ ալ պիտի չի կրկնուի. քանի ես ողջ եմ՝ սլալու բան չի. երբ ես մեռնիմ՝ ըրէ՛ ինչ որ կ'ուզես:

Սակայն ատիկա ալ չօգնեց:

Նոյն իբիկունը վերժին նորէն խօսք բացաւ, նորէն երկար բարակ կրկնեց արդէն քանի մը անդամ ըսածները՝ գործին աղնըւութիւնը, իր ոգեւորութիւնը, իրեն համար զբաղմունքի մը անհրաժեշտութիւնը մօրը հասկցընել ջանալով, և վերջապէս յայնեց, որ ինչքը վճռած է իր ըսածը ընելու ինչ ալ որ ըլլա:

Մայրը առանց ընդհատելու մինչեւ վերջը լսեց եւ յանկարծ, փոխանակ պատասխանի, դառն կերպով սկսաւ լալ:

Վերժին դողաց, կուրծքը ուռեցաւ և լեցւած աչքերով քայլ մը ըրաւ մօրը վիզը նետելու, բայց խակոյն զսպեց ինքզինքը, կանդ առաւ ակընթարթ մը վարանուած արագ վաղեց իր անհեակը, ներաէն դուռը կողպեց, նետեցաւ բաղկաթուին մէջ, ու ձեռքերը էմբքին սկսաւ ինքն ալ զդաձգօրին լալ:

«Վախ, մազրիկս, վախ». կը կրկնէր անդադար հեծկատքին մէջէն:

Այդ օրէն մայրը նոյն խնդրի վրա ա՛լ աղջկանը հետ երբէք խօսքի չխնդրեցաւ . մութ ակնարկներ միայն երբեմն կը նետէին :

«Քու գիտնալիք բանն է», , «մօրոդ հարցընելու պէտք չունիս», , «մայրդ քեղի համար եղած-չեղած», , և ուրիշ այս սեռի նախադասութիւններ , որոնց աղջիկը ոչինչ չէր պատասխաներ :

Ասոր հակառակ , ճիշդ այդ խօսակցութեան իրիկունն էր , որ մայրը մէկ կողմ կանչեց տղան , պատմեց եղածը ու պատկրեց , որ քրոջը խելքէն դուրս հանէ այդ «խենդ գաղափարը» :

Վերժին ցարդ եղբօրը ոչինչ յայտնած չէր : Մայրն ալ ոչինչ ըստած չէր՝ խնդրին յանկարծ լուրջ կերպարանք տալէ վախնալով : Այնպէս որ բժիշկը բոլորովին զարմացաւ մօրը խօսքերէն :

«Նոր հովիր» . մտածեց ինքնին :

Եւ մօրը առաջին բացակացութենէն օգտըւելով , դարձաւ քրոջը .

— Վերժին , լսեցի որ վարժուհի պիտի դառնաս եղեր . կը չսորհաւորեմ : Հայոց ազդի մանուկները քեզի կըսպասին անհամբեր , շտապելու է՛ , շտապելու , ժամանակ կրուցնցընելու չի դար : Քեզի պէս կրթըւած ու զարգայած աղջիկներն ալ , որ ազդի կրթութեանը և մայրենին լայցնելու չի ծառայեն , այլ եւս մնը աղջը ի՞նչ պէս առաջ կ'երթա :

Վերժին զգաց , որ մէջը յանկարծ բան մը տակնուշ վրա եղաւ . զայրոյթի , կասաղութեան , արհամարհանքի բուռն հոսանք մը դէպի իր եղբայրը :

Աչքերը փայլեցին . ու սեղմըւած ակռաններուն մէջէն ,

— Ամօթ քեզի , Յակո՞ր , ամօթ քեզի .— պոռաց :

— Համալսարան աւարտած , Եւրոպա մեծցած մարդ պիտի ըլլաս և փոխանակ ինձի ձեռք տալու՝ եկեր ես կը ծալլես , և ինչո՞ւ . անո՞ր համար , որ տան մէկ անկիւնը անսպէտք նստելէն ձանձրացեր եմ . ասոր համար կը հեղնե՞ս , հա՞ . և կը հեղնես աղջի՛կ մը , քո՞յրդ . . . քա՞ջ ես շատ :

Ու զայրոյթէն աչքերը լիցան :

Բժիշկը անախորժ ու տարօրինակ զգացում մը ունեցա՞մ և այդ զգացումը իր անտարքեր թոնին մէջ խեղդուել ուղերով պատասխանեց .

— Աղէկ , հին պատմութիւնները նորէն չըսկախնք : Խելքիդ փչեր է վարժուհի դառնաս , ձեռքէդ բռնողը ո՞վ է . առկայն բնաւ մտածե՞ր ես ըրած քայլիդ արժէքին վրա :

— Արժէք . ի՞նչ ըսել կ'ուղես :

— Հիմա զոմն իրա՞ւ համոզւած ես , որ մարդու օգուտ տալ պիտի կարողանաս . և ի՞նչ է այդ օգուտը . վայրիկան մը ընդունիմ , որ երկու տղու երեք կտոր բան սորւեցուցիր . է՛ , այդ արդիւնքը քու այս իրարանցումդ արժէ :

— Է՛ , վազ անցիր . ատիկա քու սառնարիւն փիլտրովիայութեանդ հասկընալու բանը չէ :

— Դիցո՞ւք : Բայց կարծեմ իմ հասկընալու բանս է , որ դպրոցի անսովոր աշխատանքը քու արդէն առանց այն ալ զգայուն ջիղերդ աւելի պիտի գրգոէ , արեան սակաւութիւն առաջացընէ , որուն կրնան միանար եւ չնչառական անկարգութիւններ , քանի որ . . .

— Է՛ , ատոնք ալ իմ խելքս համելու բաներ չեն , ատիկէ ալ վազ անցի՛ր :

— Աղէկ . բայց կա կէտ մը , որուն քու խելքդ ալ շատ աղէկ պիտի համնի , իմս ալ :

— Այսինքն :

— Այսինքն ենթաղրելով որ սկսեցիր, ենթաղրելով որ սկսածդ բանի մը նման է, ենթաղրելով որ նոյնիսկ յաջողութիւն ունեցար, բայց չ որ դարձեալ անխորհուրդ է այդ գործին ձեռնարկելով, քանի որ ամենաշատը մէկ-երկու տարիէն դաղրեցնես պիտի:

— Ի՞նչո՞ւ:

— Որպէսիեւն կին ես: Ինծի նայէ՛, Վերժի՞ն, այլ եւս երեխա չես. և վերջապէս, ի՞նչ անհասկանալի բան է, որ աղջիկ մը օր մը ուշ կամ կանուխ ամուսնանա պիտի:

— Ենթաղրինք թէ .—պատասխանեց Վերժին, թեթև մը շիկնելով:—Միթէ այդ արգե՞լք է ինծի միւնայն ժամանակ իմ գործս ունենալու:

— Այս, այդ գիրքերէ սորւած դարձըւածնե՞րը: Ի հարկէ՛ արգելք է. աչքի առաջ ունեցի՛ր որ ամուսնութեան գաղափարին հետ կապւած է ամուսնի մը գոյութիւնը, տանտիրուհի դառնալու անհրաժեշտութիւնը և մայր ըլլալու հիւանդութիւնները, պարտաւորութիւնները:

Աղջիկը պահ մը գլուխը կախեց :

— Այն ատեն չեմ ամուսնանար .— պատասխանեց վճռաբար:

— Պարա՛պ խօսք .—հեգնեց եղբայրը:

— Ի՞նչո՞ւ . դուն շուտով քառասուն տարեկան պիտի ըլլաս ու գեռ ամուրի ես . ասիկա «պարապ խօ՞սք» է :

— Իմ խոդիրս ուրիշ է— .պատասխանեց բժիշկը քմծիծաղ:— Ես աղա եմ:

— Մի՛շտ նոյն երգը . է՛, ի՞նչ ընենք .— բացական-չեց Վերժին զայրացիոտ:— Ես ալ աղջիկ՝ եմ:

— Ինդիրն ալ ատիկա է.— հաստատեց եղբայրը յաղթական ժողովը շրթունքին:— Ի՞նչ ընենք, սիրելի՛ս,

որ մարդիկ աւելի ուժով են փրթեր և դարերու ընթացքին իրնոց համար աւելի ազատութիւններ են սեփականեր, քան կինը. մէկ-երկու դար վերջը եթէ ծնած ըլլայիր, գուցէ այն ատեն իրաւունք ունենայիր «ես ալ աղջիկ եմ» սլուալու երեսիս. հիմա դեռ քիչ մը կանուխ է: Բայց այս վիլլսովայութիւններէն դուրս, ըստ՝ վանդրեմ, ինչո՞ւ պիտի չամուսնանաս, վարժուհի՝ մնալու համար: Է՛, միթէ աւելի լաւ չ ուրիշներու տղաքը կրթելու տեղ, քու սեփական զաւակներդ դաստիարակես:

Աղջիկը նախ քիչ մը մասձկու կանգ առաւ, վերջը արագ ու անփոյթ շեշտով մը վրա տւաւ.

— Զգէ, այդ հնաւալոր բաններուն խելքս չի հասնիր. թո՞ղ գա ապագային՝ ի՞նչ որ գալու է: Խակ հիմա ես պարապ եմ ու շարժման մէջ ըլլալու, յուզման մէջ ըլլալու պահանջը ունիմ. ասիկա կը հասկընա՞ս դուն, բըժիշկ ես ո՞չ-բարով:

— Սակայն, աղւո՞րս, չի մոռնաս, որ վարժուհի դաւնալը կարծածիդ պէս դիւրին բան չէ: Շէքսպիր ու Բայրոն կարդացած ըլլալը հերիք չէ, լուրջ ու մասնագիտական պատրաստութիւն կ'ուղէ:

— Գիտե՛մ.—պատասխանեց աղջիկը յամառ շեշտով մը:—Կ'աշխատի՛մ:

— Կ'աշխատի՛ս . որո՞ւ համար . որպէսպի ամէն կողմէն քեղի դառնացընե՞ն. չգիտես, որ հոս այդ արհեսար ամենէն արհամարւածներէն է:

— Սրհամարւած տպէտներու համար . խակ մենք, որ գիտենք թէ ի՞նչ մեծ ու բարձր գործ է սկզբանի հոգեկան զարգացմանը ինքը գիտելու . . .

— Է՛, այդ ամերիկուհիներուդ երդերը չաս սկրուն են միայն Ամերիկայի համար. հոն միլիոններ կը ծախսեն ու ահագին կազմակերպութիւն ունի գործը . խակ հո՞ս.

գիտե՞ս ի՞նչ՝ անպիտան, անկարող, այս ու այն էֆենդիի քէֆէն կախւած բան են թէ՛ կրթութիւնը, թէ՛ դպրոցները, թէ՛ սիստեմը, թէ՛ ամսականը, թէ՛ ծրագրը. ամէ՞ն բան. և այդ քմահաճոյքի քաօսին մէջ դուն կը կարծես գո՞րծ պիտի տեսնես:

— Իմ երթալիք դպրոցը այդ խառնակ տեսակէն չէ: Երիտասարդ, նոր և պատրաստըւած մարդիկ են ամենքը, և պարոն Արշակի ալ մօտիկ ընկերները:

— Վա՞յ, ուրիմն պարոն Արշակի հետ արդէն կարգադրե՞ր ես գործը:

Աղջիկը նորին շառագունեցաւ:

— Այս, անցեալ օր իրեն հետ խօսեցա այդ առթիւ:

— Բ' հը՛մ.—ըրաւ բժիշկը գլուխը շարժելով:

— Բայց, ինորիմ, մօրա բան մի՛ ըսեր. պիտի կարծէ թէ ինձի դրդովք պարոն Արշակն է եղեր և խեղճ տղան մօրս բերանը կ'իմայ:

— Իե՛ղճ տղան.—ձայնը երկընցուց բժիշկը քըմծիծալ:—Բայց ի՞նչ պիտի ըսես, եթէ շիտակը խօսելով ես ալ ալ այդ կարծիքի իմ:

— Դո՞ւն ալ: Սակայն գիտցա՛ծ եղիր, որ ամենէն առաջ ան եղաւ ինձի բացասարովը, թէ որքան գժւարաւթիւններ կան գործին մէջ և թէ ինչպէս դուն, մայրս ու ամենքդ ինձի պիտի զիմաղբէք. ա՞ն էր, որ ինձի խորհուրդ տւաւ գործը լաւ կշռել, մտածել որ վերը չի զղամ:

— Կը նշանակէ, յիմար տղա չէ: Բայց և այնպէս ես համոզւած եմ, որ այս գործին դրդիչը ուղղակի կամ շեղակի ինքն է նորին:

— Ինչպէ՞ն թէ:— հարցուց աղջիկը դրդուած:

— Քեզի վերջին հարց մըն ալ. միայն շիտակ պատասխանէ:— ըսաւ բժիշկը չեշտ քրոջը աչքերուն մէջ նայելով:— Քեզի դէպի այդ դիտաւորութիւնը քաջողը

ձշմարի՛տ որ վարժուհի ըլլալու ցանկութի՞ւնն է, թէ՛...
— Թէ ի՞նչ:— հարցուց աղջիկը զգալով որ ամբողջ արիւնը դէմքը կը զարմէր:

Բժիշկը թեթեւ մը ժպտեցաւ ու անտարբեր եղանակով մը կցեց.

— Թէ՛... այնպէս, ո՞ր և է ուրիշ պատճառ: Բայց աղջիկը. վե՛րջ տանք. ըրէ՛ ինչպէս որ սիրուդ կ'ուզէ: ևս իմ ըսելիքս ըսի:

Ու ոտքի ելաւ երթալու:

Վերժին ալ վեր ցատկեց, փարեցաւ եղբօրը թեւը ու անոր աչքերուն մէջ նայելով քծնանքով յարեց.

— Յակո՞ր, մայրիկին աղջիկը, քու խօսքդ ուրիշ է: իզուր տեղը ինքըզինքը կը չարչարէ ու ինձի ալ: Հա՞՛, եղբա՛յրս, խօսք տուր: Ես զիտեմ, որ ինքդ քու մէջդ համոզւած ես դիտաւորութեանս ազնիւ ըլլալուն. ինչո՞ւ ուրիմն աւելորդ տեղը ինձի կը տանջես. եղբա՛յրս, անգի՞ն եղբայրս...

Բժիշկը նայեցաւ իր թեկն գալարած քրոջը դէմքին: այդ դէմքին վրա արտասովոր սիրուն արտայայտութիւնն մը կարյուղման ու ոգեւորութեան հմայիչ արտայայտութիւնը:

— Աղջիկ, աղջիկ:— մրմինից շրթունքներուն մէջն զրէթէ անգիտակցաբար. զգուշութեամբ թեւը քրոջը զրկէն աղատեց, առաւ կրինոցը, դրաւ գլխարկը ու շտագ ելաւ փողոց:

Գլուխիր կախած կ'երթար քրոջ արտայայտիչ դէմքը միշտ աչքերուն դիմաց. ու կը մտածէր, ակամայ ինքը զինքը անոր հետ կը համեմատէր:

«Զէ՛. ժաւանդական օրէնքը այս անգամ ալ շիտակ է. ան հայրս է եղիր, ես՝ մայրս»: եղբակացուց վերջապէս, ու զարկաւ իր հիւանդներին մէկուն դուռը:

Զ

Պատիկեաններուն հայրը գաւառական առողջ դատողութեան տէր, գործունեա, ձեռներէց մարդ մըն էր։ Փոքրէն սկսելով կարճ ատենաւան մէջ յաջողած էր նիւթական կարողութիւն ու հասարակական դիրք ձեռք բերելու։

Ուսումնէ զուրկ, բայց ուսման ուժը գնահատող՝ ուշդած էր իր զաւակներուն «լաւ» կրթութիւն տա։

Երբ Յակոբ Գրանտական վարժարանի մը մէջ իր միջնակարգ կրթութիւնը աւարտեց, Պոլիս հայրը տնմիւ չափէս ճամբեց Պարիզ բժշկութիւն սովորելու։

Աղասի, անփորձ, հարուստ, Պարիզի հոսանքին մէջ ինկած, ալ ի՞նչ քաջագործութիւններ ըսես չէին պասմեր ընկերակից ուսանողները անոր մասին։ Բայց ընդունակ տղա, յամենայն դէպս յաջողեցաւ չորս-հինգ տարի վերջը իր վկացականը ստանալու։ Սակայն փոխանակ տուն դառնալու մտաւ հոն հիւանդանոց մը իրրեւ բժշկի օգնական։ Տարիքը լեցած, շրջապատին վարժըւած, մեծ ու աղասի քաղաքի առաջին դրուխ պատցընող հաճոյքներէն կշտացած և իր ուսուցչապետ բժշկի ազդեցութեանը ենթակա՝ սկսաւ լուրջ աշխատանքի։ Հետևանքը ան եղաւ, որ երկու-երեք տարի աւելի ուշ, երբ Պոլիս վերադարձաւ, ո՛չ միայն իր գործին լաւ տեղեակ բժիշկ մըն էր, այլ և ընդհանրապէս լայն զարդացման տէր մարդ մը։

Ան գուցէ գեռ երկար մրանսա մնար, եթէ հօր մահը ու ընտանիւն քանի մը կարգադրելու ինուիրներ իր դարձը չի հարկադրէին։

Պոլիս սկիզբը շատ խորթ թւեցաւ իրին. ինքը վիճակը բոլորովին կտրւած կրգագար իր շրջապատողներէն. իր

սովորութիւններն ալ տարբեր էին, իր ասլուելու, մսածելու, զգալու եղանակն ալ տարբեր և որքան «ասիական» էր դեռ իր շուրջը պատող հասարակութիւնը։

Նախ անասակ մը բարձրէն ու արհամարանքով սկսաւ նայիլ. վերջը խղճալ սկսաւ, երդիմն նոյն խոկ սկսաւ զայրոյիթ տածնել իր շարունակ լսած տղէտ ու ողբրմէլի հայեացքներուն դէմ, ասլուելու այդ միակերպ ու չափն եղանակին դէմ։ Բայց թոյլ ընաւորութեան տէր ու իր հանգիստը չափազանց սիրող՝ մտքէն անգամ չանցուց այդ հասարակութեան բարձրացմանը համար բան մը ընկերու։ Շուտով ձեռք վերցուց և ընթերցումէ. բայց սկարիզեան մէկ-երկու օրաթերթերէ, գրէթէ ոչնչէ չը կարգար։ Արդէն հետզհետէ աճող փուաթիկը իր ամբողջ զբազումը կլանած էր. իսկ աղասի մնացած ժամանակը՝ ընականէն քիչ մը ծուլութիւն սիրող իր ջիղերուն համար՝ հազիւ հերիք էր հանգստանալու։ Երբ սուն էր, կը փուէր սովորաբար բազկաթոսի մը գիրկը, ոտքերը կը դնէր գիմացի աթոռին ու կը թաղէր իր ծխախոտի մուխին ու մտածումներուն մէջ։

Բժիշկի վերադարձին վերժին տասերկու-տասերեք տարեկան աղջիկ էր։ Եւ հօրը մահէն իվեր քանի մը ամիս մայրը դադրեցուցեր էր աղջիկը դպրոց դրկեէ, և նորէն դրկելու ալ միաք չունէր, մինչ վերժին կը ցանկար անսպատճառ ամերիկեան գիրերօթիկ վարժարան մտնէ, մասնաւորապէս դրդւած իր քանի մը նախկին ընկերունիներէն, որմնք հիմա հոն էին արդէն և տուասպելի գոյներով կը նկարէին այդ կերանքը։ Մայրը սկիզբները ընդդիմացաւ. տունը մինակ էր մնալու. բայց վերջը ատիսեցաւ զիջելու անոր անմիերջ լացերուն ու թախանձանքներուն, մանաւանդ, երբ Յակոբ ալ գալուն քրոջը կողմը անցաւ։

Վերժին շատ շուտով վարժըւեցաւ իր գիշերօթիկ նոր կեանքին :

Խեղացի և համարձակ՝ սկսաւ ամենուն ուշքը դրաւել դպրոցին մէջ . ընկերուհիներուն մէջ կարգադրողի դերն էր իր վրան . ամեն աշակերտական ձեռնարիկներու մէջ միշտ կամ պարագլուխներէն էր կամ հնարիչը , որով և իր «միսս» ուսուցչուհիներու մշտական զլիսու ցաւը . բայց և այնպէս բոլորն ալ կը համակրէին այդ աչքարաց աղջիկը , որ իր աշխատութիւններուն մէջն ալ միշտ առաջիններէն իր :

Ինքը շատ լաւ կ'ըղգար իր դիրքը թէ՛ դէպի ընկերուհիները , թէ՛ դէպի վարժուհիները . և այդ գիտակցութիւնը իր ամրող վարմունքին վեհանձն հպարտութիւն մը դրոշմած էր , որ շատ կը վայէր իր դէմքին :

«Հայ իշխանութիւն» . կը ժպտէր տեսչուհին իր սենեակին պատուհանէն Վերժինը դիտելով , երբ ան վեցեակ մը ընկերուհիներով շրջապատւած պարտէզը ածոններուն մէջ կը թափառէր , փեթըւտած ծաղիկ մը մասներուն մէջ խաղցրներով :

Տարիները կը սահէին աննկատելի կերպով . Վերժին ամեն շաբաթ իրիկուն , այլ և բոլոր տօններուն տուն կ'երթար գիշերը : Թէ՛ տունը և թէ՛ դպրոցը բաւական աղատ ժամանակ ունէր ընթերցանութեան , կը կարդար անյագ բոլոր ձեռքը խնկածը :

Բայց այդ ընթերցումը մասնաւոր ուժ և ուղղութիւն ըստացաւ , երբ Վերժինի աւարտելէն երկու տարիի չսովի դպրոց եկաւ նոր ուսուցչուհի մը՝ միսս Փեթըւրու :

Քանանցինգի մօտիկ , նիհար , երկարահասակ , միշտ պարզ ու սեւեր հագած աղջիկ մըն էր , Ամերիկայէն դեռ նոր եկած , որուն պատմութեան ու գրականութեան դա-

սեր յանձնուեցան : Ամենքը իսկոյն սիրեցին ոգեւորւող , քնքուշ ու բոլորի հետ վերին աստիճանի պարզ ու ընկերաբար վարւող այդ նոր դէմքը : Նորեկը շատ շուտով ուշաղրութիւն դարձուց և Վերժինի վրա , որ իր ընկերակիցներէն աչքի ինալու չափ առաջ էր անցած : Վերժին իհարկէ խակոյն նկատեց ու կրկնակի ջանքով աշխատեցաւ իր նոր համակրողը գոհացընելու . և հետեւանքը եղաւ , որ գրական ու պատմական խնդիրներով սկսաւ մասնաւորապէս հետաքրքրւիլ :

Վերժին շարունակ անոր խորհութելին կը դիմէր , անոր գրքերէն կը խնդրէր կարդալու , իր մասնաւոր աշխատութիւնները կու տար անոր աչքէ անցընելու : Հետզհնատէ աւելի շուտ-շուտ սկսաւ այցելել անոր սենեակը այս ու այն պատճառներով , և հետզհնատէ այս այցելութիւնները աւելի ու աւելի երկար տեսել սկսան : Պարտէզը , դուրսը շրջադայութիւններու ատեն աւելի յաճախ իրարութեւ երեւել սկսան : Վերժին քիչ-քիչ բացւեցաւ բոլորովմն իր այդ հասուն ու բարի ընկերոջը , և այդ ընկերուսուցիչը իր կողմէն բացւեցաւ այդ թարմ ու խեղացի աղջկան :

Միս Փեթըւրու դժբաղդ մըն էր : Աղքատ հօր մը սիրելին , մայրը մանկութենէ կորմնցուցած : Միջնակարգ ուսումնովի չի բաւականանալով աղջիկը անցած էր համալսարան , կէս մը հօրը և կէս մը իր սեփական աշխատութեան գնով : Մածուկ զրկանքներու , լարւած աշխատանքի օրերն էին ատոնք , բայց աննման օրեր : Նոյն համալսարանը հանդիպած էր ուսանողի մը և խակոյն յարեր էին իրարու : Յաճախ տղան իրիկունները կու գար իր փոքրիկ սենեակը միասին կարդալու . կարդա՞լ . ա՛ , այն գիշերները : Տղան կինդանաբան-բնախօս էր և մեծ վըսդիշերները : Տղան կինդանաբան-բնախօս էր աղջիկային , և Փեթըւրու ինչ ծառահութիւն ունէր իր աղագային ,

ծուկ և ամբջիստ հպարտութեամբ մը կը մտածէր, որ օր մը ինքը պրովեսորի մը կինը դառնալու էր: Բայց բոլորը ցընդեցաւ: Մեծ ովկիանոսի հարաւային կղզիներուն վրա զիտական հետազօտութեան մը առուն նշանածը մեռուաւ դեղին անդէ: Ալ ամի՞ն ինչ ուն էր Միախն. մեռաւ շուտով և հայրը: Երկար առեն բոլորովին բեկւած էր իր վշարին մէջ. գալրոցի մը մէջ դասեր էր առեր վրան, ու կերպ մը կ'ապրէր. իսկ ժամանակին հետ, երբ քիչ մը ուշքի եկաւ՝ մտածեց ենէ տրիշ աշխարհ մը երթա: Այդ միջոցին էր, որ ամերիկեան ընկերութեան դիմել խորհուրդ տւին իր բարեկամները: Հետաւոր Արևոլքի մէջ լոյս ու զիտութիւն տանելու, գոնէ քաղաքակրթութեան տարածմանը նրւիրւելու գաղափարը սրախն մօտիկ եկաւ. և այդ նոր առաքելութեամբ ոգեւորւած՝ պայմանները կարգադրեց, առաւ իր երկու մասուկ զիրքերը ու դէպի Պոլիս:

Տարի մը չանցած, Վերժին ու վարժուհին ալ իրարմէ անբաժան դարձան: Այդ շիման և անոր առաջնորդութեամբ տարւած ընթերցանութեան ազդեցութեան տակ էր, որ Վերժին սկսաւ քննական աչքով նայիլ մեր կին հասարակութեան անդործ, ու կծկըծւած զրութեան վրա և որեէ կերպով պէտքի գալու, ինքն ալ նպաստակի մը ծառայելու ցանկութիւնը իր մէջը ծկեցաւ: Ակսաւ հայկական կեանքովը հետաքրքրեցւիլ. տունը կը հետեւէր հայերէն թերթերուն, հանրային հարցերուն, ուշադրութեամբ կը կարգար մեր նոր գրականութիւնը՝ շարունակ գիրքեր ինդրելով իր ծանօթ գալրոցական տղաներէ, որոնք աղջկան հաճոյանալու համար իրար զլուխ կը պատուէին: Աղջկան, որուն գեղեցկութիւնն ու հպարտութիւնը շատերու հայեացքը այլեր էր:

Աղջկան մէջն ալ սէրը արդէն շատունց սկսեր էր հա-

տուննալ: Գիշերային գալտուկ, առանց պատճառի լացեր, զարնելու, սեղմելու, կոտրելու յանկարծական բուռն թափեր, խննթ ու անզուսպ ուրախութեան պրոթկումներ մէջէմէջ կը կրկնուէին պարբերաբար: Յաձախ իր այս կամ այն ընկերուհին հետ ծառի մը տակ քաշւած կէս կարմրելով, կէս յանդուգն կր խօսէին «կեանքի գաղանիքներուն», «սիրու յուղուններուն» վրա, կամ միասին ապագա երազներ կը հիւսէին: Բայց և այնպէս շատ քիչ կարեւորութիւն կր ասք ընդհանրապէս իր շուրջը դարձող երիտասարդներուն. ա՛, որքան վոքքը էին անոնք իր հոգին համար: Ինքը իրէալ մը ունէր զլիսուն մէջ. կորովի բնաւորութեան, կինդանի գործունէութեան, զարգացած, զլւարի ու լուրջ երիտասարդի մը տիպարը. Միա Փեթքըրախ նկարած նշանածին եղբայրը:

Զգացումի ու մտքի այս կազմով տասներութ-տասներին ասրեկան աղջիկ մը՝ Վերժին գալրոցը աւարտեց: Ճերմակ զգեստներուն մէջ տացաւ. վկայականը և իր Փեթքըրախն շուտ-շուտ ացցելի խոստանալով՝ մօրն ու եղբօրը հետ հեռացաւ իր սիրած գալրոցին սեմին:

Եւ ահա ճիշտ ասրի մըն է՝ տունն էր:

Սկիզբ շատ ծանր եղաւ գալրոցի աղմկոս կեանքէն վերջը ընտանիքի այդ լուռ ու միայնակ անդորրութիւնը. միակե՛րս ու պարապ: Բան մը ընելու պահանջը սասակացաւ, կը զայրանար մօրն ու եղբօրը գէմ, մանր ու անվերջ կունեներ տան մէջ անպակաս էին, ինքն ալ չէր զիտեր խկապէս ինչո՞ւ. ա՛յնպէս, պարզապէս ձանձրոյթէն. սկսաւ չափազանց քմահած դառնալ ու դիւրագրոգիու: Զուր ինքինքը կարգալու տւաւ, ժամանակ մըն ալ տարւեցաւ երգեցողութեամբ. ամբողջ օրերով դաշնակին առջեւէն չէր հեռանար: Քանի մը անպամ, ժամանաւորապէս Տիրանի հետ ծանօթանալէն վերջը, փոր-

ձեզ նոյն խակ գրելու , բան դուրս չեկաւ . անդիւերէնէ թարգմանել ուղեց , Աքոթէն , անկէ ալ հաճոյք չառաւ . աւելի շարժուն , աւելի կենդանի' , աւելի յափըստակի'չ դրալմունքիմը կը տենչար : Խակ Արշակն հանդիպելէն իվեր , ինքն ալ որոշ չեր գիտակցեր ինչպէս , այդ տենչը յանկարծ տուր ու վճռական չետ մը առայաւ իր մէջը :

Ահա' այդ դրդին ներքին խայթի և տղու խօսակցութիւններուն ու յօդւածի իրարու հիւսւած տպառորութիւններուն տակն էր , որ վերջապէս կանգ առաւ վարժուհի դառնալու եղրակացութեան վրա :

Մինչ նոր ծանօթներու յարաբներութիւնը արագ կերպով կ'ածէր :

Արշակի առաջն այցէն հազիւ երեք շարաթ էր անցած , բայց այդ միջոցին արդէն անդամ մը քրոջը , անդամ մըն ալ Տիրանին հետ նորին եղած էր Պղտիկեաններուն . անոնք ալ քոյր ու եղրացր եկած էին Արշակնոց դէմ-այց . հեղ մը բոլորը միասին հանդիպեր էին Տիրանի տունը , անդամ մըն ալ խմբովին գացեր էին Սան-Ստեփանօյի ճամբուն վրա ինկած այդի մը զրօններու . և զրօննած էին հիանալի :

Երիտասարդներու այդ խմբումները մի՛շտ ուրախ , պարզ ու աշխատ չետ մը ունէր իր մէջը : Ամենքը կը խօսէն իրենց գլխուն փչածը , կը կատակէին , կը նըւագէին , քննապատելու կ'ենէին . վէճ , երդ , աղմուկ :

Երիտասարդները սրտագին համակրանքով իրարու դէմ էին եկած :

«Ա՛ , որչափ ուրախ եմ ձեզի հետ ծանօթանալուս» . կ'ըսէր Վելքին երեխայի նման Մանհիկի հետ գրկըւելով :

Բժիշկը կէս-կատակ , կէս-լուրջ մէջէմէջ կը հեղնէր Արշակի ապագայով ողեւորիլը , անոր ձգտումներուն ,

յոյսերուն թուիչքը , անոր խօսածքին վասահութիւնը . կամ գեղարւեստական հարցի մը վրա վէճի կը բանըւէր Տիրանի հետ , որը գրդուել շա'տ կը սիրէր , և որուն սաւելայն սրտանց կը համակրէր : «Ե՛ , դեռ առա է» . կ'ըսէր հօր մը ներողամիտ շնչառվը , երբ տունը խօսք դառնար անոր մասին :

Արշակ փոխադարձարար կը յարձակւէր բժիշկի աւելի կամ նըւազ անստարերութիւն բուրու հայեացքներուն վրա . ընկերական արդի կազմի կեղծիքներուն ու ձեւապաշտութեան վրա կը յարձակւէր . կը գատապարտէր մեր հասարակական «ողորմէլի» գործունէութիւնը և «կրէական» գանդապիտութիւնը , ինչպէս ինքը կ'ըսէր . և այս բոլոր թեթևեւ հումորով մը համեմած , որ բժշկին շատ դուր կու գար :

— Զէ՛ , մնաք իրար հասկենանք պիտի . — կ'ըսէր անմտերմօրէն Արշակի ուսոր ծեծելով : — Միայն , բարեկամ'ս , քիչ մը դեռ շատ ամէն բան սպացառ ու դիւրին տեսնող էք . և մէկ ալ ընկերական հարցերու վրա իդուր տեղը շատ սիրա կը հասցընէք . ա՛յն տեսակ ինդիբներու , որնք ո՛չ ձեռքէն , ո՛չ ալ ձեր կամքէն կախումն ունին , որնք իրենց բնական ընթացքով առաջ պիտի երթան , ինչպէս որ մինչեւ հիմա առաջ են եկեր . Դոն-Քիմոսէ պէտ հազմաղացի վրա յարձակւէին ի՞նչ կ'ենէ . բայց ի հարկէ տարիքի ինդիբը է :

— Սակայն , պարո՞ն բժիշկ , մի՞թէ կարող էք հերքել , որ մեր ընկերական զարգացումը մեր մասաւոր զարգացման հետ ձեռք-ձեռքի կ'երթա , որ մեր բոլոր անդիտակից ու ընազդօրէն կատարած գործերը քիչ-քիչ զիտակցական գործունէութեան կը վերածէին . մի՞թէ զիտակցական , դիտած-դատած գործը անդիտակցի զարգացած վիճակը չէ . և բնական զարգացման ընթացքը միթէ աս չէ :

— Ի հարկէ, որ այդ խօսքն'ը շատ սիրուն են, ինչ
ըսկ կ'ուղէ :

Եւ Արշակ աւելի կը տաքնար :

Վերժին ուշադիր կը հետեւէր վէճերուն . և ինքը՝
մանակից կամ ոչ միշտ Արշակի կողմն էր : Իրեն այն-
պէս կը թւէր, որ տղան կը պատասխանէր ա՞ն, ինչ ինքը
պատասխանէլ կ'ուղէր, միայն աւելի ոտք, աւելի որոշ
տերմիններուլ : Տղու կարծիքները իր սրտին անշա՞փ մօ-
տիկ էին . կարծես այդ բոլորը նո՞յն կերպով ինքը մտա-
ծած էր, գուցէ քիչ մը աւելի մութ ու ամպոտ :

Եւ տղան ի հարկէ այդ ամենը կը նկատէ՝ զգւող
զգացումի մը անուշ ջերմութեան մէջէն :

Մէկ-երկու անգամ պահ մը առանձին էին մեացեր
ինքն ու աղջիկը : Եւ այդ վայրկեաններուն պահանջ մը
կը թառէր անոնց վրա՝ աւելի մտերմօրէն, աւելի սրտա-
կից միմեանց հետ խօսելու :

— Ա, եթէ գիտնաք ո՞րչափ կը ցանկայի՝ անգամ
մը ձեզի հետ նորէն երկար-բարակ խօսակցէինք առան-
ձին . — բացականչեց Վերժին այդ տեսակ ակընթարթի մը
մէջ՝ իր զգացումները զսպելու անկարող . և այնպիսի
բնական ու միամիտ պարզութիւն մը կար իր ձայնին
մէջ, որ Արշակ հաճոյքէն սարսաց :

— Իսկ ևս գուցէ ձեզմէ աւելի :

— Այս ասեն իրիկուն մը մեղի ելէք մինակ . — վրա
ըերաւ աղջիկը վճռաբար : — Մթնելն մէկ-երկու ժամ
առաջ, եղբայրս միշտ տունը չէ այդ միջոցին, իսկ մայրս
զբաղւած :

Եւ յանկարծ իր այդ սրտէն բղխած խօսքերուն նոր
անդրադառնալով՝ կարմրեցաւ, հայեացքը գետին ձգեց,
ու շշմնչելով աւելցուց .

— Ո՞վ գիտէ՝ հիմա ի՞նչ պիտի մտածէք իմ մասին :

— Ինչ ալ որ մտածեմ, օրին'րդ, վստահ եղէք, որ
դլխուս մէջի ամննէն գեղեցիկ մտածմունքը պիտի ըլլա
ասիկա :

Է

Կիրակի էր :

Ճաշէն վերջը ամիսով խումբը ժողվրւած էր Արշա-
կինց տունը :

Թէեւ սեստեմերի կէսերը, բայց ճնշող տաք մըն
էր . և ամննէն ալ հիւրասեններակին մէջ ցրւած ինկեր էին
մեղկօրին աթուններուն վրա :

Ու խօսակցութիւնը կը սայդաքէր :

Սնկիւն մը աղջիկները իրարու քով նստած՝ գրքի մը
մասին կը խօսէին, երբ Վերժին յանկարծ Տիրանին դար-
ձաւ, որ իր դէմը դաշնամուրին յինած կը լոէր :

— Հապա՛, պարոն բանստեղջ, կրնա՞ք երեւա-
կայեր, թէ այս առաւու ի՞նչ կը կարդայի :

— Քնարակա՞ն է, վիպակա՞ն, թէ . . .

— Ոչ ան, ոչ միւսը . է, դժւար թէ գտնէք. Կան-
ափ հոգերանական մէկ գործը . հապա՛ :

Ու ժպտեցաւ :

Արշակ, որ քիչ մը անդին սոֆային մէջ փոււած
լուս կը մտածէր, աշխուժ շարժումով մը օրիորդին
դարձաւ .

— Կա՞նու . . .

— Այս', եղբօրս պահարանը եղած գրքերուն մէջ
հանդիպեցա այսօր . մարդ ամեն կողմ շարունակ այդ
անուններուն կը հանդիպի, անգոտ մը ուղեցի տեսնեմ
ի՞նչ բան է :

— Կա՞նու . — կրկնեց Արշակ կարծես իր մտածում-

ներուն մէջէն։ Եւ իսկոյն զայրացկոտ հրամայական չեշտով մը աւելցուց։

— Անդին նետեցէք այդ գիրքը, օրին' թէ մեղք է ճշմարիտ թէ ձեր ժամանակը, թէ ձեր գրուխը, և թէ . . .

— Արշակ, Արշակ . . . — Ընդհատեց Մաննիկ եղբօրը թափը յանդիմանական եղանակով մը։

Իսկ Տիրան նորէն անախորժ զգացում մը ունեցաւ ընկերոջը այդ սանձարձակ թռնէն։

— Ներեցէք ինծի, օրին' թէ . . . կցեց Արշակ աւելի հանդարս ձայնով։ — Բայց որ կ'ուզէք Կանա կարուա՞ք . . . բարի ախորժակ։

— Ճշմարիտ չեմ հասկլնար, դուք ալ ճիշտ եղբայրու դարձաք . . . ի՞նչ որ ուրիշները գովեն՝ անոր համար արժէք չունի, ի՞նչ որ ուրիշները բանի աեղ չեն զներ՝ ան ամնէն աւելի կարեւորութիւն կու տա։

— Ծնորհակալութիւնս վկայականիդ փոխարէն։ — բայտ բժիշկը քրոջը խոնարհութիւն մը ընկերով։

— Եթէ ձեր եղբօր ու իմ մէջ նմանութիւն ըլլար, անոր զրքերուն մէջ Կանոը չէիք գտներ, — պատասխանեց Արշակ կարուկ։

Բժիշկը նախ բարձրաձայն ոկտաւ իմադալ ու վերջը աւելցուց։

— Բարեկամ, մեղադրելէ առաջ դասադարուեալը կը լսեն։ Նա՛, անշուշտ զիտէք, որ ուսանողութիւնն ժամանակ շրջան մը կա, երբ մարդ գիրք զնելու հիւանդութիւննէն կը բանրի։ Աժմ'ն էր ու շատ ալ փառաւոր կազմ ուներ, ըսի՝ զրադարանի զարդ կ'ըլլա։

— Բ' ճմ. այդ ձեր ճաշակին պատիւ կը բերէ . . . բայտ Տիրան երիմլու կերպով։

— Սակայն չը որ ամննքը կը կրինեն, թէ աշխարհքի ամննանշանաւոր փիլիսոփաներէն է . . . առարկից աղ-

յիկը վարանուս : — Ի՞նչպէս կարելի է այդպէս արհամարտնով վերպերութիւն։

— Արհամարտա՞նք, որո՞ւ դէմ . . . բացականչեց Արշակ : Ես քաղաքակիրթութիւնն զարդացմանը նպաստող ամննահնչին ուժն անդամ արհամարելու անընդունակ եմ . . . ուր մնաց Կանոի պէս հսկայական ուղեղ մը։

— Ուրիշմն . . .

— Ուրիշմն . . . երկու բաներ իբարձէ զանազանելու էք։ Միթէ հասր է տարակուսկի, որ Կանոս ու իր հետն ալ բոլոր նախարար շրջաններու մասնուղները ահազին աշխատանք ու զարկ են աւած զիտութիւններու նորագոյն զարդացմանը։ Բայց մինչեւոյն ժամանակ, իմ համոզումովս, պարզ ժամանակառութիւնն է հիմա անոնցմէ մէկը բանակ ու կարող ուղեղը, ի հարկէ բացի մասնագէտանուար և ներէն, կ'ուղէ ան Շուպինհատէր կոչւի, կ'ուղէ Լիտրէ, Բէն, Հերբարդ, Սպինոզա, վերջապէս յիշեցէք որչափ որ կը փառ ծանր անուններ կան ձեր մտքին մէջ։

— Բայց «լինչուն» դեռ չըսիք . . . նկատեց Վերդին։

— Որովհեանեւ . . . որովհեանեւ Նասրէդդին-Հոմային այծեղիւրին պատմութիւնը երեւի լսած էք։

— Այդ որովհեանեւիդ խօսք չի կա . . . ծիծաղեցաւ Մաննիկ։

— Երբ իր բարեկամները կ'ստիպէին Հոման, որ այծեղիւր ուտէ, մերժեց, առարկելով թէ կաթիլ մը մեղքուի համար չի կընար գէզ մը փայտ ծանելու։

— Բ' ճը . . . զիտիւր շարժեց բժիշկը ժպառուն։

— Այդպէս ալ հիմա, անցած պատմական շըրջաններու ուսումնակրութիւններուն մնածագոյն մասը կամ սխալ է, կամ ծուռ, կամ ծանր . . . և այդ գէզը մննք հիմա առաջներով ծամօմննք պիտի մէջէն սուր նկատութիւն մը, ճիշտ բացարարութիւն մը, գրաւիչ երես

մը , վերջապէս կաթիլ մը մեղք ծծելու համար . արժէ :

— Ուրեմն այդ բարոր ապարդիւն անդի՞ն նետենք . — հարցուց Տիրան անդիմաղրելի առարկութիւն մը ընուզի հեղինակաւոր թռնոլ :

— Ենչու , սիրելի՛ս , դարերու այդ երկերուն մէջ ինչ որ ձիչու է և ստուգւած արդէն աւնըւած է մնր արդի ժամանակակից գիտութեան մէջ : Ի՞նչ են մեր գիտութիւնները , ըստ՝ ինդրեմ . նախորդ սերունդներու աշխատութեան պիտանի մասին և մեր նո՞ր հետազօտութիւններուն սիստեմի ենթարկեած գումարը . չէ :

— Նոր գիտութիւնները իրենց կարգին : Միայն ինչու կը հակառակիս , որ անցած խոշոր փիլիսոփաններուն մօտէն ծանօթանանք . — առարկեց Տիրան՝ ընկերոջը արշաւանքին գէմ կերպ մը աղջիկը սրաշտականած ըլլակու համար , քանի վիճելու արամաղիք :

— Բայց գիտե՞ս , որչափ ժամանակ ու աշխատանք է հարկաւոր մինչեւ որ մարդ արդի գիտութիւններու իրարու հիւսւած ու տարածւած ցանցին գոնէ ամենաաշական օղակները հիմնապէս ու լուրջ ուսումնասիրել կարողանա . բնութեան , կեանքի՛ ու մարդկային դործունէուններունքներուն վրա ժամանակակից գիտական ազատ հայեացք կազմելու կարող ըլլա : — Պատասխանեց Արշակ ծանր ու հատիկ-հատիկ . և յանկարծ արագ վրա տրւաւ .

— Ժամանակ չի կա հոգի՛ս , ժամանակ չի կա . ինդիրն ալ արդէն ատիկա է , բայց ո՞վ է հարցնալը . դպրոցական ամբողջ տարինները լեցուցեր են բացարձակապէս անդէ՛տ գրաբարներով , կրօններով , քերականութիւններով . ամէն կողմ տա՛ս , թի՛ւ , անո՞ւն ու անցեալի հեքիաթներ . իսկ բնութիւնը , իսկ մեր ընկերական կեա՞նքը , իսկ ներկա՞ն :

Ու տաքցած ցատկեց ոտքի :

Վերժին ինքն ալ բնազդական շարժում ըրաւ , տուանց աչքերը տղու գէմքին լամճնելու :

— է , կը չափազանցես . — լաւ Տիրան պաղ : — Միթէ դպրոցներու մէջ գիտութիւն , գրականութիւնն չի կա :

— Գիտե՛մ , գիտեմ այդ կարկան , թափթթվուկ տեղեկութիւնները : Եւ ահա՝ այդ ողորմելի «միջնակարգ» ըսւած կրթութեան սպաշտով երիտասարդութիւնը կ'սկսի «խոշոր փիլիսոփաններուն մօտէն ծանօթանալու» . և հետեւա՞նքը . հետեւանքը ա՞ն , որ ամէն կարգի սխալ ու ձիչ գիտողութիւններ , մեռած ու հոգեւարք դատողութիւններ , խոռոշուն հոսանքով կը խուժեն իր ուղեղիքն ներս՝ ինքը մաղել չի կմար , ու գաղափարներուն մէջ կ'առաջանա բարեկոննեան խառնաշփոթութիւնն մը . և մինչդեռ մէկ կողմէն իր մեծամատութիւնը կ'ածի , միւս կողմէն խակապէս կը խմորւի այն խմաստակը , որոնցմով կը վրիսան բոլո՞ր ազգերուն հասարակութիւնները :

Ու արագ խօսելին չնշառ , խոր շունչ մը առաւ :

— Քիչ մը հանգիստ խօսեցէ՞ք . — Հընչեց Վերժին՝ հոգածու ու յափշտակւած շեշտավ մը :

Տիրան , որ աղջկան ո՛չ մէկ շարժումը աչքէն չէր փափացներ , ակամա շրթունքը խածաւ ու կրծքին տակ սուր խայթի մը վերատին ծակելը զգաց :

Մինչ ընկերը ոգեւորուած ու տեսակ մը հեղնուածայնով կը չարունակէր .

— Իսկ մե՛ր ժողովրդին մէջ , նոյն իսկ «բարձրագոյն զարգացման տէր» համարուղներէն շա՛տ շատերը այդ տեսակ գէմքեր են գրեթէ . և այս «գրեթէն» շիտակը աւելի քաղաքավարութեան համար է , որ կ'ընեմ : Բաւական է հետեւիլ լրագիրներու դատարկ տակառի պէս դպրող , անբովանդակ ու մեծախօս առաջնորդունքուն , կամ վերացական-փիլիսոփայական դատապութիւններով չպարւած պոռուս յօդւածներուն : Իրա՛ւ է ,

որ ըերանդ բանաս խոշոր անտւն մը կը ծեփին դունչիդ, բայց մարդ լնաւ դժւարութիւն չունի ապացուցմելու համար, որ այդ խոշոր-խոշոր անտւններով բենաւորւած գլուխները ո՛չ ինքը ինքնին կը համկընան, ո՛չ իրենց շուրջը. ո՛չ ալ նոյն խոկ իրենց Քոնտելն ու Կանոնիը:

Ու նորէն շունչ առաւ:

Դէմքը թեթեւ մը շիներ էր ու աչքերը կը ցույցին:

— Ժամանակ է, ժամանակ հին զրքերը ծաղկելու ու մամագիտաներու գործին մէջ քիթ չի խոթելու, խոկ ընդհանուր զարգացման համար միայն ու միայն ժամանակակից գիտութիւնները. չէ, օրին' րդ:

— Աղէկ, հանգստացէ՞ք. — ըստ աղջիկը աշխատ շարժումով մը սոքի երևողվ: — Չեզի կը խոստանամ ալ ձեռքս չառնեմ եղբօրս կանար. գո՞ն է՞ք:

— Ոչ ալ կանափ եղբայրները. պահանջեց աղան:

— Ո՛չ ալ կանափ եղբայրները. հանգստացա՞ք. — Ժամանակախ աչքերով տղու դէմքին փարած:

Բժիշկի գէր այտին իր սովորական անփոյթ ու թուած ժպիաց խաղաց:

Մինչ Տիրան դաշնամուրի անկիսնը սեղմըւած՝ իր զիլսուն մէջ յորձանք սուող զգացումներուն ակը մնալու կը ջանար: Սակայն զգալով որ երկար ինքը ինքը կառավարելու անկարող պիտի ըլլա, քիչ մը վերջը յարմար վայրինանի մը յանկարծ ժամացոցը նայեցաւ, ու շտապով ցատկեց սոքի:

— Սակայն ես բոլորովին մոռցա, որ այսօր առևնը մարդու խօսք եմ տուած: Ներկից՞ք ինձի. ցաւառութիւն:

Ու սկսաւ շտապ ներկա եղդներու ձեռքը թոթւել:

— Ո՞վ է որ, եթէ ծանօթ է մանչը զրկինք՝ ըսինք

թող հոս գա. — կ'ըսէր Մաննիկ տղու այդ անտավոր մեկնումնեն դժգոն:

— Ախ, ո՛չ, խնդրեմ. մէկ երկու մանր գործեր ու նիմ կարդաղքեղու:

— Է, ի՞նչ գործի առեն է հիմա. — նկատեց Արշակ անտարքեր ու դարձաւ բժշկին, որ իրն ըան մը կը հարցընէր:

Եւ Տիրան սանդուղներէն իշնելու առեն լսեց վերէն բժշկի, Արշակի ու Վերժինի իրարու հիւտած ձայները, որոնք խնդրի մը վրա նորէն տաք-տաք կը խօսէն: Իր հեռանալուն կարեւորութիւն անդամ աւող չի կար, միայն ընկերոջ քոյն էր, որ մինչեւ տան գուռը անոր ընկերացաւ:

Տիրան երբ փաղոցը ինքը առանձին դդաց՝ ազատ շունչ մը առաւ:

Արդէն քանի մը առենէ իվեր ան սկսեր էր նկատել, որ այդ խմբումները հետզհետէ ճնշող տպաւորութիւն կ'ընէն: Իր վրան, մանաւանդ վերջին երկու անգամները: Թէեւ ինքն ալ, ի հարկէ, մասնակից վէճներուն, երածշուռութեան ու աղմուկին՝ ընդհանուր հոսանքով կ'երթար, սակայն ներքուած, ըսևս, որդ մը սպրդեր էր կուրծքը ու գաղտակ կը կըրծէր:

Վերժին հիմա աւելի լուրջ ու մոտածկու կը թըւէր եր աշքին, տեսակ մը կեղծնացած. իր հայեացքէն չէր վրիսիր անոր Արշակին ուղղած փաքրիկ մափս մը, նայւածք մը, շարժում մը. ինքնին այնքան չնշին ու բնական արտայացաւթեան ձեւեր, որ աւրիշ ժամանակ ընսուցք պիտի չդարձնէր, հիմա՝ ինքն ալ չէր հասկընար ինչու. իր աչքին կարեւորութիւն կ'ըստանային. պարապ մեղք վրարթանալու, կատակելու, կարեւորութիւն չի տալու կը ճգնէր. իզնւու. ընկերոջն ու աղջկան ներկա-

յութենէն միշտ ներքին ճմլումով մը ու դսպւած անշանդասութեամբ մը կը հեռանար :

«Սակայն ծիծաղելի է ճշմարիտ . կը նախանձի՞մ . և ուրիշ . Սրչակի՞ն» . մասածեց անգամ մը որոշ կերպով , կը դուռիս կախ տուն կը վերադառնար :

«Ապ՛ուշ» . աւելցուց իսկոյն :

Եւ այս փոքրիկ մենախօսութիւնը ծիծաղով մը վերջմիլիայ՝ ամեն տեսակ (յիմար մաքեր) զիլին դուրս վահնելով : Բայց և այնպէս այդ բողոքին վերջն ալ կրկին տարսամ , խայթով զգացում մը կը խլբուէր իր ուղեղին ծալքնրուն մէջ :

Եւ հեղ մը յանկարծ մտքէն անցաւ , թէ ինչ լսու կըլլար եթէ Սրչակ շուտով նորին իր համարանը վերադառնար : Բայց կայծի մը պէս իր մտածումներուն մէջն շողացով այդ գաղափարը սասափիկ զարկաւ . ինքնամբութեանը :

«Ուրեմն ես ոչի՞նչ չեմ արժեր իմ ներքին ու արտաքին յատկութիւններովս . — մտածեց : — Ե՞ս , որ այնշափ հապատ եմ աղջկան առջեւ ինքովինքիս վրա , մինչդեռ այսպէս դիւրին է եղեր ինծի մէկ կողմ՝ հրելը իրկրորդի մը ներկայութեան , ա՞յն աստիճան , որ ընկերոջու անմիջական մենիսումը կը ցանկամ դիրքս պահել կարողանալու համար . դի՞րքս , ուրիշներու հեռանալին ինծի բաց մնացած դիրքս . ա՞ , ի՞նչ գծուծ . . . » :

Աղջկան զգացումներու մասին վերջապէս որոշ բան մը դիմացը իրեն պահանջ դարձաւ :

Եւ ահա՝ Կանտի տեսարանը :

Տիրան շտապեց տուն , մտաւ շիտակ ծրաբաէդ , ու անկիւն մը թուրիի մը տակ վար ինկաւ :

Ի՞նչ կը մտածէր :

Աչքերը անթարթ ծառերու կանանչին յառած , ուս-

տերուն ցանցին մէջէն կը դիտէր ընկերոջը խօսւածքը , թո՞նը , աղջկան յափշտակւած դիմադժերը , անոր դէպի տղան ձգտող բնագդական շարժումները , այլայլումը , ինսամքը , քնչքութիւնը :

Այսքանը ա'լ իրեն պարզ էր , որ ընկերը սկսած էր վերժինի վրա աղջկու , յացընկու : Եւ զարմանալու ի՞նչ կար . Եւրոպայէն նոր եկած , ուսանողի անունով , աղաւախօս , սաքարիւն , խոչսր-խոչոր փրդող :

Տիրան ի հարկէ վայրկեան մը անդամ տարակուովիլ չէր ուղեր , որ ընկերը այդպէս ոզեւորող անոր սեփական գաղափարներն էին , սեփական հայեացքները և որ այդ միջոցին դիմացինի վերժին , Մաննիկ կամ մէկ ուրիշը ըլլալը կատարելապէս միեւնոյն էր անոր համար : Բայց և այնպէս չ՝ որ աղջիկը իր կողմէն կարող էր այդ բոլորին այլ կերպ մեկնութիւն տալ :

Ո՞չ , ինքը այլ եւս չէր կրնար այսօրւան նման տեսարաններու հանդէպ գտնըւկի . պէտք էր ընկերը զգուշացընել և վճռեց իր զգացումներու մասին բան մը ակնարկէ Սրչակին :

Բայց ի՞նչ և ի՞նչպէս : Բայէ , որ այդ աղջկան հետ մի՛ խօսիր , մի՛ խնդար , որովհետեւ ինքը կը նախանձի . անսարկիէ թէ հեռո՞ւ կեցիր , մի՛ դրաւեր աղջիկը , որովհետեւ ինքը զբաւել կ'ուզէ . կարձ խօսքով մուրալ . . .

Ա՛ , երբէք :

Եւ Տիրան նայն իսկ այդ տեսակ միտք մը զիլին անցած ըլլալուն զայրացած՝ ուժգին շարժումով մը դարձաւ կոնակին վրա , զլուիր ձգեց խոտերուն մէջ , ու նայւածքը ըկեռեց կրկնուի կապոյտ մէկ ծըւյնին , որ կանանչներու լոյսով ողողուն շրջանակի մը մէջէն իր աչքերուն դէմ կը մերկանար :

Տխո՞ւր , դժգո՞ն ու մտացի՞ր :

Ը

Յաջորդ օրերը Տիրան սկսաւ քիչ մը ա՛յլ կերպ դատել :

«Ե՛, ի՞նչ ընմաք — կ'սաէր — միթէ քիչն՝ կան, որ
մեզի կը գրաւեն իրենց այս կամ այն յատկութեամբը .
ատիէ ի՞նչ կ'ենէ : Միթէ չի կա՞ն կանացի դէմքեր,
որմաք այս վայրկեանիս կարող են ինձի ահազին սքան-
չացում պատճառեն իրենց որ և է առաւելութեամբը . ի՞նչ
վխաս : Զէ՛, երեւի չափաղանց խանդու եմ . ատիկա ար-
դէն յիմար բան է » :

Ու ինքը զինքը գրազման տալ կ'ուղէր :

Վէպի ու պատկեներու քանի մը նիւթեր ունէր
գլխուն մէջ, որ տէտք էր կարգի բերել : Զո՞ւր քանի մը
անդամ նստեցաւ փորձեց . ուղածին պէս կնորոնանալ
չէր կրնար, անսակ մը ցրւածութիւն կար վրան ու ծու-
լութիւն :

Այսօր նորէն ամբողջ օրը տունն էր եղած :

Քիչ մը կարդացեր էր, աւելի թղթատեր, քիչ մը
էր հին տեսրակները աչքէ անցուցեր, և երեկոյեան դէմ
ձանձրացած նստէր էր պատշգամը ու ծովը կը դիմէր,
երբ հեռուն Մարմարայէն Ուփոր մանող շոգենաւի մը
ուժասպառ մարդու մը ցաւասանջ ճիշը յիշեցընող՝ սուր
սովը յանկարծ ոտանաւորի մը գաղափարը ծնեցուց անոր
ուղեղին մէջ :

Մատաւ սենեակ, անցաւ գրաւեղանին առջեւը, քա-
շեց երես մը թուղթ ու սկսաւ գրել : Սակայն հազիւ-
հինդլ-լից առղ, որ կանդ առաւ . յանդերը չէին ուղեր
հսազանդիլ:

Տրմուկը կրթընցուց սեղանին, գրչն կոթը բերանը,
ցրւա՛ծ, պատուհանէն դուրս կը նայէր ոտանաւորին

Նիւթին ալ, զրածն ալ, ինքը զինքն ալ բոլորովին մոռցած :
Երկար նստած էր այդպէս անշարժ, առանց որոշ
բան մը մտածելու, երբ նախանձնեակը ոտքի ձայներ
լուեցան և վրա՛ ըրած դուռը կմանակի վրա բացւեցաւ :

— Վայ, վախնամ ճանձդ եկեր է . ուրեմն ցտեսու-
թիւն . — բացականչեց Արշակ սեմէն ու ևս դառնալու
շարժում մը ըրաւ :

— Եկո՞ւր, եկո՞ւր . — պոռաց Տիրան ոտքի ցատ-
կելով :

— Բայց խանգարեմ պի՞տի :

— Ե՛, ո՞չ, փարձեցի զրեմ՝ բան դուրս չեկաւ : Ներս
մտի՞ր, աղե՞կ որ եկար, այսօր ամբողջ օրը պարապ էի :

— Աւելի՞ լաւ . «Աղարապութիւն է մայր բանաս-
ակալծութեան» . չէ՞ :

— Մա՞յրը . ո՞չ : Գուցէ ծծմայրը :

— Թողլ ըլլա ծծմայրը : Գրածդ ի՞նչ է . ըսած վէ՞պդ .
դեռ չեփեցա՞ւ :

— Ա՛յ, ո՞չ . Ե՛, լիկեր եմ . ո՞չ մէկ բանի արա-
մաղբութիւն չունիմ :

— Ես ալ ճի՞շ քեզի պէս տեսակ մը ցրւած եմ, աշ-
խատելու արամաղբութիւնս կորած, բայց թուցած չեմ :
Այսօր ամբողջ օրը տոքի վրա էի . եղա դալրոցը, խրմ-
բագրատունը, Ղալաթիա ընկերներէս մէկ-երկու քովը :
Տեսակ մը շարժւելու, տպաւորութիւններ կրելու պա-
պակը կա մէջս . մէջս բան մը կարծես կ'եռա ու եղա
քեզի եկա :

— Շա՞տ աղէկ ըրիր :

— Գիտե՞ս, Տիրան, վերմինը կ'ուղէ վարժուհի
դառնաւ :

Տիրան ցընցըւեցաւ ընկերոջը բերնէն այդպէս յան-
կարծ առանց կապի այդ անսակընկալ լուրը առնեղով,
սակայն ինքը զինքը ժողւեց .

— Միթէ . բայց ո՞ւրկէ ուր . ո՞վ ըստ :

— Ե՛ , հին պատմութիւն է . առկէ մէկ-երկու . շաբաթ առաջ ինքն էր յայտներ ինծի , բայց ես քեզի ոչինչ չըսի . նախ խնդրած էր , որ առայժմ ո՞չ ոքի չի յայտնեմ , միւս կաղմէն ալ կարծես ահսակ մը հաճոյք կ'ըդգամ իմ ու այդ աղջկան մէջ գաղանիք մը ըլլալու գիտակցութենէն : Սակայն այսօր անառիոր հոգեկան վիճակ մը կա վրաս . սոսկալի պահանջ մը ունիմ ըսկու , իսուելու , պատմելու , մէջս եղածը արտայայտելու : Ի՞նչ կ'ըսես , Տիրան . դիտէ՞ս , այդ աղջիկը հաղւագիւտա դէմք մըն է մէր հասարակութեան մէջ , հիանալի ուժ մը , ահաւ զին գործ կընա տեսներ : Քու կարծիքդ ի՞նչ է :

Տիրան , որ այս խոստովանանքի մէջոցին քանի մը անդամ գոյն առեր ու տւեր էր , ինքն ալ զարմացաւ իր վրա , երբ Արշակի հարցին արտաքուստ կատարեալ անտարքեր թոնով մը պատասխանն ։

— Նորութիւն չէ . աղջիկը քեզի ներկայացուցած օրս ըստ արդէն : Միայն անկեղծ խօսելով՝ բնառ չէի ցանկար , որ վարժուհի դառնար . վարժուհի ըլլալը այդ աղջկան գործը չէ . ո՞չ իր կաղմը , ո՞չ պատրաստութիւնը :

— Ի՞նչո՞ւ համար չէ . միթէ հոս եղող վարժուհիներէն նուա՞զ պատրաստութիւն ունի . և վերջապէս կը վարժըւի . ո՞չ մէկ գործ մէկէնիմէկ չըլլար : Սակայն այս բուլորը մէկ կողմ , քեզի ո՞վ ըստ , թէ վերծինը հիմա վարժուհի դարձաւ :

— Զէ՞ որ քիչ մը առաջ գուն աւետեցիր այնպէս ոգեւորւած . պատասխանեց Տիրան վաստ ծածկւած երդիանքով մը :

— «Կ'ուղէ ըլլա» . ո՞չ թէ «եղաւ» : Ինծի ոգեւորովը անոր վարժուհի դառնալը չէ , այլ իր ցանկութիւնը անկախութիւն ձեւք բերելու , ինքը իր գործը ունենալու ,

հասարակութեան մէջ որոշ գեր մը խաղալու : Ինծի ամեն աւելի գրաւողը իր օրիմինալութիւնն է , իր տարբերութիւնը ուրիշներէն . որ ինքն ալ նոյն շարլու աղջիկներէն մէկը չէ , որոնցմով լեցուն է մար չուրջը . որ ինքը իր մասածումները , իր համոզումները , իր անուրջներն ու ձգտումներն ունի . և որ ամենաէականն է իր ձգտումներուն համեմատ գործել կ'ուղէ նոյն իսկ իր շրջապատի , իր ընսանիքի ղրած արգելվներուն հակառակ :

Վայրիեան մը լուեց , սենեալի երկայնքով անդամ մը գնաց եկաւ , ու ընկերոջը դէմը կենալով՝ տաք-տաք շարունակեց .

— Ի՞նչ ընենք , սիրելի՞ս , մեր արդի հասարակական պայմանները այնպէս են , որ աղջիկ մը երբ քիչ-շատ ընկերական դեր մը խաղալու ձգախի իր առաջին միաքը վարժուհի գառնալը կ'ըլլա : Հո՞տ ինծի համար նշանակութիւն ունեցողը գործունէութեան մը ձգտումն է ու ինքը իր տէրը դառնալու ջանքերը : Ճենապակի ծաղկամանի մը պէս տան մէկ անկիւնը անպէտք նստած ամուսնի չափանկ , այլ գո՞րծ մը տեսնել . ահա՛ կնոջ ձևմարիստ աղասագրութիւնը : Իսկ թէ վարժուհի պիտի դառնա , բժիշկ , գործակատար , արհեստաւոր , թէ նկարիչ , ատիկա արդէն երկրորդական հարց է . դեռ ժամանակ ունինք ատոր մասին մտածելու . կտիւած է իր մասնաւոր ընդունակութիւններէն ու հակումնն . իսկ ե՞ս , եթէ շիտակը կ'ուղես , ամենէն առաջ ուրիշ բան կը ցանկայի :

— Ի՞նչ :

— Որ նախ գիտական լուրջ ու լայն զարգացում ստանար . ինծի համար իսկական գործունէութեան և իսկական յաջողութեան միա՛կ հիմքը :

— Ի՞նչպէս կ'երեւա , այդ աղջկան գործը բոլորովին 5

սրտիդ ևս առելր, — ընդմիջեց Տիրան ձայնով մը, ուր բաց վէրքին վրա շօշափում մը կրած հիւանդին շեշտը կար ու հեզնութեան մը թափթփուկը:

— Ես քեզմէ գաղտնիք չունիմ և վերջապէս ի՞նչ կա ծածկելու: Տիրա՞ն, ինձի կը թւի թէ կը սիրեմ այդ աղջկը: Առաջին տեսած օրէս մէջս զգացում մը խաղաց, որ հիմա ամբողջ հոգիս բռնած է: Այդ աղջկա մասին մտածել, ամէն կերպ անոր օգնել, հասցընել իր արժանի բարձրութեան, զոհել անոր համար ուժերուս մէկ լաւագոյն մասը, զոհ ու երջանիկ ընել, ահա՛ ի՞նչ կ'եռա գլխաւո մէջ:

Լուց ու սկսաւ մտածել:

Տիրան սոսկալի ճնշում մը կ'ըզգար կրծքին տակ, լալու, պոտալու անհեթեթ փափագ մը: Զգել ու դուրս փափախ կ'ուղէր, դո՞ւրս լե՞ռը, դաշտե՞րը, ուր առանձին պիտի ըլլար, ուր Արշակը իր դէմը պիտի չըլլար:

Եւ այդ զգացումներու կեզեքման տակ ճմլւած արձանի պէս քարացեր մնացեր էր, երբ Արշակ մօտեցաւ անոր ու մտերմօրէն ձեռքը բռնելով՝ շարունակեց.

— Տիրա՞ն, հոգի՞ս, դռն բանաստեղծ մարդ ես, ինձի աղջկ պիտի հասկընաս. զիսե՞ս ի՞նչ ասարօինակ ու խափա տուղ են այս զգացումները, որ հիմա մէջս յորձանք կու տան. ըսէ, հոգի՞ս, այս սէ՞րն է, չ՞, ճշշմարի՞տ սէրը:

Տիրան սկսաւ յանկարծ ծիծաղիլ, ծիծաղիլ բարձրամայն, բոլոր ուժովը. վայրէնի, չոր ու անսանձ ծիծաղ մը:

Արշակ զարմացած ետ քաշեցաւ ու տեսակ մը վիրաւուեցաւ:

— Ի՞նչո՞ւ կը ինդաս, հոյ ծիծաղելու ի՞նչ կա:

Տիրան ի՞նքը վիրացինքը զսպելու ջանքեր ըրտ, լուց

վերջապէս ու թեթեւ դողացող ձայնով մը կցեց.

— Միամասութիւնով ինձի ասարօինակ եկաւ, ուրիշ ոչինչ: Բայց ընթրիքի ժամանակ է. ուրիշ ատեն կը խօսինք, անցած օր քոյրդ ինձի կը յանդիմանէր, որ իրի կունները մէշտ քեզի երկար քովս կը պահեմ ու տունը ընթրիքի սպացընել կու տամ. ելի՛ր գնա՛:

— Երթա՞մ: Իսկ դռն անշուշտ այս ամէնը չեիր երեւակայեր, չ՞, երբ ինձի զրեթէ բռնի աղջկան կը ներկայացընէիր: Երբ կը մտածեմ...

Ու դուրս պացաւ:

Տիրան կցած տեղը ակնթարթ մը անշարժ մնաց. մէկ ալ բուռն հեծկառուք մը դուրս պուտկաց կոկորդէն և թեւ ու կրծքով ինկաւ քովի սեղանին:

Արցունքները առաս կը հոսկէն դէմքին տակը մնացած թուղթին վրա՝ կէսը գրւած կէսը թերի ստանաւուրին զրերը աղարտեկավ:

Երբ առաջին ուժգնութիւնը անցաւ, աղան կամաց մը զլուխը բարձրացուց, յենեց ձեռքին ու դառնութեամբ սկսաւ մտածել.

«Նատեր կու լամ. ի՞նչո՞ւ. միթէ այս նւաստացում չ՞. արժէ՞ լալ սողջկան մը համար, որ ինձի հանդիպելուն պէս՝ ինձի հետ սկսաւ քոքէթանալ, լնկերոցն զալուն պէս՝ անոր վիզը նետեցաւ»:

«Բոքէ՞թ. ո՞չ. չեմ ուզեր անիրաւ ըլլամ. այդ աղջկը գուցէ երբէք ինձմով հետաքրքրւած չէ եղեր, կամ գուցէ շատ շատ իմ զրածներովս միայն: Իսկ ես հոս ամբո՞ղջ օրեր իրմով ողեւորւիմ, իրմով յուզելիմ ու երակեմ: Ոչի՞նչ. յանցանիքը իմ միամասութեան է, որ ամէն բան ուրիշ զոյնով կը ներկայացընէ աչքերուս, թէ՛ լնկերաջս աղաս վարմունքը, թէ՛ աղջկան ինձի ցաց տւած համակրանքը. աղէ՛կ. ես սկսաւս սրբազրել ալ զիտիմ»:

Արհամարտու շարժումով մը եղաւ լւացւելու :

Միայն ո՞չ մէկ կերպ ուղեղէն դուրս գալ չէր ուղեր այն գաղտափարը, թէ ինքը առանց այլեւազութեան մէկ կողմ էր նետուած ընկերոջը գալուն պէս :

Չուր ինքը ինքը համոզել կ'ուզէր, որ վերջապէս ամենքէն փոխառարձութիւն պահանջել կարելի չէ ։ չէ որ դեռ ինքը ամենաթեթեւ ակնարկութիւն մը անդամ ըրած չէ աղջկան իր զգացումներու մասին . գուցէ նոյն իսկ աղջիկը իր անփոյթ արտաքինէն խրանքցաւ . և վերջապէս ի՞նչ վիրաւորանք, քանի որ ո՞չ աղջիկը, ո՞չ ընկերը, ո՞չ որ ոչինչ չգիտէ այդ բոլորէն :

Բայց այս գասառութիւնները շատ քիչ կ'օգնէին իր վիրաւորւած ինքնասիրութեանը : Թող ըլլար պատահական, թող ըլլար անդիսակից կամ ծածուկ, ասկայն յամենայն դէպս աստիկա հարւած մըն էր աղջկա կողմէն իր հարաբութեանը, իր ևսի անդինադրելիսութեան վրա ունեցած մեծամասութեանը :

Տիրան այդ զգացումը խեղդել չէր կընար :

թ

Շաբաթ մըն էր Արշակ ամէն հեղ աղջկա որոշած ժամին անսր հետ առանձին տեսակցելու երթալ կ'ուզէր և ամէն հեղ ալ ճիշտ նոյն միջոցին կը խանգարէին . կամ հիւր կամ կասարելիք գործ մը կամ ընկերներ :

Տղան սկսաւ անհամեկը դառնալ, մանաւանդ որ վերջին կիրակիէն իվեր երեք օր է աղջիկը ամեննեւին տեսած չէր :

Նախորդ գիշերը ընթրիքէն վերջը եղած էր դուրս շրջելու և սովորութեան հակառակ առանց քոյլը միասին առնելու :

Պահանջ մը կ'ըզգար Պատիկեաններու տան կողմը անցնելու . դեռ ինքն իրեն հաշիւ չի սուած, թէ հոն ի՞նչ ուներ ընելու, արդէն քաղերը այն կողմ էին ուղղւած :

Երկինքի մէկ կողմը նետուած էր նորածին բարակ լուսինը, կոտրած ասպարանջանի մը մէկ կոտրին պէս, որուն չուրջը թափթված էին իր ջարդըւած աղամանդին բեկորները :

Մուլթ էր :

Եւ այդ մուլթին մէջէն դեռ փողոցի ծայրէն նշմարեց, որ Պատիկեաններու հիւրասենեակը լոյս կար : Երբ բաւական մօտեցեր էր՝ դաշնամուրի մէկ-երկու զարկ լուսեցաւ վերէն, և հնչեց Վերմժնի ախործելի ծայնը, որ Քարմէնին Միքայէլիի արին կ'երգէր :

Տղան քաղերը ծանրացուց :

Ներափ լուսաւորութիւնը շատ թող էր ու դողդոցուն . դաշնամուրի մօտերան լոյսը :

«Մինակ է» . մոածեց Արշակ և այդ միաքէն փափուկ հաճոյք մը զգաց :

Իսկոյն պատկերացաւ իր աչքերուն դէմ մամերուն զոյգ լոյսին մէջէն Վերմժնի յափշտակիչ դիմագծերը, ոգեւորւած աչքերը, ձայնին հետ բարձր ուռչող ու իջնող լանջը :

Իսկ ձայնը կ'երգէր մերթ սոււր, մերթ նւազուն . և անչամնք, և կոկիծ . երիտասարդութեան յաւիտենական երգը . մէր :

Դրացի բայցող դուռ մը Արշակը սթափեցուց. ստիպւեցաւ յառաջանա, ետեւէն կու դային : Զայնը հետզհետէ թուրցաւ . ալ ոչինչ չըր լսեր . փողոցին ծայլը նորին ևս դարձաւ :

Երդը դաղբած էր արդէն, բայց դաշնամուրը դեռ կը նւազէր . ի՞նչ էր նւազածը՝ Արշակ չկրցաւ որոշել .

միան կըզգար, որ լսած իւրաքանչիւր նօթը իր սրտին կը զարնէր: Ձզալին այն դրսթիւններէն մէկուն մէջն էր, երբ մը գանգին տակ հստած ամէն մէկ տպաւռութիւն խկոյն կը բաղմապատկրւի գալարափողին մէջ ինկած ձայնի կարի մը պէս:

«Դիցուհի՛ մը—մտածեց—որուն նուրը ու վարդերանգ մասներուն արարչական հարումէն այդ գգւռող ներդաշնակութեան յաւերժահարմները կը ծնին. քնքուշ, եթերէ էակներ, իրէնց արարչուհին պէս զրսահչ ու դիւթող, որոնք շըմն բոլորած պար կը դասնան անոր շուրջը նորասուեղծ կեանքի մը բովանդակ հճւաննքին թափով ու աղատ-աղատ կը պահան բաց սրատուհանին դուրս օդի աղիքներուն մէջ խայտալով . . .»:

Իր գծած պատկերին մէջ թագւած՝ սկսաւ քալել:

«Ե՞նչ սիրուն նիւթ ֆանտասիկ նկար մը յօրինելու, մե՛զը որ նկարիչ չեմ. կամ հիանալի բանաստեղծութիւն մը, եկուր փորձեմ գրելու»:

Եւ վայրկեան մը լրջօրէն սկսաւ մտածել, ետքը ժպուհու.

«Ահա՛ ով է բանաստեղծութեան մայրը». հծծեց կոմաց մը ակռաներուն մէջն՝ իր գիւտէն ինքն ալ ոգեւորւած. և վաղը անպատճառ այդ բանաստեղծութեան մայրը մօտիկին տեսնելու վճիւը տալով՝ տուն շաապէց:

Եւ իրաւ: Յաջորդ օրը աղջկա ըստած ատենները Արշակ տիկին ու օրիորդ Պղտիկեաններու առաջնորդութեամբ մտաւ անոնց հիւրասենեակը:

Վերժին ճիշտ էր, եղբայրը տունը չէր, իսկ տիկինը քանի մը վայրկեան վերջը հիւրը յանձնեց աղջկանը ու վար իջւաւ:

Հաղիւ էին առանձին մնացեր, որ Վերժին երխաւասարդին դարձաւ.

— Ես հաստատ գիտեի, պարս'ն Արշակ, որ այսօր մեղի պիտի գայիք:

— Միթէ բայց ուրիէ:

— Այսպէս. նախազգացում: Զէք հաւասար. ընկերուհիներէն մէկը եկաւ ինծի առնելու մօտակա պարտէզ մը պարտի երթալու համար. գործ պասըրւակիցի ու չի գացի:

— Այդ ինծի անհուն կը չողոքորիէ, օրիորդ Վերժին, միայն կը ցաւիմ, որ իմ պատճառովս ձեր զւարձութենէն զրկւերէ էք:

— Ա, ի՞նչպէս ձեր ըերնին չեն յարմարէր այդ կնոջ քաղաքավարական խօսքերը. — բայցականէց աղջկիը:

Այժուը աւելի մօտեցուց տղուն և մտերիմ շեշտով մը աւելցուց.

— Պարապ բաներ չխօսինք, ըսէք, ինդրեմ, դայիք դպրոց, ի՞նչ խօսեցաք իմ մասն ձեր ընկերներուն հետ:

— Ոչի՞նչ.

— Ոչի՞նչ . . . —ըստ աղջիկը կոտրած ձայնով մը: Արշակ ժպանցաւ:

— Կը զարմանամ շխակը, ինչու այդպէս շարունակ կը յետաճգէք, որքան չուտ, այնքան լաւ: Բաէք, ինդրեմ, երբ էք վերջապէս մտադիր խօսելու:

— Բաս երեւովթին՝ երըէք:

Աղջիկը զարմացած տղուն նայեցաւ:

— Գիտէք, օրիորդ, հիմա ես քիչ մը ուրիշ կերպ մտածեմ: Ինծի կը թւի, թէ այդ գործին համար ձեւ զի կը պակսի գեռ լայն ու հիմնական պատրաստութիւն:

— Ի՞նչպէս թէ. — հարցուց աղջիկը աեսակ մը վրշ-

տացած:—Զէ՞ որ դուք ինքներդ կ'ըսէիք թէ... և վերջապէս միթէ ուրիշները շատ աւելի մնձ պատրաստութեամբ և գործի սկսեր:

— Ա՛, ձգեցէ՞ք «ուրիշները» իրենց աեղը հանդիսաւ. ինդիբն ալ ատիկա է. ևս չեմ ուզեր, որ դուք «ուրիշներուն» նման ըլլաք: Ես կը ցանկայի, որ դուք ամէն գործ սկսելէ առաջ նախ ձեր զարգացումը լրացնէիք, ընդլայնէիք և անկախ ու առողջ հիմքի վրա դնէիք:

— Սակայն մտածեցէ՞ք, ես հոս ո՞ւր կրնամ այդ ձեր ըսած ընդարձակ մտանաւոր պատրաստութիւնը ձեռք բերեմ. կը կարծէք հոս ձեր Եւրոպա՞ն է՛. — պատասխանեց աղջիկը դառնաւթեամբ:

— Եթէ հոս Եւրոպա չէ, գայցէ՞ք հմտ ուր Եւրոպա է: Վերժին երգիծանքով ժպանցաւ:

— Ինչո՞ւ կը ինդաք, օրին'րդ. ես լուրջ կը խօսիմ: Կ'երթաք քանի մը տարի համալսարան նախ ձեր ընդհանուր կրթութիւնը կանոնաւոր կերպով ամերողացընելու, վերջն ալ մասնագիտօրէն կ'ուստումնասէրէք ձեր սրտին այն ժամանակ ամենէն մօտ եղող աշխատանքը, օրինակ ձեր մանկավարժութիւնը. կը ծանօթանաք մօտիկէն Եւրոպական քաղաքակրթութեան, կ'ասպիք միւս ժողովուրդներուն կենաքովիլ, կը չընիք ու կը տեսնէք աւելի զարգացած աղքերու արհեստին ու արտեստին արտադրութիւնները, ընկերական կազմը, ողին: Մէկ խօսքով կ'ազատիք այս ներ կիւանքի հորիզոնէն ու կը խրացնէ՞ք ինչ որ օտարները մեղի տալ կրնան. և այդ զէնքով ու ինքնազլում գործելու կարողութեամբ օժարւած կու գաքը նո՞ր գործի ձեռնարկելու:

Արմուկը բաղկաթոսի թեւին յինած ու երևան ալ ափին մէջ՝ Վերժին առանց շարժում մը ընելու շնչառի՝ աղու աչքերուն կը նայէր:

— Եւ պարզ է, որ այն ատեն ձեր ձեռնարկած գործն ալ բոլորապիլն ապրդեր հետեւանքներ կ'ըստանա: Այս ատեն դուք կը յաջողվիք ո՞չ միայն ինքը զինիդ իրրմէ անհատ մը մեր հասարակութեան նույնելու, այլ դուք կը հանաք և ձեղի պէս շատ մը ուրիշ երկասարդուժեր առաջացընել. ո՞չ թէ հաս մը, այլ կ'ըլլա ամբողջ գումար մը ոգեւորւած, գործին նույնեւած, նոր ուզզութեան աղջիկներուն: Եւ վերջապէս օրինակը վարակիչ է. ձեր քայլը կրնա հետեւողներ ունենալ. ժամանակ է, որ մեր կանայք ալ բարձրագուն կրթութեան հասնելու ձգումն: Ա՛, աղջիկ ու աղա ձեռքի, ատիկա բոլորովին նոր ու հզօր հստանք մին է հասարակութեան մէջ, քան ատանցմէ մէկը առանձին:

Պահ մը չունչ առաւ. ոգեւորւած խօսելէն դէմքը հուր էր առեր ու աչքերը կը վառէին,

Վերժինի աչքերն ալ կը վառէին:

— Բաղդը ձեղի բողոք յարմարութիւնները տեր է, օրին'րդ Վերժին: — շարունակեց աղան նոյն ջերմ չեշտովը. — և դուք պարտական էք օգտեկու: Մասցի և ընդունակ աղջիկ էք, ոճիք ձևներէցութիւն, ձեր ամսական անհրաժեշտ ծախքերը ձեր բնասնիքը շատ դեւրսութեամբ կրնա հոգար. ես յո՛յա անիմ պարսն ըըժէկը ինքս համոզելու: Ուրիշ ի՞նչ է պակաս. անմի՛ շապէս ճամբար իյնալ. հոս անգամ զիւրութիւն ունիք. կ'երթանք միասին, ինքս անձամբ կը հասցնեմ ձեղի Զըլէցիրիա, օխինակ Ցիւրիխ: Տաս-տասնընթինդ օր կը նամ ձեղի հետ մնալ անձամօթ կեանքի առաջին դժւարութիւններուն դէմ օգնելու համար, մինչեւ որ ձեր նոր բութիւններուն դէմ օգնելու համար գործական մէջ ինքը զինքնուղիքներու տէրը դառնաք: Եւ վերջացնանին մէջ ինքը զինքնուղիքներու տէրը գործական մէջ ի՞նչ կ'ըսէք:

Վերժին մտածկու ծանր շարժումով մը դէմքը ափէն
հեռացուց ու կամաց մը զլուխը կրթէնցուց բաղկաթու-
սի թիկունքին։ Եւ առանց աչքերը աղու հայեցքէն
զատկու՝ արտաքուստ բացարձակ հանգիստ չեշտով մը
ըստ։

— Սնցած ամառ գնչու կին մը ինձի գուշտիեց, որ
ևս չափազանց բաղդաւոր եմ ըլլարու. այն ժամանակ
ի հարկէ մնձ կարեւորութիւն չի տուի, բայց հիմա հետ-
զհետէ կարծես սկսեր եմ հաւատալու։ Գիտէ՞ք, պարոն
Արշակ։

Ու խօսքը կէս ձգեց, ակլնթարթ մը յափշտակած
նայեցաւ աղուն, յանկարծ մէկ ստունով ցատկեց վեր։

— Տւէ՞ք, տւէ՞ք ձեռքը։

Խլեց անոր ձեռքը, պինդ մը սեղմեց իր զոյգ թա-
թիկներուն մէջ, խկոյն թողուց, քայլ մը ես գնաց ու
ներքին զավլաւած յուղումն աչքերը լեցան։

Արշակ նստեցաւ ծօփի քանապէին, դողդոջուն ժըպ-
տող ձայնով մը փափսաց։

— Եկէ՞ք, նստեցէ՞ք, ու խօսի՞նք նորէն միտոն։
Աղջիկը աթոռ մը առնել կ'ուզէր։

— Ոչ, հ'ս, քո՛վս, քանապէին վրա. — ըստ Ար-
շակ մասով իր ծօփը ցոյց ասալով։

Վերժին առանց վարանելու նետեցաւ քանապէին
մէջ, զլուխը թեք կրթէնցուց փափսակ թիկունքին ու
չարաձձի ժպիս մը աթոռակցին նետելով —

— Գո՞հ էք. — հարցուց։ — Դէ, խօսեցէ՞ք տեսնեմ։
Բայց երկուքն ալ լուռ էին. և երկա՛ր։

Թանձր վարադոյները ախորժելի կէս-մութ մը կը¹
փռուէին սենեակին մէջ։

Եւ այնպէս անոււշ էր երկուքին ալ այդ կէս-մութը,
այդ լուռթիւնը, այդ մինակութիւնը, քով-քովի, աչք-
աչքի։

— Ուրիշն գնչուհին ըստ, որ դուք բաղդաւոր էք
ըլլալու. — խօսեցաւ վերջապէս Արշակ։

Աղջիկը նախ ցնցըւեցաւ այդ հարցէն և վերջը գըլ-
խով ղրական նշան մը ըրաւ, միեւնոյն ժամանակ աչ-
քերը ուժգին քթթելով ու շրթունքները թեթեւ մը
կծկելով։

— Է, այդ գիւտը ընկրու համար անպատճառ գլու-
չուհի ըլլալու կարիք չի կա։ Եթէ ինձի ալ հարցընէիք՝
նոյն պատասխանը պիտի ստանայիք, թէեւ ես ոչ թուղթ
բանալ գիտեմ, ոչ ալ ձեռքին գծերը կարդալ։

— Մէթէ, իրա՞ւ, բայց ի՞նչ հիման վրա. Իսկ ե՞ս
ձեռքի գծերը կարդալ գիտեմ, չ՞ը հաւասար. — ըստ
աղջիկը երարու եանեւէ թեթեւ պիտանքով մը։

— Վա՞յ. հապա կարգացէ՞ք տեսնեմ։

Ու ձեռքը աղջկան պարզեց։

Վերժին առաւ տղուն ձեռքը, քիչ մը ափին մէջ
գիտեց, վերջը խանճակալթ ակնարկը նորէն աղու դէմ-
քին ձգեց ու ժպեցաւ միայն։

— Նա, ի՞նչ կըսեն ձեռքիս գծերը։

— Կ'ըսեն որ. . . կ'ըսեն որ. . . ոչ ոչ, չեմ ըսեր. .
անկարելի է։

Եւ սկսաւ կրծքին խորքէն բարձրածայն քրքջալ։

Արշակ յանկարծ ձեռքը դարձուց, բոնից աղջկան
դաստակը և բոնի ուժովը սեղմեց։

Վերժինի ծիծալը վայրկնաբար կտրեցաւ, դող մը
անցաւ ամբողջ մարմնին ու անսոլոր կերպով լրջացած
հայեցքը սեղեցաւ ինկաւ գետին։

Այնպէս միամիտ, այնպէս ամօթխած յուղում մը
կար այդ յանկարծական վոփոխութեան մէջ, որ Արշակ
կարծես բանէ մը ամբոցած՝ անմիջապէս աղջկան դաս-
տակը ձգեց։

Ու ավելող լուսոթիւնը խոզեցու, այդ միջադէպը կերպ մը փակագծելու ջանքով՝ նորէն համալսարանի խնդիրը մէջ գլորեց, սակայն զուրք: Այդ դասաւակի ակլնիթարթի մը ճմկումը երկուքի յարաբերութիւնը մէկ անդամ ընդ միշտ փոխեր էր: Երկուքն ալ, առանց զիտնալու ինչու, չէն համարձակեր իրարու աչքի մէջ նայելու, երկուքի ձեռքերն ալ տեսակ մը յուղւած էին ու խօսւածքը արւեստական:

Կարծես յանցանք մը գործած ըլլային:
Եւ գործած էին. մասնելու յանցանքը:
Ան ալ ինքը ի՞նքը մասնելու:

Ժ

Մաննիկ ու Արշակ վոռքրիկ սեղանաստունը դէմկէմի նստած կը նախաճաշէին, երբ աղջիկը մէկէնիմէկ հարցուց եղբօրը.

— Տիրանը ինչո՞ւ վերջին օրերը այդպէս փոխւեր է, աչքիս բոլորավին ուրիշ կերպ կ'երեւա:

— Ի՞նչպէս:

— Այսպէս. տեսակ մը մասածկոտ, ախուր կարծես. գիտե՞ս, սիրահարւած է անիկա:

— Զէ ի՞նչ:

— Ճշմարի՞տ:

— Պարապ խօսք. որո՞ւ վրա պլատ սիրահարւէր:

— Այ, օրինակ, վերժինի:

Արշակ բոլոր մարմնովը ցնցըւեցաւ, թիթեւ մը դժգունեցաւ, ու հարցական աչքերով նայեցաւ քրոջը:

— Ինչո՞ւ զարմացար. — շարունակից Մաննիկ: — Ես արդէն շատունց նշմարած եմ, այդ երկուքին մէջ բաներ մը կա. Տիրանի խօսւածքը, կեցւածքը . . .

— Իսկ վերժինը. — հարցուց աղան շունչը բռնած: Վերժինը չգիտեմ: Մեր առջեւը ինքը վերժինը շատ աղեկ կը պահէ, սակայն անշոշաւ մէջինին բան մը ըլլայուեց. անդամ մը Տիրանը խօսւեցւ:

— Ինչո՞ւ համար, ի՞նչ պէտք կա. քեզի ի՞նչ. ի՞նչ Եւայութիւն է ասփիկա. — առաւ Արշակ խստավթեամբ:

Քոյքը բան մը առարկել կ'ուզէր, որ աղան ընդհատեց, ելաւ տոքի ու հանդարաւ հեղինակաւոր շնչտով մը աւելցուց:

— Ուրիշի զգացումներուն մէջ քիթ խորինը սիրուն բան չէ և վերջապէս ո՞ւրիշ գիտես, որ այդ բոլորը արդին յայնանի չէ ինձի. ամէն դաստարկ բանի վրայ չեն խօսիր:

Ու բարձրացաւ իր սենեակը «քիչ մը աշխատելու»: Գուռը գոյեց, նետուեցաւ իր գրասեղանին առջեւը աթոռին վրա, ձեռքերով դէմքը գոյեց ու սկսաւ մուածել:

Իր աչքերուն առջեւէն վարագոյը ծանր-ծանր ևս կ'երթար:

Մտարեց հետոհետէ իրենց ծանօթանալէն մինչեւ վերջին տեսակցութիւնը իրմաց խմբին մէջ անցած—գարձածը. Տիրանի ոգեւորութիւնը աղջիկով, երկուքի փոխազարձ սիրալիր վարմունքը, յիշեց շատ մը երկրորդական մանր դէպքեր, արմաք մինչեւ այդ վայրկեանը ո՞չ մէկ խորհուրդ չունէին և հիմա կարծես սկսան իմաստ հագնիկ. յիշեց Տիրանի վերջերը բռնած դիրքը և ճշմարիս որ տիրութիւնը. ի՞նչպէս ինքը այդ մասին քնաւ չէր մտածած. մտարեց վերջապէս իր երկու օր առաջւան խօսակցութիւնը, երբ ընկերոջը իր զգացումները յայնած էր. պատկերացաւ աչքերուն դէմ Տիրանի սեղմբւած-ճնշցւած դիրքը, դէմքը, և . . . այն սոսկալի ծիծաղը:

Արշակի սիրոը սեղմնեցաւ, երեւակայութիւնը սկսաւ դորձել ու սրատկերի թերի մնացած մասը լրացնել: Կը մտածէր, թէ այս վերջին մէկ-երկու շաբաթւան մէջ ինչ սոսկալի տանը մանքանք կրած պիտի ըլլար տղան: Ալ չէր տարակուսեր, որ այդ երկուքը իրազու հետ կագեր ունէին և որ ինքը այդպէս բրառոթեամբ երկուքն մէջը կը նետէր:

Սուր խայթ, մը սիրոը ծակեց:

«Բայց Վերժինը — յանկարծ անցաւ մտքին — հապա անոր բայցարձակ համակրութիւնը դէպի ինծի. համակրութիւն... Յիմա՛ր, աղջիկը բաց է ու սրարզսիրս, կը հետաքրքրուի ինծմով, անկեղծօրիէն կը խօսի, կը վիճէ հետո, կը ծիծաղի դէմքիս: Եւ որովհետեւ աղջիկ մը ինծի զբաղեցնող հարցերով կը հետաքրքրուի, որովհետեւ կը վարւի հետապա՛րզ, առանց արտաքին քաղաքավարական ձեւականութիւններու, և որովհետեւ, կարեի է, ընկերոջ մը կամ գաղափարակցի մը համակրանքը ունի դէպի ինծի, ահա՛ ևս արդէն բոլոնկեր եմ ու կ'երեւակայիմ, որ յափշտակւած է ինծմէ: Ե՞ս, որ շարունակ կնոջ ազատ ու պարզ ապրելուն ու խօսելուն մասին կը ձամարտակիմ, ահա ևս ալ գեռ եւս չեմ կը բնար աղջկան մը անկեղծ յարաբերութիւնը ըմբռներ: Բաւական է, որ սիրուն է, ինծի համակարձիք ու երեսիս կը ժարսի. և ևս արդէն աշխարհիկ ֆանֆարնի մը աներեսութեամբ ինկած եմ իր եւելէն ու աչքերս կապած ընկերոջս ձեռքէն խել կ'ուղիմ, գողնազ...: Եւ Տիրան այս բոլորը կը տեսնէ, ինքս իրեն անցած օք ամէն բան ըսի. ո՛չ խել ակնարկութիւն մը ըրաւ իր մասին. ահա՛ քեզի ընկեր. ա՞ն ու ե՞ս»:

Ժամերաբ իր սենեակին մէջ կը դառնար, մինչեւ որ ինդիրը ամէն կողմէն մտածեց. հանգստացաւ միայն այն ժամանակ, երբ իր ընկերոք վերջնապէս վճռեր էր:

Ելր քիչ մը ետքը եկան ձաշի կանչեցին՝ Արշակ ան- փոյթ դէմքով մը վար իջաւ և նոյն անտարբեր շեշտովը ուտելու միջոցին ըստ յանկարծ:

— Մա՛յր, կը մտածեմ երկու շաբաթւան չափ մօ- րաքրոջս երթամ Հակբի. քանի անգամ է կ'ըսէ ու կ'ըսէ. անդանները կամուրջին վրայ նորին Միհրանիկին հանդի- պեցա. կ'ըսէր՝ մայրը վրաս խիստ նեղացեր է:

— Զէ՛ ի՞նչ... — մէջ նետեցաւ Մաննիկ: — Ամբողջ տարին հոս չէ, հիմա ալ ուր եկեր է շաբաթներով կըզ- զի պիտի երթամ եղեր: Մօրաքրոջ երթալդ ի հարկէ պէտքէ է, գնա՛, գիշեր մը կեցիք ու եկուրու:

— Գիտմոս, Մաննիկ, իմ միտքս ուրիշ է: Մինչեւ համազարան վերադառնալս անպատճառ վերջացնելու գործ ունիմ ձեռքս, խել հոս լուրջ աշխատիլ կարելի չէ. Տիրանը շարունակ հետո է, միւս ընկերներս կը խան- գարեն, ծանօթներ, բարեկամներ միւս կողմէն, վերջա- պէս առն մէջ ինծի գժւար է կեզրոնանալը. խել վերա- դարձիս քանի մը շաբաթ է մնացեր ընդամէնը, երթամ կղզի, շուտով մը գործս աւարտեմ ու գտմ:

— Պարապ խօսք, արդէն դուն այդպէս ես, խելքդ դուրսն է. է, ինչ կ'ուղես ան ըրէ:

— Ե՞րբ կ'ուղես երթամ. — հարցուց մայրը:

— Նոյն խել այսօր. շուտ երթամ, որ շուտ ալ դառնամ:

Մաննիկ նորին տրտնջաց:

Բայց ապան քոյը հանգստացընելը վերջին թուղնե- լով՝ ձաշին անմիջապէս վերջը առաւ գլխարով ու շի- տակ Տիրանից տունը:

Փողոցը տեսակ մը ձնչում կար մէջը ու մտածեռա- էր, բայց երբ Տիրանից դուռը զարկաւ, անգամ մը թօթւընեցաւ, իրանին ուղիղ դիրք ալլաւ, դէմքին ալ զբւարթ արտայացութիւն մը:

Դուռը բացւելուն պէս յատիկով ներս նետւեցաւ, աղմուկով ու խնդալով բակը կեցած ավելինը բարեւեց, կատակ մը ըրաւ Տիրանի փոքր եղարը և նոյն աղմուկով վաղեց անգույներէն վեր, ուժով մը ևս հրեց սենեակին դուռը ու կէս մը չնշաս սեմին վրայ կանդառաւ:

Տիրան տանու անփոյթ հագուստներով նոտաճ էր պատուհանին մօտիկ, ջութակը սեղմած ծնօտին տակ, և աչքերը լուսամուտին մէջ դրած ձայնատերին յառած կը նուագէր:

Դուրսի աղմուկը և գոսան բացւիլը իր նուագը ընդհատեցին:

Սրչակ սկսաւ բարձրաձայն ծիծաղիկ:

— Ի՞նչ է պատահեր.— հարցուց Տիրան զարմացած ու լուրջ դէմքով ընկէրը դիտելով:

— Այդ ի՞նչ չնորհք է, այդ ի՞նչ ձեւ է.— Պոռաց Սրչակ:— Ճաշը զեռ կոկորդիկ՝ զրկեր ևս սիրունիդ ու կը ճըգըզայցնես: Մա՛րդ. քիչ մը վաղանցիք քու ջութակէդ ու տոանաւորներէդ. այսօր դուրսը հիանալի մեղմ օդ է, մարդու սիրտը կը բացւի, իսկ զուն երեւի զեռ դուրս եղած չունիս բունէդ. մէյ մը հագուստիդ նայէ՛, մազերն ուդ չնորհքիդ...

— Իմ սենեակս ալ զով է.— պատասխանեց Տիրան կարճ ու չոր:

— Աղէ՛կ. եթէ շատ ևս հաւներ սենեակիդ՝ բարով վայես, իսկ ևս ո՛չ միայն տունը, այլ այս արտարձանն անգամ մնալ չեմ կրնար. բա՛ց, բա՛ց կ'ուղէ սիրսու, ազաւա, կը հասկընա՞ս: Քանի մը օր երթամ սիրտի Կղզի մօրաքրոջ. Հալքի եղած ես, հիանալի է. ես կշացայ արդէն ձեր քաղաքէն ալ, ձեր քաղաքացիներէն ալ. Երթամ քիչ մը ընութեան մէջ:

Տիրանի վրա այս բոլորը տարօրինակ տպաւորութիւն մը կ'ընէր:

— Բարի ճանապա՛րն:— ըստ վերջապէս:— Մշան շխակը չեմ կրնար հասկընար, թէ քեզի ինչ է պատահեր. նախարդ օրը բարներ, սգեւորւեր էիր, թէ սիրահարեր ես, թէ չդիտեմ ինչ ես. այսօր ալ եկեր ես, թէ բնութիւն, ազատութիւն...

— Ի՞նչ սիրահարութիւն.— ընդհատեց Արշակ հարցական դէմքը մը շնելով:

— Անցած իրիկուն, որ կ'ըսէիր:

— Վերժինը:

Եւ սկսաւ խնդալ բոլոր կրծքովը:

Տիրան ապշած ընկերոջը կը նայէր:

— Ուրեմն դուն արդին համագւեր ես. հա՛, հա՛, հա՛. խննթը, ըստ, խելօքն ալ հաւտաց. մէյ մը երեսս նայէ՛, է՛, վրաս սիրահարւածի շոշորդ կա՞: Զէ՛, սիրելի՛ս, ես սիրու համար չեմ ստեղծւած. աղա՛տ, աղա՛տ. այդպէս կապով, կաշկանդող բաներու հետ զրուխ չունիմ:

— Հապա անցած օրւան ոգեւորութիւնդ:

— Ի՞նչ ոգեւորութիւն. չգիտե՛մ. ո՞վ գիտէ ի՞նչ տրամադրութեան տակ եմ եղած: Բայց, գլուխէն, գլխուս մէջ ինչ կ'եփի հիմա: Արդէն քեզի ըսեր եմ, որ «Տիրալ կարծիքներ» վերնագրին տակ շարք մը հասարակական սիսալ ըմբռնումներ ու ընկերական տափակ հայեացներ ենթարկելու եմ քննական վերլուծութեան: Ծրագիր, նիւթ, եղանակ, ամէն բան պատրաստ է արդէն. զրել կ'ուղէ միայն, և վերադարձիս զրած-ըրմնցուցած կ'ըլլամ անշուշտ: : Ա՛, ի՞նչ հաճոյք է սիսալ ու ծուռ, բայց արմատացած դաստղութիւններու, սպիրութիւններու, նախասպաշարումներու վրա յարձակիլը. ծաղրե՛լ, պղըկանե՛լ, քայքայե՛լ. ու դէմը դնել հարցի խսկական վերլուծութիւնը, ընականը, զիտութեան ապա-

ցուցածը : Մարդ կարծես տարօրինակ իւնի մը իր ջիւղերուն մէջն վաղելը կ'ըզդա այդ վայրկեանին . Է , իդուր բան է , մարդկութիւնը առանց կուփ ապրիլ չի կրնար . ածխածինի ծնունդ՝ օրդանական նիւթին կեանքը կոփ' ւնէ : Յտեռութիւն . շարունակելի : Ժամէ մը մնենիմ պիտի . հիմա ժամանակ չունիմ երկար խօսքի . ես արդէն եկա միայն քեզի բաելու , որ անդամ մը ենես Կղզի դաս . միամին սիրուն ժամանակ կ'անցընենք : Դէ՛ , ցը՛ :

Երգ մը մոլուալ սրացաւ սանդուղներէն վար , դոցեց ուժով մը տան դուռը ու փողո՛ց :

Հաղիւ էր առանձին մնացեր , որ ջղային խոր յոդանութիւն մը զգաց : Դէմքին մկանները թուցան , ծանր խոր չունչ մը առաւ , նայեցաւ ժամացոյցը ու քաղերը ուղեց դէպի տուն :

Շտապէր սիտի առաջիկա զնացքին անպատճառ հասնելու , եթէ Կղզին վերջնթիւ չոգենաւը փախցէնել չէր ուղիր :

ՃԱ

Երբ վարը դռան դոցելիլ լսեց՝ Տիրան կամաց մը ելաւ և սկսաւ սենեակի երկայնքովը երթեւեկել , ըստ երեւոյթին խոր մտածման մէջ թաղւած , բայց էապէս ոչինչ չէր մտածեր . տեսակ մը խառնակութիւն էր գըլխուն մէջ , իրար չի բռնող ենթաղրութիւններու , յիշութիւններու կատրներ , որոնք յործանքի մէջ ինկած փայտի բեկալներու վակէս մէկ երեսը կ'ենէլին , մէկ յատակը կ'ինէլին :

Յանկարծ կեցաւ , փոխեց արագ հագուստը , առաջ զիսարկն ու գաւաղանը , լուռ , առանց ոչ ոքի ոչինչ ըսեւ լու իջաւ վար , դուռը գոցեց ու վարանաւ քաղերով շակուեցաւ դէպի դաշտ :

Յիրցան , բարակ ամպերուն մէջն արեւը իր ճառագայինները վար կը մաղէր :

Մաքուր օդը և աղաս չարժումը կարծես ընթացք տւին աղու մոռքերուն : Սկսաւ մտածումները իրարու կապել , հակառակութիւնները հարթելու ջանալ ու եղրակացութիւն մը հանելու աշխատիլ :

«Խենթը ըստ , խելօքն ալ հաւացայ» :

Տիրան վարեցաւ ընկերովը ըսած առածին :

Եւ , իրա՛ւ , Սրամի խենթ մը չը՞ր , իր գաղափարներով ողեւորւած ֆանտիկ մը : Անշուշտ ատ էր և անցած օրւան անոր տարօրինակ յուղման պատճառը . Վերմին ըսեր էր , որ վարժուհի է զառնալու և Սրամի ուրախութենէն այլ եւս ինչ ընկելը չգիտէր : Եւ ինքը , որ այդչափ մնձ կարեւորութիւն էր տւած այդ վախուկի խօսքերուն . . .

Թէեւ այս բացարութիւնը երեւոյթի բոլոր հակառակութիւնները չէր գոցեր , բայց Տիրան բոլորովին արամագիր չէր կասկածելու : Վերջապէս չը՞ որ ընկերը ինքն էր ըսեր , թէ իր հոգին սիրու համար ստեղծւած չէ և թէ նախորդ օրւան խօսածնները ո՞վ գիտէ ինչ վայրկենական տրամադրութեան փչած բաներ էին :

Իսկ ինչ կը վերաբերէր Վերմինին , բա՛հ , պարզապէս ծիծաղելի էր . և Տիրան թեթեւ մը ժպանցաւ :

«Ի՞նչ սարօրինակ է մեր միտքը . մեր զգայարանքները կ'ըզդան այնպէս , ինչպէս մնաք ինքներս զգալ կ'ուղինք : Մտածեցի , որ աղջիկը մտանաւոր հակում մը ունի Սրամին և ահա՛ բոլոր իր վարմունքը ուրիշ գոյն մը առաւ . երեւակայութիւն : Եւ իսկապէս ուրիշ՝ հանեցի այդ ենթաղրութիւնը , ոլ վայրկեանի՛ արամագրութիւն : Ամէ՛ն բան վայրկեան . մեր զգալու , դատելու ու դորձելու եղանակն ալ , ուղղութիւնն ալ , բոլո՛րն ալ , վայր-

կեանի մը ծնունդ, վայրկեանի մը համար»:

Հո՛ս ալ տղու յիշողութենէն թեթեւ կերպով քանի մը դէպքեր անցան, որոնք այնքան ալ «երեւակայութիւն» չէն, բայց այդ կէտերուն վրա այնչափ դիւրին աչք գոցեց, որչափ որ մտածման այս եղանակը իր ինքնասիրութիւնը կը չայէր:

Ուրեմն պարզ սխալ մըն էր այս ամենը, կոպիս թիւրիմացութիւն մը, ուրեմն ոչինչ կորած չէր դեռ:

Տիրան իր մէջը նայեցաւ այդ մտքին թողած ուրախութիւնը վայեկելու համար: Բայց որքան եղաւ զարմանքը, երբ զգաց, որ իր կորուստ կարծածը կրկին իր ձեռքը ունենալը հաղիւ թէ հաճոյք կը պատճառէր սըրտին: Եւ հա՛տ առաջին անգամ որոշ զիսակցեց, որ աղջիկը կորմնցնելու գաղափարը միայն շա՛տ թեթեւ կերպով իր հոգին վշասցուցած էր, և որ իսկապէս իրեն պոլ իր հոգին վշասցուցած ինքնասիրութիւնն էր:

«Մի՞թէ . . . »

Ուրքի արանեաը, որուն վրայէն մեքենաբար կը քաւէր, սարաւ աղան ծովու բարձր ափին բուսած ծուռմու թղենիի մը տակ, որ իր արմաներով սինդ մը հողը գրկած՝ բունն ու սասերը դատարկութեան մէջ կը կախէր:

Տիրան մտաւ ծառի ստեղին մէջ ու աջ թեւով բունը գրկած, ճակատը յենեց երկու ճիւղերու միացման անկենին. և այդպէս կէս մը հողին, կէս մը ծառին, կէս մըն ալ դատարկութեան վրա առկախ՝ անշարժ մնաց:

Վարը, ափին մօտիկ, ցիրցան չեչոտ ժայռերու շրջանակի մը մէջ ձինորափ փոքրիկ նատակ մը կեցած էր:

Տիրան անսովոր նետաքրքրութեամբ մը կլանւած՝ իր բարձոնքին կը դիտէր ձկնորսին գզգլւած մօրուքը,

մերմակ մազերը, այրուած դէմքը, բայց թաւ կուրծքը, մինչեւ սրունքները բարիկ սակրուտ ոտքերը, մաշւած ու թաց շարւարին լայն ծալքերը, ու կարկըտւած մինթեանին գոյնզգոյն կատրները:

Ծերուկը կը ծռէր, կ'ենէր, կը կծկըւէր. թեւի վարպետ շարժում մը և ուռկանը բացւող հովանարի մը պէս կը փուռէր օդին մէջ. չըսուի. ու կասպարէ գնուակւներու շրջանակը կ'անձրւէ ջուրին վրա, իրեն հետ ցանցը դէպի յատակը քաշերով:

Երբեմն պարապ կ'ենէր ուռկանը, ¹⁰ երբեմն քանի մը ձուկ, որոնք ճարպիկութեամը կը բանէր ակեւորը ու կը նետէր նատակին փորը, ուր ծովուն ջուրը ներս էր ծծւէր ու թեթեւ մը կ'օրորւէր:

Տիրան կը նետեւէր ուշաղիր:

«Երկու ձուկ, չէ՛, երմք է» . «հը՛, քարին ստաւ», «խմ' զա ծերուկ, յոգներ է», «խէջափա՛ռ, խեջափառ»: Եւ արիշ ոչինչ մտածել չէր ուղեր:

Մտածումներու այս արւեստական սպանումն այն ասեն միայն սթափեցաւ, երբ ձինորաը ուռկանը նատակին քիթը փուեց, թիերը ձեռք առաւ ու քանի մը ճարպիկ շարժումով ժայռերու մէջէն դուրս ելաւ ու մտաւ փոքրիկ հրանգանին նաեւը:

Տիրան նայեցաւ շուրջը. արեւ հորիզոնին կը քսւէր: Ժամեր էին անցեր:

Ճեռացաւ ծառէն և յարմար անդէ մը ուրիշներու սուքի հետքերէն օգտըւելով բարձր ափին իջաւ ծովուն եղրը ստաղին վրա, ուր արդէն բոլորպին ստերի մէջ էր:

Անդամ մը-երկու գնաց եկաւ խիճերուն մէջ, ձեռքի գտաղանակը ծովափի թաց փոքրիկ քարերը խջանցընելավ: Վերջը ջրերու գիրկին դուրս նետող սափակ

ժայռերու վրային մէկին միւսը ցատկելով բաւական հետաքաշաւ եղերքին։ Ծունկի եկաւ, ու սկսաւ փայտովը ժայռի թաց ու մամռուս եղերքին փակած սատրէ մը փրցիներ։

Պինդ էր. զաւաղանին ծայրը քարին ու կենդանին մէջ անցուցած քողոր ուժովը աշխատելու վրա էր, երբ իրմէն քիչ մը հետու ծովուն մէջ բան մը ճողիեց, և ջուրի կաթինսկրու ամբողջ մանեակ մը շարւեցաւ իր գէմքին, դիմուն ու կրծքին վրա։

Տղան եռ քաշեւցաւ ցընցումով ու լից հնչուն քրքիջ մը, որ բարձրէն կու գար։ Ծառին մօտ, որուն տակը քառորդ մը առաջ ինքն էր կեցած, հիմա կեցած էր վերժին եղարքը քովը ու կը խնդար ձեռքի փոշին մաքրելով։

— Բաղնիքնիդ անո՛ւշ։ — պուաց լժիշկի խնդացող ձայնը։

— Կեցէ՛ք, ես ալ գամ։ — ճաց վերժին և ցամաքի մէկ շեղ էջքին վար վաղեց՝ ետեւէն հող ու քար դըտորելով։

Բժիշկը հետեւեցաւ քրոջը, միայն աւելի զգուշութեամբ։ Տիրան ալ իր ժայռերէն ետ դարձաւ ցամաք։

Եւ երեքը իրարու ձեռք տւին։

— Հնչ ի՞նչ կը փընտուէիք, ամօթ չըլս հարցնելը, — նկատեց լժիշկը։

— Երեւի բանսատեղծութեան նիւթ։ — պատասխանեց վերժին ժայռերես։ — Է՛, հիմա բանսատեղծները այնքան քիչ բանսատեղծական բան կը գտնեն ցամաքի վրա եղածներէն, որ ստիպած են ջուրին խորքերը իրնեց նիւթը որոնելու։

Տիրան, որ գեռ բոլորավին կազդուրած չէր այսպէս անալինկալ կերպով աղջկան հոս հանդիպելին, —

«Ի՞նչ ըսել կ'ուզէ», մտածեց ինքնին։ Եւ անոր թւեցաւ, որ այդ խօսքերը ակնարկ մըն էր։

Աղջկան երեսը կը նայէր քննող նայւածքով։

Նոյն վերժինն էր, նոյն դիմագծերը, նոյն աչքերը, բայց զարմանալի կերպով բան մը պակասած էր կարծես։ Տիրանի գլխուն մէջ վերժինի պատկերը ուրիշ աւեսակ էր կարծես. աւելի՛ նուրր, աւելի՛ արտայայտիչ, աւելի՛ բանատեղծական, աւելի՛ գրաւիչ։ իսկ իրակա՞նը. պարզ դէմք մըն էր հիմա իր դէմ, իրա՞ւ սիրուն, բայց առանց հրապոյրի։

— Ինչո՞ւ այդպէս զարմացած երեսս կը նայիք. չըլս թէ ձեր մտածման թելը կորեցինք։ Է՛, ոչինչ. հապա՞ս, ըսէ՛ք ի՞նչի մասին կը խորհէիք. կարելի է նորէն կապերու ձերը օգնեմ։

— Շատ չնորհակալ եմ. միայն ես մասնաւորապէս ոչինչի մասին չէի մտածեր. — պատասխանեց տղան կարճ։

— Նա՛, նա՛, նա՛. — ըրաւ աղջիկը մատը տղուվրան թափ տալով ու սկսաւ քիթին տակին եղանակ մը մոլուսալ։

— Թէ երգես պիակի չնորհքով երգէ՛. — նկատեց եղբայրը։ — Հո՛ս հիմնալի ուեզնանս է ունենալու։ Հասա՞։

Վերժին անգլիներէն կաոր մը սկսաւ, բայց երկրորդ տողին իսկ կտրեց։

— Է՛, առանց դաշնակի չեմ կրնար։

Աշխայժ պտոյտ մը ըրաւ իր առանցքին վրա և ուրախ զւարթ վաղեց ծովուն մէջ երկընցող ժայռի մը ծայրը։

— Ի՞նչ ուրախ է այսօր օրիորդը. — պատասխանեց բժիշկը։ — Է՛, սատանան միայն գլուէ կնոջ հոգեբանութիւնը։

— Պարսն Տիրան, գտւաղաննի՛դ, գտւաղաննի՛դ, չո՞ւտ .— պոռաց յանկարծ Վերմին իր ժայռէն:

Առաւ փայտը, կոխեց ջրին մէջ և ըստ երեւոյթին բան մը հաղածելով՝ երեւնին կը ծիծաղէր, ակրնթարթ մը կը լոէր ու յանկարծ նորէն կը պոռար ոգեւորած :

— Վերմին, կամա՛ց, ջուրը կ'իյնա՛ս .— զգուշացուց եղբայրը :

— Վո՞ւ, ի՞նչ ճարպիկն է անպիտանը .— պատասխանեց աղջիկը անփոյթ՝ իր հաղածանքը շարունակելով ոգեւորած :

Տիրան կը նայէր աղջկան շարժաւմներուն, բայց ականչութիւններուն, յուզմանը ու շա՛տ երեխայական կը գոնէր :

Զարմա՞նք, ի՞նչն էր, որ մինչեւ հիմա իր աչքին այնպէս գեղեցիկ, հասուն, խելացի, այնպէս կասարեալ ու անդիմաղրելի էր ներկայացուցեր այդ աղջիկը . ինչո՞վ էր ան իր միտքն ու զգացումները հմայէր . այդպէս բա՛րձր, անմատչելի՛, անհաղի՛ դարձուցեր :

«Փարանք, ինքնախարէսութիւնն, մի՛շտ երեւակայութիւնն . ուրիշ ոչի՞նչ . ա՛, այդ յիմար երեւակայութիւնը» :

Վերմին զլուխը բարձրացուց եւ յափշտակւած մնաց .

— Բայց տեսէ՛ք, տեսէ՛ք . ի՞նչ սքանչելի երկինք : Արդէն ծածկը արեւի վերջին ճառագայթները արեւմուտքի լեռներուն և տեսէն ծածուկ զուրս էին սպրուեր, և դեղինի, կարմիրի, նարինջի հեղեղ մը կը թափէին նուրբ ու ցրւած ամպերուն փետթերուն վրա, որնք անրջային ձեւերով ամէն վայրիկանն կ'աղակերպէին անոնց աչքերուն դիմաց :

— Հիանալի՛ է . բանաստեղծի մը զրյն կը սպասէ

անմահանալու . համար .— ակնարկից բժիշկը Տիրանի դէմքին ժպակելով :

— Ե՛, անվկա այսօր աւելի փիլստիայի է նման, քան բանաստեղծի .— առարկեց Վերմին մօտենալով :

— Եւ օրիորդը իրաւունք ունի .— հաստատեց աղան :

— Միթէ . ի՞նչ է պատահներ .— հարցուց բժիշկը :

— Ոչի՞նչ : Միայն կան վայրիկաններ, որ մարդու գլխուն մէջ կասկածելի հարցեր կը ճնին : Հսէք ինողրեմ, այս օրինակ, ինչո՞ւ համար է այս պոռոս գոյներով շապարւած երկինքը . ինչի կը ծառայէ այս ծաւի հարթութիւնը, երբ իր հայելին այդպէս քիչնաքով դէմք կը բանէ քոքէթ ամսկերու նաղանքին . ի՞նչ խորհուրդ ունի այդ գիմացի լեռներուն անվերջ զլուխ-գլխի խորհրդակցութիւնը . ի՞նչ նպաստակ ունինք մնաք, որ ժամ մը առաջ կ'ուտէինք, հիմա կը շրջնաք և ժամէ մը պիտի երթանք նիջելու . ինչո՞ւ համար է կեանքը ընդհանրապէս, ընկերութիւնը իր ամբողջութիւնմբ, մարդի՛կ . ինչո՞ւ համար է բարեկամութիւնը իր անձնազոհութիւնմբ ու կեղծիներալ . ի՞նչ նպաստակ ունի սէրը իր ոգեւորութիւնմբ, պզանքներով, չսղոքորթութեամբ, պատրանքով . . .

— Այդ ե՞րբ էք յառեսն զարձեր .— ընդհատեց Վերմին :

— Նպաստակ . . . այդ ի՞նչ յիմար հարց է, պարոն Տիրան .— պատասխանեց բժիշկը :— Կը ներէ՛ք անչուշտ արտայայտութիւնն . բայց մնաք բժիշկներս սովոր չենք բնական երեւոյթներու զիմաց այդ կարգի անհմասա հարցեր առաջ կամ լակու : Ի հարկէ բոլորովին ուրիշ ինողիր է, եթէ հետաքրքրւէիք, թէ ի՞նչ պատճառներէ այդ երեւոյթները առաջացեր են :

— Ա՛խ, պատճառ կամ նպաստակ, միեւնոյն է :

— Ի՞նչ . կը սիսալի՛ք : Հոտ ահագին սկզբունքի

ինդիր կա: Հուտ է, որ ամբողջ հին ու նոր աշխարհայեայները իրարու կը զարնըլին. իմ կարծիքովս տառնը ընկներորդ գարու ամենանշանաւոր յառաջդիմութիւնը ընութեան մէջին նպատակը վերջնականապէս մէկ կողմ նևուն է: Բնութեան մէջ, կեանքի՛ մէջ, որ բնութեան օրդանական մասն է, և ընկերական կազմութեան մէջ, որ իր կողմէն օրդանական բնութեան մէկ փունկութիւնն է, նպատակ ըստածք գոյութիւն չունի. նպատակ միայն կենչ դանիներու գիտակյական-կամաւոր գործունէութեան մէջ կա. նպատակը մնըր գլխուն մէջ պատկերացուցած այն հետեւանք-երեւոյթն է, որուն մնեք հասնել՝ կ'ուզենք պատճառ-երեւոյթներու օգնութեամբ. նպատակը, բարեկամու, մտածում մըն է, յիշողութիւն մը միայն: Եւ ահա՝ մարդիկ վարժւած իրենց գործերուն միշտ նպատակ մը զներու, իրենց պղտիկ սւզենիներովը դասեր են, որ բնութիւնն ալ նոյնպէս իր գործունէութեան համար, իր ուժերը արտաղբերու համար որեւէ նպատակ մը ունենաւու է, ուրիշ խօսքով բնութիւնն ալ ջղային դրութիւն մը, փորձառութիւն ու մտածումներ պլասի ունենայ. ծիծաղելի չէ. միամիւտ փիլիսոփայութիւն: Նպատակները, յարգելի՛ բարեկամու, նետեցէք ծովը, և փընալուցէ՛ք միայն պատճառները: Այն ժամանակ չուտով կը գտնէք, թէ ի՞նչ աղբիւրէ կը բլինին ընկերութեան կեղծիքն ու անձնագութիւնը, թէ ի՞նչ պատճառներու է պարտական կենդանին իր գոյութիւնը, թէ ուրիշ՝ առաջացեր է սէրը իր քծնանքներով ու յուղումներով, թէ...

— Է՛, նպատակներն ալ ձեզի ըլլա, պատճառներն ալ. — բայցականչեց Վերժին: — Բնութեան գեղեցկութիւններու, զգացումներու և սիրու նման յուղումներու դիմաց ինձի հետաքրքրութ միայն ա՞ն է, որ այդ բոլորը գոյութիւն ունին, որ կան. ուրիշ ոչի՞նչ:

— Ասկելա ալ դնու հարց է. — պատասխաննեց Տիրան կոտրած ձայնով մը: — Ծատ գեղեցկութիւններ կան միր չուրջը ու շատ զգացումներ մնըր մէջը, որոնց գոյութեանը երթար ժամանակ տարակոյս անգամ չունինք, բայց ահա՛ կու զա ակննթարթ մը և մնաք կը տեսնենք, որ այդ բոլորի գոյութիւնը միայն մնըր երեւակայութեան մէջն է եղած:

— Վուլ, այսօր շատ թթու էք, պարո՞ն Տիրան. — Կարեց աղջիկը: — Է՛, աւելի աղէկ է եկէք երեքով բան մը երգենք, բայց այնպէս կենդանին, դւարիթ, ժիր բան մը. ձնը յուեւանութիւնը կինաք և վերջը շարունակել, եթէ շատ կը ցանկաք:

Տղան իր մէջը զայրոյթի մը խլրակը զգաց. բնադպական զայրոյթի: մը՝ աղջկան գոհունակութեան, գոյութեան դէմ:

Բժիշկը բամբ ձայնովը իր մէկ սկրած ուսանողական երգը սկսաւ. քոյրը գիտէք, ձայնակցեց:

Եւ մինենյն ժամանակ ետ ձանապարհ ինկան լիից երուն վրայէն:

Տիրան կը քալէք լուռ, երբեմն իր քավին գացող վերժինի վրա ախտարկ մը նետնով գողունի. և երգելու ասեն անոր ըրած բերնի ու դէմքի շարժումները այնքան ալ ախտրելի չէք գտներ:

Բնակութիւններուն մօտիկ ձայները կտրեցին ու իրարմէ հրաժեշտ առին. փողոցները կը բաժնըւէին:

Տիրան զիսահակ կ'երթար մտախոն:

Դատարկութիւնն մը կար կրծքին տակ: Այն հին ներքին պարապւութեան ճնշող զգացումը, որ վերջին ժամանակները Վերժինով ոգեւորուին էր յացուցեր՝ այդ վերջին քանի մը օրն ալ կասկածը, նախանձը, արհամարւած-լքւած ըլլալու ճանկուազ զգացումը, ընկերոջը մնէ

դո՞ւ մը ըլլած ասրամ հավարտութիւնը . և ահա՛ ստոնք ալ հիմա կը ցընդէխն ոչինչն մէջ , աչքերուդ-դէմ հարւող անցայտացող մուխի կառքի մը պէս . չո՞ որ այդ բոլորը երեակացութիւն ու թիւրիմացութիւն էր միայն :

Եւ աւելի՛ սուր , աւելի՛ ճնշչէ կը դառնար իր մէջը յուզումներէ գուրիկ , մինա՛կ ու ասպիրու ծարա՛ւ ըլլա-լու դիտակցութիւնը :

Դատա՛րկ . . .

ԺԲ

Առառու մը որքան եղաւ Վերժինի ուրախութիւնը , երբ սպասաւոր մը իր հասցէխն նամակ մը բերաւ , և նամակին վրայ Վերժին իր Պետրոսի դիրը ճանչցաւ :

Միս Պետրոս , որ յունիսի մէջ Սմերիկա էր գայած մէկ-երկու ամիսով՝ հիմա վերադարձեր էր նորին զպրոց . և Վերժինը զիշեր մը իր քամը կը կանչէր , ինչպէս քա-նի մը անդամ ըրած էր , երբ ինքը իր գրադումներուն սպատճառով այցելերու անկարող ըլլար :

Վերժին մօրը յայտնեց , նոյն օրն իսկ ճաշէն վերջը մեխնցաւ և երկու ժամ չանցած իր սիրած գալոցի սե-մին վրա նետւեցաւ Պետրոսի վիզը :

Սմբաղ իրիմունը շատ զւարթ անցաւ էր վարժու-հիներու ու մէկ-երկու ծանօթ ընկերուհիներու շրջանին մէջ : Միս պատմոց իր ճամբորդութիւնը , Սմերիկա ան-ցուցած օրերէն , տպաւորութիւններէն , հին ու նոր դէսլ-քեր ու մանրամանութիւններ : Եւ կէս զիշերուն մօ-տիկ էր արդէն , որ երկուքով առանձնացան իրենց սեն-եակը հանդասանալու :

Փոքրիկ սենեակ մըն էր Միսի ննջարանը , որ միեւ-

նոյն ժամանակ էր աշխատանոցն էր և ընդունաբանը :

Փոքր , կրիսայարկ գրասեղան մը ամէն տեսակ ման-րիկ բիրլոներու , առւփերու , յախճապակիներու , ծաղիկ-ներու ու ալբոններու մէջ կրած . պատերուն գամեած էր նկարէն հովանաբաններ , բանւած գոյնզգոյն թուղթի գրապահներ , մէծ ու պղտիկ ամէն դիբրի լուսանկարներ . ձաւպահներն խոշոր կարմիր թղթէ հովանոց մը առաս-տաղի ճիշտ մէջակին կախւած էր բաց . պատին տակ ճերմակ ու ցած մահճակալը . քիչ մը հեռուն սենեակին կեղրոնը սեղան մը , որուն վրա կանաչ լուսամիովով լամպն էր զրւած , իսկ սեղանին մօտիկ չշղթոն , որուն վրա այսօր Վերժինի համար անկողին էր պատրաստըւած :

Երբ երկու աղջիկները ներս մտան՝ Պետրոս գուռը կրպեց :

— Կ , վերջապէս առանձին ենք : Դէ՛ , հազուսա-ներդ թուղպուր ու եկու ւր զլուխ զլիսու քիչ մը խօսինք :

Օգնեց Վերժինին չիփակը հանելու ու քորակն , հա-նեց ինքն ալ , իր ճերմակ ըրուզներէն մէկը տւառ ճիւ-րին , որ հաղնի և երբ աղջիկը հայկեին առջեւը կեցած մերկ թեւերովը իր մազերը պինդ բանող կեռիկները կը հանէր , Միս Պետրոս քայլ մը ես կեցած՝ մնոր կիսա-դէմը , հետզհետէ ուսերուն թափւող շագանակի մազերը , թեւերը ու քորակն աղասաւած իրանը կը դիմէր :

— Բայց ինչպէս , ինչպէս աղւորցիր ես , Վերժին . — բացականչեց յանկարծ անոր վրա վաղելով :

Գրկըւեցան :

— Այս քանի մը ամսւան մէջ շա՛տ ես փոխւեր . հասունցեր ես տեսակ մը :

— Իրա՞ւ . — ժպտեցաւ Վերժին :

Ու գէմ-գէմի նստեցան : Միս իր աշխատանքի սե-ղանին առջեւը աթուին վրա , Վերժին ալ հայկեին քո-վը բաղկաթուին մէջ :

Միս Պետրոս վայրիկան մըն ալ նայեցաւ մօր մը
հապարտութեամբ ու խանդաղատանքով վերժինին, որ
անփոյթ դիրքով մը ընկերունիքին բղուզը ուսերուն նե-
տած՝ անոր դէմքին կը ժպտէք :

— Պատմէ՛ տեսնենք դո՞ւն ինչ ըրիր այս ամառ,
ի՞նչպէս անցուցիր. նորէն երգի դասերո՞վդ էիր զրադ-
ւած. — հարցուց Միս, արմուկը սեղանին կրթնցուց, բուռնցքը դրաւ այտին ու ձկոյթն ալ բերանը :

Վերժին պահ մը լուեց և յանկարծ պատասխանեց.

— Գիտես, կարելի է քանի մը շարաթին նորէն իրարմէ բաժնընք. և երկա՛ր, երկա՛ր ժամանակւա
համար :

— Ի՞նչպէս թէ. — բացականչեց խօսակլցը և այս
անակընկալին զարմացած՝ ձեռքը դէմքէն հեռացուց :

— Հաւանօրէն կ'երթամ Եւրոպա :

— Եւրոպա՞ : Գուցէ ճամփորդելո՞ւ :

— Ո՞չ, ուսումն շարունակելու :

— Համալսարան :

Ու աթոռին վրայ շակըւեցաւ :

— Այս՛, ի՞նչ խորհուրդ կու տաս .

— Ինչ խորհուրդ կու տա՞մ . . . Բայց ի՞նչպէս եղաւ,
և ի՞նչ ճիւղի հետեւիլ է միտք :

— Ես աղ կ'ուզեմ վարժունի դառնամ . քեզի պէս .
բայց առաջ պէտք է բնական և ընկերական գիտութիւն-
ներուն հետեւիմ : Պարոն Սրչակը բացարձակ իրաւունք
ունի, ոչ դպրոց, ոչ կրթութիւն, ոչ նոդի, ոչ մա-
նուկ, ոչինչ հասկընալ չի կարելի առանց ատոնց :

Միս Պետրոս պահ մը զարմացած գիտեց ընկերու-
նին. և ձիշտ անոր աչքերուն մէջ նայելով՝ կէս մը ժըպ-
տուն, կէս մը հեղնուու —

— Այդ պարոն Սրչակը ո՞վ է . . . հարցուց :

Վերժին յանցանքի մէջ բռնըւողի մը ցընցումը ու-
նեցաւ և թեթև կարմրութիւնը անտարբեր չեշտին մէջ
մոռցընել ջանալով՝ սպասականեց .

— Եղորս բարեկամներէն մէկը, խելացի տղա մըն
է, համալսարանական, արձակուրդի առիթով ևկած է
Պոլիս ծնողքին մօտ :

Եւ այսակիվ այդ կնձոռու կէտը գոցել կ'ուզէր և
ուրիշ խօսքի անցնիլ, երբ Պետրոս նորէն հարցուց :

— Եւ ի՞նչ կը սորվի այդ պարոն Սրչակը :

— Ընկերական գիտութիւններ :

— Սալիկա չստ ընդհանուր անուն է :

— Այս՛ . բայց չ՛ որ բոլոր ընկերական գիտու-
թիւնները իրարու հետ սերս կապւած են . ատկէ գատ-
լայն ու բազմակողմանի կերպով գործին ծանօթանալը
մասնաւորապէս անորք անհրաժեշտ է, եթէ իր ապա-
գա գործունէութիւնը աչքի առաջ ունենանք :

— Երեւի՞ փաստապան :

— Ո՞չ : Անոր խելքն ու միտքը աւելի ընդարձակ
հանրային գործունէութիւնն է : Որոշած է՝ աւարտելուն
պէս գա ու Պոլիս գիտական ամսագրի մը հրատարակու-
թիւնը ձեռնարկէ իր ընկերներուն հետ . լուրջ, պարզ ու-
գուած գիտական թերթ մը, որուն նպատակը պիտի ըլ-
լա մեր արդի նորահաս երիտասարդութեանը դրդել,
օժանդակելու առաջնորդել ժամանակակից գիտութիւն-
ները իր ամեն կողմէրովը լրջօրէն խրացըներու, աշխա-
տանքի թէ՛ նիւթը և թէ՛ եղանակը մասնակարարելով :
Տեսակ մը դպրոցի թերին լրացընող ու ընդարձակող հիմ-
նարկութիւն մը, եւրոպական նոյնօրինակ լաւագոյն թեր-
թերուն յենած : Սրդէն ամենով խումբ մըն են և միտ-
ուն են գործերու, բոլորն աղ մտերիմ ու սրտակից ըն-
կերներ, բոլորն ալ հիմա տարբեր-ստարբեր ձիւղերու ու

դանազան երկիրներ ուսանող։ Եւ դիտե՞ս, թէեւ իրեն ոչինչ բաած չեմ, բայց ես ալ որոշած եմ այդ խմբին մէջ մանելու, և բոլոր ուժով աշխատելու. հապա՛, երեւակաց՛, երբ ես ալ չորս-հինգ տարուան աշխատանքէ վերջը դործիս աէրը կը դասնամ։

Եւ աս ըստած էր այնպիսի միամիշտ, տղայական հպարտ շնչառով մը, որ Միս չկրցաւ ժպիսը զսպիլ։

— Է՛, ի՞նչ հիանալի բան է, երբ մարդ դիմումիջ ծրագիր մը ունի և սրաին մէջ . . . ը ը ը . . . ոգեւուրութիւն. — բացականչեց Վերժին յանկարծ բաղկաթուին մէջ ընդուստ չարժում մը ընկոլ։ — Երբ յոյսեր ու եռանդ ջիղերէդ կը վազէ, երբ կ'ըզգաս, որ օրերդ ապարդիւն պիտի չանցնին, որ բանի մը պէտք պիտի դաս թէ՛քեղի թէ՛քեղի շլջապատզներուն։

— Ուրեմն երթաղդ հաստա՛տ է. — ընդհատեց ընկերուհին։

— Գրեթէ՛. գոնէ իմ կողմէս վճռւած։

— Ո՞ր կողմ երթաղ ես մտազիր։

— Առաջ կարծեմ գերմանական Զւիցերիա կամ Գերմանիա. ինչիրը ան է, որ անպատճառ գերմաներէն սորվիլ կ'ուղեմ. իսկ վերջին կիսամետելուները սրաբոն Սրակը խորհուրդ տւաւ Անգլիա անցընելու։ Ա՛, եթէ գիտասս ինչ ազնիւ, անկիղծ ու զարգացած տղա է։

— Եւ սիրուն, ի՞նարկէ՛. — աւելցուց Միս Պետրոս ընկերուհին դէմքը զննելով։

Վերժին զլիսով դրական նշան ըրաւ և զգաց, որ ամբողջ արիւնը դէմքը զարկաւ. աչքերը գոտը ձգեց, և մասներովը մկաւ ջղաձօրէն բլուզին չկապւած կապիճներուն հետ խաղալ։

— Վերժին. — ըրաւ վարժուհին իւրաքանչիւր վանկը խորհրդաւոր շնչառով մը երկընցընելով։

Վերժին գլուխը աւելի կախեց, անկարծ ցատկեց ոտքի, նետւեցաւ ընկերուհիին գիրկը ու դէմքը անոր կրծքին մէջ թաղեց։

Վերջին կեռիկն ալ մազերուն մէջէն վար ինկաւ և հազիւ փունջի մը միացւած վարաը բոլորովին աղատւելով կապանքէ՝ փուեցաւ աղջկան կէս մը վար սահած ըլուզին, մերկ ուսին, Պետրոսի թեւերուն ու լանջին վրա։

— Ա՛խ, արդէ՞ն, արդէ՞ն . . . — հծծեց վարժուհին ու մպտեցաւ։

Սրտասովոր դասն ու բարի ֆլիտ մը։

— Նա՛, այլեւս հասկընալի է ինծի մինչեւ հիմա խօսաներդ. — աւելցուց խկոյն, ծուցաւ, գրկեց աղջկան գլուխը ու պագաւ։

Վերժինի թեւերը թուցան ու ինքը բոլորովին սահեցաւ գետին։ Ծունկերը գետինը փոււած մորթին թաւ մազերուն մէջ, կուրծքը ընկերուհիին ծունկերուն վրա, ու թեւերն ալ թոյլ կերպով մը անոր մէջքը նետած։

Պետրոս ինամոտ ձեռքով աղջկա դէմքը իրեն դարձուց, մազերը քնիքութեամբ հետացուց անոր երեսէն, ու գործիլի նայւածքով սկաւ անոր աչքերուն մէջ նայիլ։

Վերժին կը ժամկէր շիկնած, յուզւած. և հայեացքին մէջ ուրախութեան շիթ մը ամօթիսած արցունք որ կողմ ինքզինքը ծածկելով չէր գիտեր։

— Եւ իւրարու բացւած էք արդէ՞ն. — հարցուց Միս։

Առնելիկը զլիսով բացասական նշան ըրաւ աչքերը վար առնելով։

— Բայց այս ատեն վստա՞ն ես, որ ան ալ . . . Է՛, իհարկէ՛, ի՞նչ ըսել կ'ուզէ. — աւելցուց վարժուհին խկոյն քննող-ինքնարաւական հայեացքը ծանր-ծանր աղջկա դէմքին, անոր վիղին, կուրծքին ու իւրանին վրա սահեցնելով։

— Ա՛, այո՛, բացարձակապէս։ — եղաւ պատասխանը։ — Եթէ այս քանի մը օրը Կղզի գացած չվլար, մինչեւ հիմա արդէն անշուշտ խօսած կ'ըլլայինք իրարու։ ո՛չ, ես այսպէս երկար համբերել չեմ կրնար. լուե՛լ, ծածկել անկարող եմ. տանջանք է ասիկա։ Երէկ քողջը այցելութեան էի գացած, ամէն չնչին բան լինծի ակնարկութիւն կը թւի, նայւածքին տակ կը կարմրիմ, կարծես բան մը գողցած ըլլամ. ա՛խ, ա՛յնքան նման է եղբօրը։

Պահ մը լուեց։

— Խե՞զ Վերժինս. — բացականչեց յանկարծ ընկերուէնն։ — Զէ, շխտակը չէ կարծերքնաւ, որ այդպէս խկոյն ծուղակը պիտի իյնաս։

— Ծուղակ։

— Մի՛ լախնար. այո՛, աշխարհի մէջ միակ ծուղակը, ուր ամէն մարդ պատրաստէ կրծքով-գլխով մէջը նետւելու. կեսնքի գոհա՛ր ծուղակը։

Վերջին նախադասութիւնը աւելի հառաջ մըն էր, քան խօսածք։ Իր սէրը կը մտածէր, իր դժբաղդսէրը։

Ու աչքերը լնցան. կամքին բոլոր ուժովը հաղիւ կը զսպէր իր արցունքները, որոնք Վերժինի մազերուն վրա կաթկթիլ կ'ըսպառնային։

Դեռ երկա՛ր-երկա՛ր կը խօսէին երկուքով։

Վարժուհին ամէն բան մանրամասն պատմել տւաւ, մինչեւ որ պատին գամեած փոքրիկ կը ժամացոյցը զիլ ու երկարատեւ հնչիւնով մը երեք հատ զարկաւ։

Ելան պառկելու։

Լոյսը մարած էր շատոնց. երկուքն ալ իրարու քունը չի խանգարելու համար կը լսէին. ո՛չ մէկ շարժում, բայց երկուքն ալ արթուն էին։

Վերժին երազանքներու մէջ, Պետրոս յուշերու։

Քիչ մը վերջը քունը երկուքէն ալ գողցաւ իրենց մտածումներն ու յուզումները, բայց չամարձակեցաւ ո՛չ Վերժինի դէմքին դրչմւած սիրաթթիւն ևրջանիկ ժափտը սրբերու, ո՛չ ալ Պետրոսի այտերուն թափւած յուսաբեկի լողի արցունքը չորցընելու։

ՃԳ

Շաբաթւան մը չափ էր Արշականզպին էր, բայց իրեն կը թւէր, թէ ամբողջ ամիսներ էին անցեր։

Հոտ արդէն քանի մը անգամ եղած էր նախորդ տարիները և իրեն համար շատ նորութիւն չունէր։ Մօրաքրոջ ամբողջ ընտանիքն ալ բոլոր հասակը առած մարդիկ էին կամ երեխաններ։

Արշակ ինքը զնքը տւաւ աշխատանքի. առտուները մինչեւ կէս օր կ'ըզբազւէր, իսկ ամբողջ ճաշէն վերջը կը թափառէր Կղզիին զանազան մասերը սովորաբար իրենց դրացի յոյն երտասարդի մը հետ։ Երբեմն ալ միասին նաւարկելու կ'ենէին. յոյնը իր սանդալը ունէր և հիանալի թիսավարել գիտէր։ Իսկ գիշերները նորէն կը նստէր աշխատելու։

Բայց իսկապէս ո՛չ իր աշխատանքէն համ կ'առնէր, ո՛չ իր զմօսանքներէն։

Յօդւածը թէնեւ կ'առաջանար, բայց ան չը, ինչ ինքը կ'ուղէր. չոր ու ցամաք բան մը դուրս կու գար, առանց համոզմունքի, առանց վառ ոգեւորութեան, առանց կրակի ու հումորի. զուր ամբողջովին կեղրոնանալու ջանքեր կ'ընէր։ Սրդէն քանի մը անգամ անցած էր մոքէն զրիչը մէկ կողմ նետէ, միայն միշտ զսպած էր ինքը զնքը պարապ չի մնալու, իր միտքը կերպ մը

զբաղեցրներու ու խմբագրասահն խոստայած աշխատութիւնը անսպատճառ հասցնելու համար :

Զքօսանքներն ալ մեծ հրապոյր մը չունէին : Յոյնն ու ան կը չընէին, կը խօսէին, կը կատակէին միամին, բայց միայն դէմքն էր, որ կը ինսդար : Վա՛րը նաւամատոյցը, ընկերը յաճախ խաղի կ'ենէր յոյն աղջիկներու հետ, որոնցմէ մէկը Արշակի վրա մասնաւորապէս ուշք էր դարձուցած . առու դիմագծերով, արևելքի խոչորսեւ աչքերով, թուխ բոցոտ էակ մը, մի՛շդ անսովոր հագուստներով, քայլւածքն ալ յանդուգն, շարժումներն ալ . օրիմինալ դէմք մը : Տղան ամէն դուրս ենելուն գրեթէ կը հանդիպէր անոր կա՛մ փողոցը կա՛մ նաւամատոյցը կա՛մ անտարին եղը ու միշտ քոքէթ հրաւիրող ժափտ մը կը կարդար անոր խոչոր աչքերուն նայւածքին մէջ :

Իրիկուն մը ընկերումին հետ միասին վերէն կուգային : Արշակ առանձին էր ու անոնց քովին անցած միջոցին որոշ կերպով լսեց իր հասցէին ուղղւած աղջկան խօսքերը . «իզո՞ւր այդշափ հսկար» : Այդ կրակէ աղջկան գգացումները հրահրած ըլլալու փոքրիկ հպարտութեամբ մը ժպտեցաւ Արշակ ու անցաւ, անտարե՞ր . ալ բոլոր աղջիկները կարծու գաղրած էին անոր համար իրենց աղջկային հրապոյն ունենալէ :

Աղջիկ, ա՛յն մտքով ինչպէս որ թարմ երիտասարդ մը կը հասկնա, Արշակի համար միայն մէկը կար հիմա, և այդ մէկի պատկերն էր, որ ան ամէն կերպ մոռնալու կաշխատէր . այդ մէկի համար կը ջանար անտարերութիւն ձեռք բերելու : Բայց գիտակցութեան կամ կամքի թոյլ վայրկեան մը և ահա՛ սիրուն յուշերը կը խուժէին իսկոյն իր վրա : Այդ վայրկեաններուն տղան կը զայրանար ինքն իր դէմ ու անմիջապէս կը փրցնէր այդ անուշ մտածումներու գրաւիչ չղթան : Զո՞ւր . ակընթա՞րթ մը . ու շղթան կապւած է նորին :

Անօգուտ աեղը իր հպարտութիւնը կը խթէր .

«Մի՛թէ կարելի է այս աստիճան թոյլ ըլլալ և ան ալ աղջկան մը դէմ, որ պարզապէս ընկերոջ մը նման կը նայի վրաս» :

Սակայն ակամա կը յիշէր իրենց ահասակցութիւններէն այս կամ այդ կէտը կասկածը կը վաղէր իր հոգին մէջէն .

«Մի՛թէ . մի՛թէ այդ բոլորը պարզ ընկերական էր . այն շլշուերը, ա՛յն նայւածքները, այն յուղումը :

Տենդոս ձեռքբով կը վերցնէր գիրք մը, թուղթ մը, տերեւ մը, ինչ որ աչքին գար, միայն թէ իր ուշքը ցրէր, ցրէր իր մտածումները, որոնք նորին խարել կ'ուզէին իր սիրաը և որոնք սիրուն պատրանք մը տւէր էին իր զգացումներուն արդէն ամրող շարաթներ :

«Տիրա՞նը . ա՛, ինչ բաղդաւոր է այդ տղան, տաղանդ, գեղարւեստ, մէ՛ր, յաջողաւթիւն» . կը կրկնէր նախանձով ակրաներուն մէջէն :

Հազիւ շարաթը լրացած Արշակ սկսաւ անտանելի ձանձրանսով . ինչ ճգնաւորութիւն էր ասիկա և իմասսան ինչ էր . հո՛ս ալ նայնչափ իր ուղեղը աղջիկով կ'ըզրադւէր, որչափ և տունը զբաղւելու էր . գուցէ գեռ աւելի, քանի որ հիմա այսպէս առանձին ալ էր : Այ եւս իմաստ չը գտներ այս բացարձակ փախուստէն, երբ օր մը ուշ կամ կանուխ աղջկան նորին հանդիպելու էր . վերջապէս աւելի լաւ չէր հետզհետէ վարժւէլ անոր ներկայութեանը, և գուցէ շատ աւելի շուտով ալ սիմափւէր «ամնոց» փոխադարձ յարարերութիւնը մօակն տեսնելով :

Նոյն իրիկունը նամակ մըն ալ ստացաւ քրոջմէն, որը բաւական կծու կերպով եղրօրը վրա կը յարձակւէր ու կ'ըստիպէր, որ ես դառնա :

«Աղջիկ, քո՞յլս ինչ պատաճառով կը վշտացընեմ» .

մտածեց պահ մը և վճռեց յաջորդ օրն իսկ վերադառնա։ Ու տարօրինակ ուրախութիւն մը զգաց իր այդ վճիռէն։ իրենները կարօսուց էր։

«Եւ Վերժինը, որ նորէն սիստ տեսնես»։ կը կըրկնէր ուղեղին մէկ կառը գանգին անկիւնէն։ Արշակ նախ այդ անկիւնէն ըստածները չսեղ ձեւացուց, բայց ոչ երկար։

Է՛, ի՞նչ ծածկելու բան է, իհարկէ, ուրախ է Վերժինը նորէն տեսնելուն, բայց ինքը դիտէ և իր զգացումները կառավարել։ Ինքը որոշած էր ըստ կարելոյն քիչ աղջկան հանդիպելու, իսկ առանձին երբէք և հանդիպած ատին ալ միշտ զրադւած, լուրջ ու անտարբեր պահելու ինքը մէնքը, մինչեւ որ վարժւի ու այդ խննիդ զգացումը իր մէջը հետպհետէ բթանա։

Ուրեմն ալ ի՞նչ կա վարանելու։

Յաջորդ օրը կէս օրէն քիչ մը անց՝ Արշակ կ'իրթեւելէր Սիրքէճի կայարանը հարթակին վրա, գնացքի պատրաստելուն սպասելով։ Հիսյակ կղզիի շոգենաւէն կու դար։

Կը բերէին վագոնները, կը կցէին իրարու ու կը կապէին։ Արշակ կանգ առաւ վայրկեան մը լոկոմտիւին քովը ու գործաւորին աշխատանքը կը դիտէր, որ հնար եղածին չափ տաքութիւնն հեռու մնալ աշխատելով հնոցը հանգածուիս կը նետէր վարժ ու ճարպիկ շարժումով մը։

— Բարե՛ւ ձեղի։ Ի՞նչ կուսումնասիրէք հոտ։ — լուցաւ յանկարծ ետեւէն ձայն մը ու խոշոր ձեռք մը իր ուրին ծանրացաւ։

Նայեցաւ կտ։

— Օ՛, բարե՛ւ, պարո՞ն բժիշկ։

— Երևափ կղզին կը դառնաք։

— Այո՛ : Ի՞նչպէս էք։

— Եաս գէշ, ինչպէս կրնաք նկատեր։ քառորդ ժամ մըն է դրեթէ կը վազեմ։ այս գնացքին անպատճառ համէի պիտի, Գումգաբու հիւանդ ունիմ։ դուրս եկաւ, որ ժամացոյց երեք վայրկեան առաջ է եղեր։ ամբողջովին քրտինքի մէջ եմ։ եկէք մանենք վագոն։

Մտան առաջին հանդիպած քուպէն, ուր իսկատ բարակ և խիստ երկար իրանով մարդ մը նստած էր յիփշակ, ձեռքերը կանոնաւոր կերպով ծունկերուն դրած, Ռամէս Երկրորդի արձանին պէս և Սան Ստեփանօյի տոմակ մը քոքարդի նման գլխարկի ճակատին անցուցած։ ըստ երեւոյթին անզիւացի մը։

Երկու բարեկամները նստեցան իրարու դէմ, բժիշկը գլխարկը նետեց գարակին ցանցը, ահազին թաշկինակով սկսաւ դէմքին քրտինքը սրբակ՝ անտանելի տաքէն գանգաստելով։

— Խսկ ի՞նչպէս են տիկինն ու օրիորդը։ — հարցուց Արշակ պահ մը վերջը։

— Եա՛տ լաւ։ Կիրակի հիւրեր ունէինք, սոսկալի աղմուկ էր տունը, խսկ երէկ չէ՝ նախսրդ գիշերն ալ մնաք պարոն Տիրաննեց տունն էինք, գլարթ ժամանակ անցաւ։ գիտէք ա՛, քոյրս գեղարւեստի սիրահար է։

«Գեղարւեստի ու գեղարւեստագէտի»։ մտածեց Արշակ ու սոսկալի նախսանձ մը ըզգաց։ Սնոնք անդին իրենց քէֆին կ'ուրախանացին, երբ ինքը կղզին ինքը լինքին հետ կը կուէը։

Բարկութիւն մը, չարութիւն մը զգաց յանկարծ այդ բոլորին դէմ։ Ընկերն ալ, բժիշկն ալ, աղջի՛կն ալ ծաղրեկ, նախսատեկ, խայթեկ կ'ուզէր, բայց ի՞նչ ըսեկիքը չդիանալով լուեր էր և իր լուութիւնն աւելի կը զայրանար։

Գհացքը թեթեւ մը ցնցըւեցաւ դէպի եւո ու
զգուշութեամբ դուրս սողաց կայարանէն երկաթի դժե-
ռու բարդ ցանցին մէջէն :

— Իսկ դուք գեղարւեասը իրա՞ւ չեք սիրեք . —
հարցուց յանկարծ Արշակ տեսակ մը հեղնութեամբ :
— Ա՛, ինչո՞ւ չէ . երբե՞մն :

Այս չափւած պատասխանը տղուն ամենեւին դուք
չեկաւ . խօսակցին վրա յարձակելու պատըրւակ մը կը
վնասուիր :

— Երբե՞մն . . . ըսէ՞ք ինդրեմ, դուք ձեր կեանքին
մէջ հապա ի՞նչ բան կը սիրէք լրջօրէն ու մշտապէս :

— Մշտապէս . ոչի՞նչ :

— Ի՞նչպէս կարելի է այդ տեսակ պարապ խօսքեր
ըսել, պարո՞ն բժիշկ : Միթէ այդ աստիճան մարդ կընա
անտարբեր ըլլար դէպի իր շրջապատը . ատիկա՝ պարզա-
պէս անբարյականութիւնն է . անբարյականութիւնն և՛ իր
անձին դէմ և՛ ընկերութեան դէմ :

Բժիշկը նախ ժպանցաւ . ակնթարթ մը լուռ ու
հարցական տղուն երեսը նայելէ վերջը՝ մտածելու ու
ծանր-ծանր պատամախանեց :

— Ատեն մը մարդիկները սատանաներով կը վախ-
ցընէին . ատիկա արդէն չա՛տ հինցած է, հիմա ալ բա-
րյականութեան անունով սարսափ տալ կ'ուզեն : Բայց
զիսէ՞ք ի՞նչ է այդ բարյական ըսածնիդ, որպէս մեզի
շարունակ կ'ըսպառնան տէրաէրները, պառաւ կնիկներն
ու դաստարները . ա՛յդ բարյականութեան աւնըւազն
կէսը արդէն ապացուցւած զուտ անբարյականութիւնն է,
իսկ մնացածի կէմն ալ դեռ չափացուցւած անբարյա-
կանութիւնն : Խնդիրն ան է, բարեկամն, որ հասարակու-
թիւնը չա՛տ ծանր-ծանր ու չա՛տ դժւար կ'ըսկի հա-
մոզւիլ, որ երբեմն իրն օգտակար եղող գործունէու-

թեան ձեւը արդէն հինցած է ու միայն վեաս կու տա
այլ եւս . մասսայի համար մի՛շտ ան է լաւը, ինչ որ իր
սպագի ժամանակ լաւ էր . կեանքի մէջ ամէն նորու-
թիւն, ամէն փափոխութիւն անոր համար առնւազն ան-
խուսափելի չարիք մըն է . ուր մնաց այլ եւս իր հայ-
եացներաւն . ա՞ն ալ կրօնական, բարյական, փիլտսփա-
յական լմբանումներաւն փափոխութիւնը : Ժողովրդի հո-
գերանութիւնը չարժունութիւնն, փփոխականութիւնն չի
սիրեք . իր անգամ մը ըմբռնած բանին անսպայմանու-
թեան, յաւիտնականութեան դրչմը տալ, կ'ուզէ : Ան
չի կրնար հասկընար, որ մեր գաղափա՛ր, օրէնք, պա՛րտք,
բա՛րք և այն սնաւանածը գորոշի է միայն, կազի նման
մշտաշարժ ու յարափոփոխ . ան կ'աշխատի այդ գորոշին
հեղուկի կամ աւելի եւս սառողցի ձեւին տակ փորմուլի
վերածէ՝ դիւրութեամբ պատկերացընել կարողանալու-
համար : Ահա՛ այդ բարյացած գաղափարներու ծանրու-
թեան տակն է, որ հասարակութեան վիզը ծուեր է, և
այդ սաւցուցած ըմբռնումներու մէջն է, որ ընկերու-
թեան անդամները ցրտահար կ'ըլլան :

Բժիշկի այն արամազդրութիւններէն էր, երբ իր ան-
վորական կարձախօսութեան հակառակ, բերնին կծիկը
կը քակւէր : Առ կը պատահէր ընդհանրապէս այն օրէրըը,
երբ մէկ-երկու գաւաթի սալորականէն աւելի կնծած
ըլլար :

Այդ պայմաններաւն տակ բժիշկը կը սիրէր «քիչ մը
փիլտսփայութիւն ընկել», ինչպէս ինքը կ'ըսէր : Եւ հիմա
այդ «քիչ մը փիլտսփայութիւն ընկեռ» գաւաթներու
թիւը լրացած էր արդէն ըստ երեւոյթիւն . աչքերուն տե-
սակ մը արտայաբութիւնն ալ արդէն նոյնը ենթագրել
կու տար : Հաւանօրէն շիտակ ճաշարանէն էր, որ կու գար :

— Ահա՛, այդ տեսակ բորբանած ու բարյացած բա-

բոյական գաղափարներուն վրա հիմնըւած անքարոյակաւ նութիւն մըն է մեր այսօրւան տնտեսական կազմութիւնը իր կապիտալական, վաշխառուական ու պրոլետարական բորոր բարդութիւններովը կամ առէք քամունութիւնն արդի կազմութիւնը իր հականողեքանական կինսակցութիւններու, կուներու, սեռական չափազանցութիւններու, ու հասարակական անառակութեան համագումարին հետ: Ուրիշ օրինակ մը կ'ուղէք, ահա՛ կրթական գործը աշխարհի որ կողմէն որ կամնաք իր կղերական կամ շովինական ձգտումներովը՝ ահա՛ հոգեւորականութիւնը իր բովանդակ աչքակապութիւններովն ու արտառոցութիւններովը, Ահա՛ ...

Արշակ որ այս երկար մնախօսութեան միջոցին քանի մը անգամ առարկել կ'ուղէր և շարունակ բժիշկի կողմէն կ'արդիլէր, վերջապէս ձանձրացաւ, աչքերը յառեց վակոնի պատուհաննեն ետ-ետ փախչող ծովին, թաղեցաւ իր մոտածումներուն գէջ ու ալ չէր լսեր խօսակցին ձայնը: Իսկ բժիշկը կը խօսէք, անընդհատ կը խօսէր իր հանդարտ ու կանոնաւոր խօսւածքովը:

ԺԴ

Տիրան ընկերովը կղզի մերկներուն յաջորդ օրը, կերպ մը ինքը զբաղնալու և իր հոգեւկան անտանելի վիճակէն աղատուերու համար ելաւ իր մէկ դպրոցական ընկերը տեսներու գնաց, որ հիմա նկարիչ էր և իւսկիւտար կը բնակէր:

Երկաթուղիին և շոգենաւին մէջ մոքերը ցրիւ, անորոշ ու բութ զգացումներով քաշւեր նստեր էր մէկ կողմէ: Նոյն հոգեւկան կապւած տրամադրութեամբ ալ հասաւ

ընկերովը տունը: Դուռը բացողը ընկերովը մայրն էր, որ յայանեց, թէ տղան վերը իր աշխատանոցն է:

Տիրան անսակրնեկալ մը ընկերու համար՝ ոտքի մատներուն վրա կամաց մը բարձրացաւ սանդուղներէն ու մօտեցաւ աշխատանոցին դւանը, որ կռնակի վրա բաց էր:

Սննեակը կը նայէր պարտէղին կողմը և բոլորովին շուքի մէջ էր. բոլոր պատուհանները լայն բացւած էին, ուրիշ առաս լոյս ու թարմութիւն ներս կը թափէր:

Տիրանի առաջին զգացումը ախորժ զովութիւն մը եղաւ, որ սենեկի սեմէն իր յոգնած ու տաքցած դէմքին զարկաւ:

Ընկերը՝ երկարահասակ բարակ տղա մը՝ կեցած էր կէս մը դէսպի դուռը դարձած, ներկերու մէջ թաթխւած երկար գորշ շապիկը վրան, երանդապնակը ձախ ձեռքի բութին, խոկ միւս ձեռքը վրձննը, որով խորասուզւած կ'աշխատէր:

Տիրան ագահութեամբ սկսաւ դիտել անոր դաստակին ու վրձնին վարժ ու ոստոստուն շարժումները, և անոր սուր-մօրուք կիսադէմը, որ վրձնին հետ համաշափ ջղուտ կծկումներ կ'ընէր:

Նկարիչը սկահ մը կանդ առաւ, վրձննը բռնած ձեռքը զբաւ կուշտին, քայլ մը ետ գնաց, գլուխը նհանեց¹¹¹ ետ սկսաւ պատկերին նայիլ:

Եւ Տիրան նկարը տեսաւ:

Համալի մը գլուխն էր: Այրած առնական դէմք մը խոր անկիւնաւոր դիմագծերով. արտայայտիչ ու մելամաղձուտ աչքեր, խոշոր արծւի քիթ մը. ճակատը խորւմագերուն տակ կէս մը սքողւած, քողոզ մը գլուխը. ու թաւ մազուտ լայն կուրծքին վերին մէկ մասը, որ բաց մինթանին տակէն կ'երեւէր,

Այնքան բնական ու սիրուն էր նկարը, որ Տիրան
չկրցաւ իր զգացմունքը զավէ:

— Կը չորհաւորեմ, էղւարդ, հիանալի՛ է:

Էղւարդ ցնցըւեցաւ, դարձաւ ևս և ուրախացած
վաղեց ընկերոջը վրան:

— Ա՛, Տիրա՞ն, գո՞ւն: Է՛, կը հաւնիս պատկերիս, հա՞:

— Հիանալի՛ է. կարծես կենդանի ըլլա:

— Աղ ի՞նչ «կարծես». ի հարկէ որ կենդանի է. իմ
հոգիս, իմ չիղերուս ուժն է անոր մէջ հիմա: Եթէ գիտ-
նաս ի՞նչ ողեւորութեամբ ևմ աշխատած այդ դէմքի
իւրաքանչիւր գծին. մաղի իւրաքանչիւր ողորին, աչքե-
րու, ա՛, այդ աչքերու արտայայտութեան մէջ կեանքիս
մէկ մասն եմ իսկած ու դրած. արդէն վերջացած է զրէ-
թէ. միզը դեռ քիչ մը սրբազրել կ'ուզէ, սա՛ մէկ-եր-
կու երակները աւելի դուրս ցատկեցնելու է և...: Գի-
տե՞ս, Տիրա՞ն, այս իմ ամենէն յաջող զործս է: Ի՞նչ
հաճոյք, երբ մարդ գործ մը տրասդրած է. բան մը
ստեղծած և ինքը իր աշխատանքէն գոնչ է. ապրա՞ծ ևս
դուն այդ զգացումը. հաւատա՛, որ այդ հոգեկան վիճակը
ամենէն երջանիկ վայրիկանն է մարդուս կեանքին մէջ: Գործէ՛լ,
ստեղծէ՛լ, արտադրե՛լ. չչ որ ստիլա ինքը
ասուածութիւնն է. ա՛յն ասուածը, որ մարդկութիւնը
միշտ պաշտեր է ու պաշտելու է. ստեղծո՞ղ արտադրող
ուժը: Այս՛, մենք մեզի կը պաշտենք, ա՛տ է ձշմա-
րիսը. «ասուած» զաղափարը մեր սեփական գործող,
արտադրող ուժին իրէական պատկերացումն է. մարդու
երեւակացած լիդէալ մարդը:

Տիրան յափշտակած մտիկ կ'ընէր գեռ ոտքի վրա:

Էղւարդ ակնիմարթ մը լսեց, չիեց սուր մօրու-քը
և ժողովով քաշեց ընկերոջը թիւն:

— Գո՞հ ևս այս նոր տեսակի կրօնի դասէս: Եկո՛ւր

նատէ՛. բայց անկարելի է չոգեւորելի. ստեղծելու հաճոյ-
քին գուցէ միայն սիրելու հաճոյքը մրցակցիլ կարողա-
նաց. սիրել... կեցի՛ր:

Զեռքը օդին մէջ պարզած, աչքերը մղար վայր-
կեան մը մնաց անշարժ, մոտախոն և յանկարծ ուժգին
շարժումով մը ձեռքը իջաւ ու զարկաւ ճակտին.

— Բա՞ն, կ'ըմբռնեմ. չչ որ սիրու հաճոյքն ալ ինք-
նին ստեղծելու հաճոյքն է. գիտակի՞ց թէ՞ բնազդական,
նոյն է ստիլա. սերունդը, մարդու ստեղծագործութեան
ամենէն վեհը. իր նմանին ստեղծագործութիւնը. ի՞նչ-
պէս է որ մինչեւ հիմա չէի մտածեր: Է՛, թողնենք փի-
լմառիայութիւնը. պատմէ՛ անսնեմ ի՞նչ կա, ի՞նչ չի կա.
դուն ի՞նչ վիճակի ես:

— Ճի՞շտ քուկինիդ հակոսնեան. անսոլոր ցրւա-
ծութիւն մը, գժգոնութիւն մը կա վրաս. ճնշող, թու-
լացնող, և անսոնիլի ալ դատարկութիւն մը ահա՛ հո՛ս:

Ու ձեռքովը կուրծքը զարկաւ:

— Երեւի անգործ ես՝ անկէ է. արձակուրզի՛ պտուղ:
Նոր բան գրա՞ծ ես. վերջին ոտանաւորներդ ես չի հաւ-
նեցա շխակը. մերամաղձոտ շեշտ մը կա մէջը. առո՞ջ,
ուժե՞ղ բաներ գրէ՛, հոգիդ սիրես. այդ սահսափմնատալ
հիւանդները բանասեղծութիւնը հիւանդանոց դար-
ձուցին:

— Սիրելի՛ս, առողջ բան գրելու համար առողջ հո-
գի ունենալու է. երբ տրամադրութիւնս ընկճըւած է ևս
չեմ կրնար երգերուս մէջ ծիծաղ, յոյս, բոց, լոյս թա-
փել. ուղես չուղես գոյները կը գորշանան:

— Այն ատեն մի՛ գրեր:

— Գուցէ ամենէն խելօք խորհուրդն է ստիլա. ին-
չո՞ւ համար, որո՞ւ համար: Զգիտմէ՛ս, ինչ ստիլալի պա-
րապութիւն մը կա մէջս:

— Սիրու պահանջ, գուցէ :

— Ո՞չ. կարելի է. ինքս ալ չգիտեմ, թէեւ տակը պատմութիւն մը կա. քանի մը ատենէ իվեր աղջիկը կը ճանճամ, գրաւիչ, սիրուն բան մը, ինծի սկսաւ հետաքրքրել, բաւական մօտեցանք, սկսաւ սիրել կամ գոնչ այդպէս կը կարծէի. երկրորդական միջադէպ մը մէջ եկաւ, պահ մը ինծի այնպէս թւեցաւ, թէ աղջկա խելքը՝ ուրիշ տղու հետ է. իհարկէ քիչ մը զարդացա, միջադէպը անցաւ, խկապէս մէջտեղ ոչինչ չի կար, բայց պաղութիւնը մէջն մնաց և վերջնապէս. շիտակը հիմա ինքս ալ կը զարմանամ ի՞նչպէս այդ գգացումներս մէկնիմէկ ընդհատեցան մէջն :

— Զարմանալու բան չի կա: Դիւրագրոխու ջիղեր, լեցւող տարիք, իրիւն արևեստաւոր գեղեցիկ գրականութեամբ ու գեղարւեստով շարունակ գրադւած ըլլալդ, և ինքդ ալ արտաղրմու համար շա՛տ գգալու, շա՛տ ապրելու ծարաւը, ա՛յս բոլորը միասին կ'առաջացընեն մէջդ սիրելու և սիրելու սոսկալի պահանջ մը. բայց եկո՛ւր տես, որ սէրն ալ ներքին, արտաքին ու կողմնակի հազար պայմաններէ կախումն ունեցող բան է, մանաւանդ քեզի պէս նրբացած ճաշակի ու խստապահանջ մտքի սէր տղու մը համար: Եւ ահա՛ կ'ըսկսի հոգեկան պարապը, խենթի պէս ամէն կողմ սիրու վնարսաւուքը. և քանի որ իրական սէրը կ'ուշանա, ասպարէզը կը մնա զգացմունքի քոքէթութիւններուն, իրեւակայութեան քմահաւայքներուն: Բաւական է քիչշատ գրաւիչ աղջիկ մը և անմիջապէս զլսուղ մէջ պատրանքը իր սատայնը հիւսեւու կ'ըսկաի. քանի մը հաճոյախօսութիւն, մէկ երկու նայւածք, ախորդելի կատակ մը և երեւակայութիւնդ այդ չինչն ատաղձէն ահագին շնչնք մը կառուցած է արդէն, չվթան ձգւած է այդ աղջկան մէջ, կամ աւելի ճիշտ

անոր դիմադէկրովը քու մտքիդ ստեղծած աղջկան. միայն իհարկէ հեռուէն, տարտամ վախով մը աղջկան շատ մօտէն նայելու խուսափելով: Դուն աղջկան բան մը ակնարկելի ես:

— Ո՞չ մէկ բառ:

— Կը տեսնե՞ս. և քու ըրածդ բացառութիւն չէ, բնազդական է, որովհեաեւ երկիւղ ունիս, որ յանկարծ խաղի թուղթերէ կատուցած չէնքդ թեթեւ հովէ մը կը փլչի: Ձեռքի թեթեւ շարժում մը, փոքրիկ առիթ մը և գուն մէկ նայւածքով կ'ըմբունես, որ այդ բոլորը քու ուղեղիւ խաղն էր, որ իրապէս այդ աղջիկը քեղի ա՛յնչափ հետաքրքրած է, որչափ քու ծանօթ ուրիշ շատերը:

— Այո՛. ճիշտ այդպէս:

— Եւ կ'ըսկսիս զայրոյթ զգալ ինքդ քու վերացականութեանդ դէմ. կ'ըսկսիս երեւակայութիւնդ մեղադրել, քեզի զգայնոտ, հիւանդ ուղեղի աէր անւանել, վրադ ունեցած վստահութիւնդ. կ'ինայ. տեսակ մը բարոյական լքո՛ւմ, որուն կը միանա և սիրելու հին պահանջը աւելի անորոշ, բայց և աւելի խորէն, և ահա կը գոյանայ հոգեկան այդ դատարկը, որ լեցւիլ կ'ուզէ բանով մը, և որ անվատձառ լեցընելու ես:

— Սակայն դուն ուրիշէ զիտես այդ ամբողջ հոգեբանական պողոցէնը իր բոլոր մանրամանութեամբ. — Հարցուց Տիրան զարմացած:

իդւարդ առանց պատախանի հեռացաւ և եռոտանի մը վրա դրամ պատկերին վրային ճերմակ պատաք անդին նետեց:

— Ի՞նչ սիրուն աղջիկ է. ո՞վ է ատիկա. — Նարցուց Տիրան աշխայդ ուռքի ցատկելով:

— Չե՞ս ճանճար. քու սիրուհի՛դ:

— Սիրուհի՛ս:

— Այո՛. քո՛ւ կամ ի՛մ, միեւնոյն է. մնաք նոյն տա-

բիքի, նո՞յն կրթութեան, նո՞յն միջավայրի և նո՞յն նկարագրի տղաք ենք. աս ալ քու սիրուհիիդ քոյրն է. ա՞ն, որ ես ձի՛չտ քեզի պէս սիրեր եմ երազանքի մէջ և երբ լինծի անդշանքէս արթընցուցեր են, քեզի պէս տանջըւեր եմ սրտի պարապութեան, դժգոհութեան, անկման զգացումներով, մինչեւ որ . . .

Խօսքը ընդհատեց, աչքերը նկարին, ժպիաը շրթունքին անշարժ մնաց:

— Մինչեւ որ . . . մինչեւ որ ի՞նչ. — հարցուց Տիրան լարւած հետաքրքրութեամբ:

— Մինչեւ որ լինքը նամողեցի, թէ այդ երեաւկայութեանս խաղն ալ կրնար բանի մը պէտք դար և թէ այդ հոգեկան կեղեքման սիրուն վերջակէտ մը կրողի էր դնել:

Եւ էգւարդ ցուցամասովը նկարը մատնանիշ ըրաւ: Նոյն վայրիկեանին Տիրանի մոքէն կայծակի պէս գաղափար մը պացաւ:

Մինչ էգւարդ կը շարունակէր.

— Գործե՛լ, արտադրե՛լ. ՝ ատակիա է միայն, որ վիշտերը կը սրբէ, կը լիցընէ գասարկութիւնները. հոգեկան ամենաընթերը: Իմ երազանքիս իդէացուցած դէմքը առի կտաւին ու փոթորիկը հանդարտուցաւ. Վհնուսը ծնած էր ծովէն:

Տիրան երազոս աչքերով ընկերովը կը նայէր:

Քանի մը ժամ դեռ միասին էին. Տիրան զրեթէ լուս էր, կը լսէր միայն:

Ընկերը խօսեցներով ալ իջաւ երեկոյեան նաւամատոյց, ուր հազիւ հասաւ վերջին շոգենաւին:

Ծովուն վրա արդէն մութ էր զրեթէ:

Բարձրացաւ շոգենաւին վերնայարլը, քաշւեցաւ անկիւն մը և անիւններու ու մեքենայի դզրդիւնին տակ օրորուն լարւած մաքով կը մտածէր:

Կ'ըստեղծէր:

Վէպի մը ծրագիրը շատոնց կար գլխուն մէջ. հին ու նոր սերունդի ու գաղափարներու մաքառման պատկեր մը. միայն նոր սերունդի ներկայացուցիչները ընտրելու կը գժւարանար. նո՞ր ափակերը և վիպական զօդւածքը, գեղարւեստորէն ամնաղմարը. և հիմա արդէն ըրած էր իր գիւտար: Երկու նոր դէպքեր իր աչքերուն գէմն էին իրենց ամբողջ թարմութեամբը. մէկը էգւարդը, երիտասարդ ոգեւորւած նկարիչ մը նոր զգացումներով ու աղաս գլխով, որու հոգին այնչափ նման էր իր հոգիին, և նկարելու ոչ մէկ գժւարաւթիւն չունէր: Եւ էգւարդին քով Վերմինը, իր երեւակայութեան մէջ այնչափ փայփայած և լոդէալացուցած Վերմինը. թարմ ձգառումներով, հասարակական գործունէութեամբ ոգեւորւած, եռանդու կանացի գեղեցիկ դէմք մը: Էղուարդ ու Վերմին զրաւ Տիրան իրարու քով, հին բարոյական գաղափարներու, կաշկանդումներու ու փոտուծ հայեացըներու դէմ և վէպը պատրաստ էր իր գրամատիպմով:

Ակաւ խրիլ ու խրիլ մանրամանութիւններուն մէջ. ծրագրի, դէմքերու, տեսարաններու կազմութեան մէջ. իր միաքը այս պատկերէն այն պատկերը կը թուչէր, հոգեկան մէկ վիճակի նկարագրէն դէպի միւսը: Ա, ինչ առաւ նիւթ կա եղած իր գլխուն մէջ և որ լինքը ընաւ չէր գիտակցած. և ինչպէս պատրաստ:

Ամենեւէն չգիտէր, թէ ինչպէս բազմութեան հետ ելաւ շոգենաւէն, անցաւ կամուրջը, Սիրքէճին, ինչպէս մտաւ գնացքը, հասաւ տան ու իր զրասեղանին առջեւ ձեռքը ճական զրած շարունակեց սուլուծ մտածել:

Գիշերացածիկ մը նման ոչի՞նչ չէր տեսներ իր շուրջը, ոչի՞նչ չէր լսէր իր շուրջը. լինքը իր ստեղծած աշխարհին

մէջ կ'ապրէք, իր տիպերուն հետ, որոնք հետզհետէ
ու աւելի՛ աւելի գոյն ու ձեւ կ'առնէն ու աւելի տիպիկ
կը դառնային:

Սթափեցաւ, երբ եկան ու ընթրիքի կանչեցին:
Սաստիկ յոդնած էր ու գլուխը ծանրացած:
Ուրախուրախ վար վաղեց:
— Տղա՛, հիւանդ ես, ի՞նչ է, ատ ի՞նչպէս աչքերդ
կը վառին.— հարցուց մայրը հողատար շեշտով մը:
— Հիւա՞նդ, ամենեւի՞ն. բայց գուցէ՛ է՛, ո՞վ գի-
տէ, չգիտե՞մ.— վըս տւաւ Տիրան իրարու ետեւէ կէս
ցրւած, կէս անփոյթ:

ԺԵ

Ստւերները սկսեր էին թանձրանալ:
Արշակ մասասյզ կեցած էր իրենց տան դուռը, յա-
ռած աչքերով կը նայէր հեռո՞ւն, երբ քովի փողոցին
դուրս ելաւ Տիրան և ընկերը նշմարնլով՝ ուրախութեամբ
վրան վագեց.
— Վայ, արդէն եկե՞ր ես:
— Այո՛, հաղիւ քանի մը ժամ է. ընթրիքէն վերջը
քեղի պիտի դայի:

— Երեւի մինակութիւնն ու աղասութիւնն ալ մէկ
շաբաթէն աւելի անստանելի է, հէ՛. ժամանակդ ի՞նչպէս
անցուցիր տեսնենք:

— Ոչի՞նչ. քիչ մը դրագւեցա, քիչ մը շրջեցա. մէջւ-
մէջ այսպէս ինքը ինքը թարմացընել պէտք է. ամրոշ-
ջովին բնութիւն ծոցը:
— Իհարիէ՛:
— Բայց դուն ինչո՞ւ անդամ մը չեկար:
— Է՛, ես թարմանալու պէտք չունէի, արդէն թար-

մաշած եմ պէտք եղածէն աւելի: Արշա՛կ, գիտե՞ս ի՞նչ
փոփոխութիւններ է անցեր մէջն քու երթալէն իւիեր. ո՛ւժ,
եռա՞նդ, ոգեւորութիւն, աշխատա՞նք, լողո՞րը դարձեր
են նորէն ինծի:

Արշակ կամաց մը շրջունքը խածաւ.

— Մի՞թէ:

— Հիմա ես ամբողջ ելեքտրականացած եմ. ձեռք
որ դպցընես կայծ դուրս կու գա, բը՛ռու, անդի՞նս:

Ու թեթեւ մը ընկերոջը թեւէն քաշելով՝ սկսաւ
խնդալ:

— Եւ ի՞նչն է քու այդ ելեքտրականութեանդ աղ-
բիւրը.— հարցուց Արշակ ինքը իր հարցէն ցնցըւելով:

— Աղբի՞ւրը. ես ի՞նչ գիտնամ. ատիկա իմ մէջն
է, կրծքիս տակ, գանգիս տակ, ինչպէս որ կ'ուղես:
Գիտե՞ս, Արշա՛կ, վէսպ սկսած եմ արդէն. և ոչ միայն
սկսած, այլ, երեւակացէ՛, այս չորս-հինգ օրւան մէջ
տասը հատւած բան եմ գրած, զրեթէ քառորդք, խա-
ղաղիքի պէս. վաղը քեզի քանի մը կատը կարգամ, վրա-
տա՞հ եմ, որ շատ պիտի հաւանիս. քու սիրած ժանրէդ-
դուրս եկաւ, մանաւանդ հերսուհիիս դէմքն ալ քեզի
աղէկ ծանօթ է:

Արշակ նորէն ցընցըւեցաւ.

— Իրա՞ւ:

— Հապա՛, դամի՞ր նայիմ. բայց հիանալի՛, հիանալի
տիպ է. քանի կը զրեմ, այնքան կ'ոգեւորում. անշուշտ
դուշակեցիր:

— Զէ՛:

— Բայց ուղեղդ շատ բժացեր է այսօր. երեւի կըղ-
զիի օղը քեզի չեկաւ: Վերժի՞նը, Վերժի՞նը, հոգի՞ս:

Արշակ վայրկեան մը չի պատասխանեց, կը վախնար,
որ ձայնը մասնէ:

— Ե՛, ի՞նչ կ'ըսես. — հարցուց տղան անհամբեք: — Հետաքրքիր է: — Զէ՞: Քաղէ՛, քեզի հիմա՞ մէկ-երկու կտոր կարդամ. — լրա բերաւ Տիրան հետզհետէ աւելի ոգեւորւելով:

— Ո՞չ. հիմա գործ ունիմ ներսը, ուրիշ ատեն:

— Ափառ. ուրիմն ես ալ երթամ. բայց նայէ պուտեւները ինձի չի գաս, կ'ըլլապւիմ. միայն ճաշէն վերջը: Ցը՛:

— Ցը՛:

— Թրա՛վա՛լա՛լա՛... մելոդի մը մուլտալով և գաւաղանը արագ ձեռքին մէջ պատաշնելով հեռացաւ:

Սրակալ կեցած տեղէն ընկերովը կը հետեւէր:

Սկամա մտարերեց իր մնկնելու օրը անոր խեղճ ու ճմլւած վիճակի ու ներկային հետ համեմատեց:

«Եթէ գիանաս ի՞նչ փոփոխութիւններ են անցեր մէջ» հնչեց գանգին տակ:

«Երեւակայելը դժւար չէ. գործը վէպի հերոսութեան է հասեր. բանասաեղէ սիրահար ունինալ, ոչի՞նչ, մարդ կ'անմահանա, իհարիէ...»:

Եւ դէմքին հեղնութեան ժպիս մը բայցւեցաւ:

Գնաց ներս ու մտաւ սեննեակ, ուր քոյրը պատուհանին տակ նստած, լոյսի վերջին մնացորդները որսալով ձեռքի կարը վերջացընելու կ'աշխատէր:

Գնաց շտակ քրոջը դիմացը կեցաւ ու մէկէնիմէկ հարցուց.

— Մաննի՞կ, ինձի կը սիրե՞ս:

— Ի՞նչ խելառ հարց է. քեզի չսիրեմ, ուրիշ ո՞վ պիտի սիրեմ:

— Պարա՛պ խօսք: Սիրուն, խելացի ու տաղանդաւոր տղա՞պակաս: Բայ՛, խնդրեմ, մէջս մասնաւոր ի՞նչ

կա, որ ի՞նչ սիրես: Գեղարւեսական նորհք մը չունիմ, նւագ մը չգիտեմ, երգել անդամ չեմ կրնար. ո՞չ ձիրք մը, ո՞չ տաղանդ.

— Նախ ատիկա ծի՛շտ չէ, երկրորդ՝ դուն ալ ունիս այն տեսակ առաւելութիւններ, որ ուրիշ շատ քիչերը ունին:

— Օրինա՞կ:

— Այ, ձեւներէցութի՛ւն, կա՛մք, գործունէութեան մէր, ընկերութեան բարձրացմանը աշխատելու անկեղծ ձգտում...»:

— Ե՛ս, ուռուցկի խօսքեր. այդչափը ո՞վ չունի, ո՞ր երիտասարդը:

— Եւ վերջապէս ընդարձակ դարձացում. ամենաէակա՞նը:

— Թո՛ղ, հոգիդ սիրես, իմ ապուշ վիլխառիայութիւնն մէկ կողմ. ցաւը հո՞տ է: Դուն ա՞ն ըսէ ինձի, կա՞ մէջս բան մը, որ ուրիշին անմիջապէս հրապոր պատճառէ, զրաւէ, որ, օրինակ, քեզի ղրդէ ինձի սիրելու:

— Անկասկա՞ծ: Սակայն վերջապէս ինչի՞ն է պէտք այդ ամենը. առանց ատոր ալ քեզի կը սիրեմ, չէ՞ որ ելլայլը ես:

— Ախ, ուրիմն, ալսպէս ըսած, պաշտօնապէ՞ս. — կցեց տղան դառն շեշտով մը:

— Բայց, Սրչա՛կս, ամօթ քեզի. — պոռաց աղջիկը ալլայլած ու ցատկեց ոտքի, ձեռքի կարը աթուին նետելով:

Սրչակ խոճահարեցաւ, մօտեցաւ քրոջը, ձեռքերը զրաւ անոր երկու ուսերուն.

— Մի՛ վշտանար, անդի՞նս. բրածս կատակ է շաբաթ մըն է քեզի կարօտցեր եմ, ուրիշ ոչի՞նչ: Համբուրէ՛

ինծի անդամ մը... անդամ մըն ալ... ա՛յլոէս: Դէ՛,
նաուի՛ քովս ու խօսինք միասին. կի՛ց, ինծի բողոքովն
կի՛ց:

Խեղճ աղջիկը յուղւած ու զարմացած եղրօրը աչքե-
րուն կը նայէր ժպտուն:

Սրչակ յաջորդ օրը շարունակ դուրսն էր կա՛մ
Ստամբուլ կա՛մ Ղալաթիխ, ընկերներուն քով, խրմագ-
րասունը, տունը մնալին խոյս կու տար ու կ'աշխատէր ուշքը
յրտելու: Անդամ մը միայն գնաց Տիրանին, բայց անոր
բաց, գւարթ ու ոգեւորւած հոգեկան տրամադրութենէն
այն տեսակ ձմրում մը դգաց, որ պատրւակով մը խոյն
ետ դարձաւ: Գոնէ քաղաքավարութեան համար անդամ
մը Պատիկեաններուն երթալը անհրաժեշտ էր, քոյրը ար-
դէն քանի մը անդամ առաջարկեր էր իրիկուն մը եր-
թալու, բայց տղան միշտ յոդնածութիւն կամ գործ պատ-
ճառելով օր օրի կը ձգէր: Տեսակ մը երկիւղ ունէր աղ-
ջրկան վերսալին համուխալէն:

Կիրակի ճաշէն վերջը Տիրան եկաւ և քոյր ու եղ-
բաց անսոր հետ ելան շրջելու: Թէ՛ Տիրան թէ՛ Մաննիկ
շատ ուրախ տրամադրուած էնն, սքանչելի ալ օր էր:
Սրչակ անտայ հոսանքով գնաց կի՛ս դիմամակ, կի՛ս ակա-
մա: Վաղեցին, երգեցին, ծովուն ափը քար նետելու
փորձեր ըրին, ախորժակին բաց վերադարձան տուն, ընթրիքին
ալ Տիրանը իրենց պահեցին:

Հաղիս էին սեղանէն ելեր, որ դուռը զարնըւեցաւ
ու բացւերուն պէս լւեցաւ բժիշկի հաստ ձայնը.

— Ե՛, պարսն Սրչակը ո՞ւր է, տեմնենք: Այ, այ,
այ, դուք ձեզի շատ սուղ սկսաք ծախել, ո՞ւր էք այս
քանի օրը, անդամ մը գնաէ այցելելու էիք, գէթ մեր
կիսատ մնացած վէճը աւարտելու համար: տեսէ՛ք, նորէն
ես չհամբերեցի:

— Եւ շատ ալ աղէկ ըրիք: Ներեցէ՛ք, վերջին օրերս
ես քիչ մը զամուած էի:

— Բարեւ ձեզի, պարո՞ն Սրչակ, բարի՛ էք եկեր.
— ըստու վերքին ձեռքը աղուն մնկնելով:

Սրչակ թեւին ու ձայնին դողը սանձել ջանալով՝ բա-
րեւեց, չնորհակալութիւն յայնաց, քանի մը քաղաքա-
վարական նախադասութիւններ ըստ:

Ու բողոքը միասին դիմուցին դէսի վերի յարկը:

— Ա՛, օրի՞րդ Մաննիկ, շա՞տ ձախորդ ընկերունէի
էք, այս շարթու ամէն իրիկուն յոյս ունէի, որ պիտի
գաֆք: — կը գանդասէր վերքին ընկերունէի մէջքին փաթ-
թըւած սանդուղներէն վեր ենիկով:

— Ճշմարի՛տ, ինծի մի՛ մեղագրէք, յանցանքը եղ-
րուս է, անիկա վերջին ատենները տեսակ մը վայրենի
է դարձեր, ոսքով-գլխալ ինկեր է իր գործերուն հունէն:
Ի՞նչ և է, տեղը կը հանինք:

Մտան վերի սրահը:

— Պարո՞ն Սրչակ, դո՞ւք հո՞ս հրամացէք. — ըստ
բժիշկը եր քովը աթու մը մասնամիշ ընկելով: — Եկէ՛ք,
քիչ մը միասին փիկասփայութիւն ընենք նորէն: Հէ՛,
ի՞նչ կ'ըսէ՛ք, պարո՞ն Տիրան, չէ՛ք ուզեր մասնակցիլ:

— Ա՛խ, շատ չնորհակալ եմ, բարի յաջողում: Իսկ
ինչ կը վերաբերի ինծի, ես կը նախադասէի հոս իմ
օրիորդներուն հետ բանաստեղծօրին ժամանակ անցընե-
լու: իհարկէ, իթէ աղնիւ օրիորդները ինծի իրենց շըր-
ջանին մէջ առնելու հաճին:

— Խնդրե՞մ, խնդրե՞մ: — ըստ Մաննիկ:

— Ա՛խ, դուք անսուղղելի: — բացականչեց բժիշկը
ծիծաղելով:

— Բայց իրեւ մեր ընկերութեան մուտքի վհար
յանպատրաստից գւարձալի բան մը պիտի պատմէք. —
աւելցուց Մաննիկ:

— Ատիպւած եմ ընդունելու :
— Կ'ըսպանեք :

Տիրան բազկաթոռի մը հակառակ մէջքին կրթընած , կունակը բժիշկին ու Սրչակին , վայրիեան մը ճակատը շփեց և սկսաւ պատմել :

Մինչ անդին բժիշկը բանաստեղծութեան ու փիլիսոփայութեան իրարու հետ ունեցած ընդհանուր գլխաւոր գիծերը սկսած էր վերուծելու և այն եղրակացութիւնը հանելու կը ջանար , թէ փիլիսոփայութիւնն ալ իսկապէս տեսակ մը բանաստեղծութիւն է :

Սրչակ միայն արտաքուստ խօսակցին լոել կը կեղծէր , իսկ իր ամբողջ ուշքը միւս խմբի մօտն էր :

Տիրան կը պատմէր անսանելի լրջութեամբ : Աղջիկները կը խնդային հնչուն ծիծաղով մը . կը խնդար և Սրչակի մայրը , որ նոյնապէս մօտիկ նստեր էր :

Վերժին կէս մը Մաննիկին յենած , կը հետեւէր պատամութեան՝ ծիծաղը միշտ զրթունքին , ձեռքին մէկը անփոյթ մը քովի աթոռի թիկունքին նետած : Ի՞նչպէս սիրունցէր էր . Սրչակ զգաց ու կը տեսնէր միհեւոյն ժամանակ , թէ ինչպէս աղջիկը իր կողմն անդամ չէր նայեր՝ ամբողջովին Տիրանի դէմքէն կախւած :

Ու վայրի նախանձ մը յանկարծ մտաւ մէջը . կ'ուղէր վեր ցատկէ , երթա ու կտրէ անոր պատմութիւնը , կ'ուղէր երթա . . . ինքն ալ չգիտէր , թէ ինչ կ'ուղէր , և անդրադարձօրէն իր աթոռին յենարանը կը սեղմէր բոլոր ուժովի :

Մինչ բժիշկը կը շարէր իր անվերջ դատողութիւնները , մէկը միւսի ետեւէն եղրակացութիւններ կը հանէր և բերնէն փչող ալքոոլին հոտը կրնար ենթադրել տար , որ այդ տրամաբանական դրդուած դործունէութիւնը այնչափ ալ շուտով վերջանալու դիտաւորութիւն չունէր :

Քիչ մը վկրծը խումբի առաջարկելով՝ Մաննիկ նըստաւ նւագելու , Տիրան ալ ջութակը ծնոտին տակ պատրաստ կեցած էր քովի : Նւագը սկսաւ : Ամենքը լոեցին , բժիշկին ալ : Եւ Սրչակ առաջին օգտուելով եղաւ ու մտաւ դէմպի հիւրասեննեակը , որուն գուները կոնակի վրա բաց էին աղաս օդի համար , բայց ներաը լոյս չէր վառւած :

Բայց պատուհաններէն լրցուն լուսնի ամոյն լոյսը առատօրէն կը հոսէր կահերուն ու գետնի գորգին :

Սրչակ մօտեցաւ պատուհանին , անշարժ կեցաւ՝ հայեցքը վեր լուսնին նետած : Նախորդ զսպըւած կատաղի նախանձին կուծող թուլութիւն մը յաջորդած էր . լքւած ու միայնակ ըլլալու զգացում մը :

Դուրսը աննոք կը խնդային , կը նւագէին , կը զւարձանային , իսկ ինքը հոս մին-մինակ : Ինքը հոս կը տանջրւէր , բայց դուրսը որո՞ւ հոգն էր ատիկա . ո՞վ պիտի մտածէր իր մասին :

«Ա՛ , ի՞նչ հսական են մարդիկ» :

— Պարո՞ն Սրչակ :

Եւ Սրչակ ամբողջ մարմնովը դողաց :

— Ի՞նչ կը մտածէք հոս առանձին . — Կարցուց կամաց մը նոյն կանացի ձայնը :

Տղան դողով , զարմանքով , յափշտակութեամբ աղջրկան կը նայէր բոլորովին շւարած :

— Ինչո՞ւ այդպէս ցրւած էք :

— Հիանալի գիշեր է այսօր , պայծա՛ռ . — Կմկմաց երկտասարդը իր մտքերը ժողւել ջանալով :

— Ես կը հարցընեմ՝ ինչո՞ւ տխուր էք . — Կրկնեց աղջիկը , կրթընեցաւ մէջքով պատուհանի եղրին , ու աչքերը տղու կիսադէմին դամեց :

— Տիսո՞ւր . Ե՞ս . ամենեւի՞ն :

Ու բռնազրօսիկ խնդուկով մը շարունակեց .

— Ի՞նչպէս կարելի է, օրին'րդ, ախուռ ըլլալ, երբ
դուք մեր տունը հիւր էք, երբ ձեր եղբայրը այնպէս
սքանչելի կերպով կը խօսի ամենազրաւիչ ու վսիմ խլն-
դիրներու վրա և երբ դուրսը այդպէս ուրախ-դւարթ կը
նւագեն, կը խնդան. միթէ այս տեսակ ընկերութեան մը
մէջ հնա՞ր է ախուռ ըլլալ:

— Բայց այդ ընկերութիւնը դուք ձգեր էք ու հոս
առանձնացեր:

— Ա՛, հոս աւելի զով է: Եւ վերջապէս ի՞նչ կապ
ունի. չչ որ դուք ալ հոս էք հիմա:

— Այսու բայց ևս եկա ձեղի փոքրիկ նկատողու-
թիւն մը միայն ընելու:

— Խնդրե՛մ:

— Չեզի յայսնելու, որ ևս բնաւ չի երեւակայիր,
թէ դուք կինաք խօսք տալ ու ձեր խօսքը չի սփանի:

— Ի՞նչ... ևս ձեզի դէմ ե՞րբ խօսքս չիմ սփանած.

— բացականչեց տղան բուճնկելով՝ ինքը զարդարու-
անլնդունակ:

— Ա՛խ, կատակ է ըրածու.— կցեց աղջիկը իսկոյն
լինքն ալ իր խօսքերու թողած տպաւորութենէն վախնա-
լով:— Ես կուզէի միայն ձեզի յիշեցնեմ, որ դուք ին-
ծի խոստացած էք ամէն կերպ իմ համալսարան երթա-
լուս օգնելու և ճիշտ այդ օրէն ձեր երեսը այլ եւս տե-
սած չունիմ. իսկ հիմա ալ, որ կը տեսնեմ, այնպէս
լուրջ ու մասձկառ դէմք մը շնոր էք, որ մարդ հե-
տերնիդ խօսելու կը վարանի:

— Ա՛խ, համալսարա՞նը, իրա՛ւ, ներկցէք.— կըմ-
կըմաց Արշակ:

— Մոսցէ՞ր էք արդէն:

— Մոսցէ՞ր...

Չգիտէր ի՞նչ սփառասխանէ:

Վերժին հասկըցաւ, որ այդ տղուն մէջ տարօրինակ
բան մը կը դաւնար:

— Գոնէ ասկէ՛ վերջը կրնա՞մ ձեր վրա յոյս դներ.
— հարցուց աղջիկը ակընթարթ մը վերջը:

— Անշուշտ, օրին'րդ, անշուշտ:

— Ուրեմն վազը մեղի կու դա՞ք այդ մասին խօ-
սելու:

— Ի հարկէ՛, ի հարկէ՞ :

— Օրին'րդ Վերժին, ո՞ւր էք.— լուեցաւ սեմին
վրայէն Մաննիկի ձայնը:

— Հետուէն երաժշտութեան ձայնը աւելի ախորժե-
լի է.— սպատրակեց աղջիկը:— Ի՞նչ ալ սիրուն գիշեր
է: Տեսէ՛ք, այդ ամպերու կոյտին վրա սիրահարեր է ձեր
եղբայրը, աչքերը հնակէ հազիւ կրնա հեռացըներ:

— Ի՞նչ բանի էք հոս.— հարցուց Տիրան նոյնպէս
ներա մաննելով:

— Պարո՞ն Արշակ, մեր վիճաբանութիւնը սակայն
նորէն կէս մնաց.— թնդաց սրահէն լժիշկի ձայնը:

— Բժիշկը ճանձրացաւ, դուրս երթանք.— ըստ
Մաննիկի:

Ու չորաց միասին սրահը եղան:

†9

Արժընալուն պէս առաջին միաքը Վերժինի եր-
թալը եղաւ և ալ ամբողջ օրը այդ գաղափարը զիմէն
դուրս չի եներ:

Նորէն մէկ երկու ժամ աղջկան հետ միասին:

Բայց չչ որ վճռած էք կարելիին չափ հեռու պա-
հելու ինքը ինքնքը. ա՞ս էր վճիւր. և արդէն խօսք էր

տւած ու ինչպէս ալ ուրախ էր խօսք տւած ըլլալուն :
Բայց ի՞նչ ընէր, համարսարանին ինդիրը կար մէջտեղը .
միթէ կրնա՞ր մերժեր, միթէ իր պարաքը չէ՞ր իրեն դի-
մող աղջկան մը յառաջացմանը ձեռք տապու՝ ո՛վ ալ որ
ըլլար :

Եւ հեզնօրէն ժամանակաւ : Շատ լաւ կ'ըզգար, որ հա-
մարսարանը սիրուն պատրաստակ մըն էր հիմա իր զգա-
ցութիւններուն ազատ ընթացք տապու, տեսակ մը խղճի
հանդասութիւն :

«Ի՞նչ պոռոտախոս էակներ ենք մենք . մենք՝ մար-
դիկս, մեր որոշութիւններու, դիտաւորութիւններու ու
վճիռներու խոչոր բառերավը նիդակաւորւած . իսկ էա-
սլէ՞ս . անուժ խրառիլակներ» :

Սյամկէս մտածեց և կարծես մարգու անուժ խըրա-
ւիդակը մը ըլլալը աւելի լաւ պատցուցանելու համար ա՛յն
ժամը ընտրեց այցելելու ուր աղջիկը ամենէն աւելի առան-
ձին գտնելու յոյսը ուներ : Զէ՞ որ մանաւոր ինդիրի մասին
էին խօսելու :

Եւ յաջողեցաւ :

Մօրը երեսը հազիւ տեսաւ, իսկ դուստրը ուրա-
խութեամբ զէմ եկաւ սպասաւած հիւրին և առաջարկեց
պարտէզ իջնել .

— Հոն աւելի ազատ կը խօսինք . — փաստարա-
նելով :

Աւազուտ արահետներուն մէջէն արագ առաջնորդեց
իր հիւրը ծառերու տաւերին տակ պահւըստած փոքրիկ
աւազանի մը քոլ, ուր ոստերէ հիւսւած նստարան մը
կար և մօսն ալ նոյնպէս անտաշ բուներէ շինւած սե-
զան մը :

Մեղմ զովութիւն մը զարկաւ Արշակի դէմքին :

Ծառերը նազանքով իրենց ձեւզերը վար կը կա-

խէին աւազանի հայելիին վրա և քոքէթութեամբ մը կը
սառսուային՝ իրենց ձեւերուն ծալծւած անդրադարձումը
տեսնելով ջրին մէջ . ջրին, որուն փոքրիկ կըհակները
ժապաղ և ժափար զսպել ուղղող չրթունքներու կծկում-
ներալը կը դողդզային :

Չիու դարձուցած անիւաւոր հորէն ջուրը անուշ խո-
խոջով կը թափէր աւազանը, միւս կողմէն խողովակ-
ներալ կը վազէր պարտէզին հեռաւոր անկիւնները ջրելու :

Հեռուն տանձենիներուն ետեւէն յոյն պարտիզա-
նին ախուր երգին միօրինակ եկեւէլը կը լսէր :

— Ի՞նչ սիրուն է հոս . — բացականչեց աղան հիս-
ցած շուրջը դիտելով :

— Եթէ այդ աստիճանի մեր տունէն չի խրինէիք՝
կ'արելի է դեռ շատ ուրիշ սիրուն բաներ ալ կը գտնէիք
հոս . — պատասխանեց Վերժին կատակի թոնով :

— Ի՞նչ ըսել կ'ուղէք . — հարցուց Արշակ ակամա-
լուրջ զարկ մը տալով խօսւածքին :

— Ինչո՞ւ մեղմէ կը փախչէք, եկէք խոստովանե-
ցէք անկեղծօրէն . — ըսաւ աղջիկը կէս կատակ, կէս
լուրջ :

— Ատիկա ձեր երեւակայութիւնն է միայն . ևս ի՞նչ
պատճառ կինամ ունենար ձեզմէ փախչելու :

— Ե , եթէ զիանայի : Ալէ՛կ . ի՞նչու այս քամի օրը
մեզի չեկաք :

— Հաւատացէք, որ մենք ալ անշուշտ դալ կ'ու-
զէինք, մեր պարտքն էր արդէն . բայց մանր-մունք դոր-
ծեր, զբաղումներ, որոնք . . .

— Ախ , թողէ՛ք ինդիրում այդ չոր քաղաքավարու-
թիւնը մէկպի . — ընդհատեց աղջիկը պահանջոտ չեշ-
տով մը :

Արշակ հաճոյքի , ամօթի ու քարմանքի խառն զգա-
ցումով մը անոր աչքերուն կը նայէր :

Մինչ Վերժին շարունակեց .

— Եւ վերջապէս շիտակը ինծի հասկընալի չէ , մի՞թէ այդ աստիճանի հետաքրքիր էր ձեղի համար Հաղթին ու ձեր մօրաքրոջը ընտանիքը . չփառե՛մ , բայց գոնէ ինծի այնպէս կը թւի , թէ հո՛ս . . . ձերիններուն քոլ ձեղի համար աւելի գրաւիչ պիտի ըլլար :

— Ձեռքս տպագրութիւն խոստացած աշխատութիւն ունէի , օրի՛որդ . պահ մը առանձնանալը անհրաժեշտ էր :

— Աս ուրիշ իննդիր . — բացականչեց աղջիկը բոլորին փոխաւած ձայնով : — Սակայն ինչո՞ւ մինչեւ հիմա ինծի ոչնչէ չէիք ըսեր , ի՞նչ է գրածնիդ : Միայն յամենայն դէսը չափէն աւելի կ'աշխատիք . արդէն ամբողջ ձևուը համալսարանն էք , ամառուան այս մէկ-երկու ամիսները կընաք աւելի ազատ անցյներ . գիտէ՞ք , գուշէ կը սփալիմ , բայց մի՛շու ուրիշի ու ընդհանրութեան մասին մտածեն ալ չափազանց կը թւի ինծի :

Սրչակ յանկարծ բուռն ամօթ մը զգաց : Ի՞նչպէս ինչը բոլոր ժամանակը պարապ միայն իր եսովն էր զբաղւած և ի՞նչպէս հիմա ինքը պը աղջկան կը ներկայացնէր , գործին նւիրուած մարդու ձեւեր , անձնաղութեան հովեր կ'առնէր վրան :

Եւ կեղծող , շպարւող մը ըլլալու գաղափարը այնպէս զարկաւ սրախն , որ այլ եւս ամէն հաշիւ մէկդի դնելով —

— Օրիմ'րդ , կը սփալիք . — ըսաւ յանկարծ : — Ես երբէք ո՛չ այդչափ աշխատասէր եղած եմ , ո՛չ ալ ձեր ըսածին պէս ինքը մոռցող , և հիմա ալ աշխատելու համար չէր , որ կղզի զայիք . սուտ եմ , պատճառը բոլորովին տարբեր բան էր :

— Որը երեւի ինծի չէք կընար ըսեր :

— Այո՛ , ներեցէ՛ք , չեմ կընար :

Վերժին շնչա տղու աչքերուն կը նայէր : Սնոր կիւղող հայեացքէն կերպ մը խոյս տաղու համար՝ տղան ծուեցաւ գևանէն տերեւ մը վերցնելու :

Վայրկեան մը լուութենէ վերջը՝ աղջիկը հարցուց .

— Բայց գուցէ կընաք յայտներ , թէ ինչո՞ւ այդպէս ցրւած էք , մտածկոտ ու անկնական : Միեւնոյն բանը եղբայրս ալ է նկատած . երեկ իրիկուն ձեր քոյլն ալ նոյնը ըստ :

— Ե՛ , օրիմ'րդ , ինչո՞ւ կը հետաքրքրէ այդ բոլոր աւելորդ բաները ձեղի . — պատասխանեց տղան յանկարծ յուսահատ ու նեղորդած շնչառով մը : — Զերինին պէս ուշրախ ու փափուկ հոգիներուն համար չատ աւելի զւարժ հարցեր կան հետաքրքիր :

Վերժին գլուխը ես նետեց , շունչը բռնեց , հպարտ նայւած քոյլ նորէն տղուն յանեցաւ :

— Այսպէս ուրեմն հետաքրքրը կը աւելորդ է .

Մրմնշնց մտածկուռ ու հանդիսաւ . և շարունակեց քէշ-քէչ տաքնալով —

— Գուցէ իրաւունք ունիք՝ այդ բոլորը հարցնել իմ կողմէս անհամեստութիւն էր . գուցէ՛ . միայն այս մէկը գոնէ գիտալը իմ իրաւունքս է , թէ ինչո՞ւ համար գէսի ինծի այդպէս յանկարծ փոխեցաք : Եւ գիտեմ առաջ որչափ յօժար ինծի կու գայիք և ինչպէս սիրով հետսակցիլ կ'ուզէլք , ո՛չ թէ այդպէս թթւած ու խուսափելով : Էսէ՛ք , ինդքեմ , ի՞նչ ըրի ես ձեղի . ամբողջ երեկ գիշեր մտածեր եմ և խելքս ոչնչէ կարել չի կրցաւ . ի՞նչով կընամ ես ձեղի վիրաւորած ըլլար : Զգիւեմ ի՞նչ հիման վրա , բայց ինծի այնպէս կը թւի , որ ձեր կղզի երթալուն հետ անուովոր բան մը կապւած է :

— Ա՛ս , օրիմ'րդ Վերժին , ինչը կը մտածէք :

— Ոչ. լսեցէք. — բացականչեց յամնկարծ կտրուկ ու գրգռւած : — Ներեցէք ինձի, ևս կողմնակի ճամբանեւ բու վարժըւած չեմ, ևս չեմ կընար զապեր ինչոր սրախ վրա ծանրացած է : Չեր վերադարձէն իվեր, դիտէք, որ ևս ամի՞ն վայրիկան ձեզի եմ սպասած, ամի՞ն դուռը զարնըւելուն ցատկեր եմ տեղիս կարծելով որ դուք էք ըլլալու : Երբ շատ ուշացաք՝ վշտացա, բայց նորէն չամբերեցի, երէկ իրիկուն եղբայրս զրդողը ես էի, գոնէ անգամ մը հետերնիդ խօսիլ կարտղանալու համար . նախ մտադիր էի ինքինքս քիչ մը սուլ ծախիմ, բայց դուք այնպիսի ցրւած դէմք մը շիներ էիք եղբօրս դիմացը, որ չդիմացա ու հուենուդ ներս սենեակ եկա . իսկ դո՞ւք . պարագ քաղաքավարական երկու նախադասութիւնն միայն նետեցիք երեսիս : Եւ հիմա ալ, երբ ե՞ս եմ նորէն ձեզի գրեթէ բռնի մօսա բերեր ու այդ պայտակերպութեան պատճառը իմանալ կ'ուզեմ, դուք պարզապէս դէմքիս կ'ըսէք, որ աւելորդ է ձեր գործերով հետաքրքրութիս : Շնորհակալ եմ, շատ չնորհակալ, որչափ աղնիւ էք, որ ինձի «աւելո՞րդ» մտածումներ առաջ չէք ուզեր :

— Օրին՛րդ, օրին՛րդ . . . — կմկմաց Արշակ յուզումէն դոլդացող ձայնով մը :

— Աւելո՞րդ, հա՞ , աւելո՞րդ . . . բայց դիտէք, որ ձեր կղզի եղած ժամանակը իմ բոլոր ուշքս պատուհաւնէս նշմարող այդ սեւ հողի կառըն վրա է եղած . և այդ բոլոր ժամանակը ես միայն ձեզի եմ մտածեր ու ձեզի հետ անցուցած օրերս . և որ միայն . . .

— Վերժին, Վերժին . . . — բացականչեց Արշակ՝ ինքնիրմէն դուրս ու շնչառած՝ աղջկա ձեռքերը խելով :

Սղջիկը լսեց, առանց ձեռքերը քաշելու՝ աչքերը պահ մը ձգեց գետին, վերջը քնքըւութեամբ բարձրացուց, գամեց տղու վառող հայեացքին մէջ ու Ջիղերու սար-

առու աւող անհուն, անուշ շեշտով մը շրթունքներուն մէջն աշնջեց .

— Ի՞նչ ըրի ես ձեզի :

Տղու գլուխը պատցու եկաւ, թեւերը կծկեցան, բուլոր ուժովը աղջիկը քաշեց կրծքին :

— Դո՞ւն . . . դո՞ւն . . . անգինս, կե'անքս :

Աղջիկը մէկ շարժում. գլուխը ինկաւ տղու ուշամին ու աչքերը գոյց : Միայն կուրծքն էր, որ տղու գըրկին մէջ, այտին, ճակատն, մազերուն հեղեղւող համբոցներուն տակ գողցոջուն ու բարձր կ'ելեւէնք :

— Ուրեմն, Աստուած իմ, ես սխալած չէի, ուշամին զղացումներս ինձի չէին խարած — կը կրինէր Արշակ աւելի ու տեկի պինդ աղջկան փարերով : Վերժին վերջապէս աղասից՝ ինքը լինքը բռնիկը տղու գրկին ու անոր ձեռքերը բանեց :

— Վերժին, ներէ ինձի, մուցի՛ր յիմարութիւններս . . . շշնջեց աղաս աղաչելով :

Աղջիկը երկու ձեռքով բանեց տղու գլուխը, յոդած հայեացքը ձկեցանոր աչքերուն, կամաց մո մօտեցուց իր դէմքին ու շրթունքներով յարեցաւ անոր գոյց շրթունքին :

Գեռ առաջին յուզումէն չի կազդուրեած, դեռ չնորհքով մտածելու, կապով խօսելու անկարող՝ նատած էին լուս, ձեռք-ձեռքի, աւագանին դէմ, երբ հեռուէն — Վերժին, — լսեցաւ :

— Եղանցքս . . . — բացականչեց աղջիկը, ցատկեց սաքի, բնազդաբար սկսաւ մազերը շոկել ու դէպի ձայնի կողմը դասնալով պառաց .

— Հո՞ս ենք, հո՞ս :

Եւ բոլոր ուժովը վաղեց եղբօրը դէմ հար եղածին չափ իր յուղումը սքօղելու համար :

— Հանգի՛ստ, հանգի՛ստ . . . — սպուաց բժիշկը քոյրը

տեսնեղով :— Այդպէս խենթ-խենթ չեն վաղեր, տե՛ս, չնշառեր ես բոլորովին . պարոն Արշակը ինչո՞ւ մինակ ձգեցիր :

— Կարծեցի թէ ձայնս չմեցիր .— պատճառաբանեց քոյրը, երկու ձեռքը կրծքին սեղմած՝ չնշառութիւնը կանոնաւորել ջանալով :

ԺԷ

Բժիշկը եկաւ ուրախ-ուրախ Արշակը բարեւեց :

— Մայրս ըսաւ, որ պարտէղն էք: Վերջապէ՛ս. առ ի՞նչ հով փաց :

— Սակայն ի՞նչպէս սիրուն է եղած ձեր պարտէղին այս անկիւնը .— Նկատեց Արշակ բան մը ըսած ըլլալու համար :

— Այս վայրկեանիս աւելի սիրուն կը դառնա, վայրկեան մը միայն. այ, արդէն եկաւ :

Ու մատովը մօտեցող սպասուհին ցոյց տւաւ, որ ձեռքը ափաէ մը դէպի աւաղանը կու գար:

Ափաէին մէջ շիշ մը օդի ու աղանդեր էր դրւած :

Սպասուհին ձեռքինները շարեց սեղանին ու հեռացաւ: Երեքն ալ նստեցան. բժիշկը երկու փոքրիկ դաւաթիկ լեցընելով՝ գարձաւ հիւրին .

— Ե՛, բարով եկա՞ք. ձեր կենա՛ցը :

— Շատ չնորհակալ եմ, ես օդի չեմ խմեր:

— Ա՛խ, անմի՛տ խօսք, գաւաթ մը խմեցէ՞ք:

— Լա՛ւ, մի՛ ստիպեր, Յակո՞ր, եթէ սովոր չէ. — մէջ նետեցաւ աղջիկը ձայնով մը, ուր խանդապասանքը կը դողար:— Պարոն Արշակ, մի՛ խմէք. կեցէ՞ք, ես ձեւ զի հիմա քրնակ կը բերեմ, թեթև. հիմայի՛ քմնեակ:

Եւ առանց տղու մերժումներուն ականջ դնելու սկսաւ դէպի տուն վաղել :

Արշակ յափշտակւած կը նայէր անոր փոքրիկ սիրուն ոտքերուն, որոնք հագուստին ծալքերուն տակէն արագ մէջ մը կ'երեւային, մէյ մը կը թաքնուէլին՝ թեթեւ հետք մը թողնելով աւաղին վրա, մինչեւ որ շրջադրեստին ալիքներուն հետ միասին կանաչներու խսութեան մը ետեւ աներեւոյթ եղաւ:

Արշակ վայրկեան մը մտածկու մնաց, ապա յանկարծ դարձաւ սեղանսկցին:

— Պարո՞ն բժիշկ, ձեր քոյրը խելացի աղջիկ է և միջնակարգ կրթութիւնը աւարտած, ինչո՞ւ չէք ուղարկեր Եւրոպա բարձր կրթութիւն ստանալու: Գիտէ՞ք մեր հասարակութեան մէջ ի՞նչ դեր կրնա խաղար վերջը:

Բժիշկը նստեցաւ խօսողի դէմքին և օդիին գաւաթիկը բերանը տանելով՝ պատասխանեց քմծիծաղ:

— Ե՛, այդչափ հեռուները երթալու բարերազդարար պէտք չի կա. քոյրս արդէն մտաղիր է անմիջապէս գործի սկսելու:

— Այսի՞նքն :

— Շուտով վարժուհի սիլափ դառնա:

— Ա՛խ, վարժուհի մի՛շտ կրնա դառնար. նախապէս պատրաստիլը անհրաժեշտ է օրիորդին: Գոնէ ինծիյացանած է ձեր քոյրը, որ մեծ ցանկութիւն ունի Եւրոպա երթալու և ուսումը լրացընելու:

Բժիշկը, որ վերջին ժամանակները վարժուհիի պատմութիւնը տան մէջ կորուած ըլլալուն մէկ կողմէն ուրախ էր, միւս կողմէն զարմացած, յանկարծ լոյս տուաւ և ժպիալը շրմունքին դարձաւ խօսակցին:

— Ուրիշ խօսքով՝ ձեր մէջ հին ծրագիրը փոխւած է արդէն:

Արշակ այդ անակընկալ նկատողութենէն ամբողջ դէմքով շառագունեցաւ:

— Ի՞նչ ըսել կ'ուզէք .— փախաց :

— Ա՛խ , դուք , տաք-գլուխ բարեկամս , = ըսաւ բժիշկը ցուցամատը տղուն վրայ թափ տաղով :

— Բայց , պարո՞ն բժիշկ . . .

— Գիտէ՞ք , սիրելի՞ս , քոյրս վերին աստիճանի միամիտ ու անփորձ աղջիկ է և . . .

— Եւ խելացի ու կամքի տէր .— ընդհատեց տղան կորուկ :

— Կամք . մարդու փայտայած շիմերներէն մէկն ալ իր կամքի ազատութեան և ուժին հաւտաղն է : Եւ , ինարկէ , մանաւորապէս կանանց կամքը , ինչ ըսել կ'ուզէ , շա'տ զօրեղ է . այնպէս որ այսօր կարելի է վարժուհի դարձնել և վաղը համալսարան ուղարկել : —

Արշակ զայրացաւ :

— Բայց կը ներէ՞ք , պարո՞ն բժիշկ , ո՞չ ձեր քոյրը այդ խաղալիքն է և ո՞չ ես . . .

Ու կանգ առաւ :

— Իզո՞ւր , բարեկամս , ես ձեղի վիրաւորելու համար չըսի : Եւ վերջապէս , որ քոյրս սիրուն ու գրաւիչ աղջիկ է , ասոր կասկած չի կա . արդէն մեր ցեղը գեղեցիկ է : Փարիզ ես յաճախ առիթ եմ ունեցեր այդ ճշմարտութեանը համոզւելու : Եւ միթէ կը կարծէք պիտի դարմանամ հիմա քրոջս այդ ձգողական ուժին վրա . բնաւ : Առաջ պարո՞ն Տիրանն էր , որ դէպի քրոջս սիրով ճամբա բանալ կ'ուզէր , միայն երեւի բաղդ չունէր կամ հաւանօրէն դուք աւելի վարպետ էք այդ տեսակ դորձերու մէջ :

— Բայց , պարո՞ն բժիշկ . . . — պոռաց Արշակ՝ սրտին ուրիշ բառ չի գտնելով :

— Աղէ՞կ . ինչ վիրաւորւելու բան է աաիկա , կանանց սրտին տիրեն ալ արւեստ մըն է վերջապէս . Եւ բոպա գնացսղ երիտասարդը ի հարկէ ատ ալ ուսումնաւ-

սիրելու է , միթէ մեր Արեւմուտք երթալու նալատակը եւրոպական քաղաքակարթութիւնը իւրացնելը չէ :

Եւ սկսաւ ծիծաղիկ՝ օղիխն գաւաթը ձեռքք :

Արշակ սոսկալի ճնշում կ'ըզգար բժիշկի այդ իրբեւթէ կատակներէն , մանաւանդ այդ բոլորի յատակը կարծես քիչ մը ճշմարտութիւն ալ կար . յիշեց քառորդ մը առաջ իրմաց դիրքը Վերժինի հետ այդ նոյն նստարանին վրա . խոկ Տիրաննի անունը մէջ դալը և ա'յն գաղափարը , թէ նոյն խոկ ուրիշները կը նկատէին իր ընկերոջը ձեռքէն Վերժինը խելք՝ այնպէս զարկաւ խղճին , որ Արշակ բոլորովին հաւասարակշռութիւնը կորանցուց :

Բժիշկը նշմարեց տղու շփոթութիւնն ու յուղումը :

— Ինչո՞ւ կը յուղուիք , սիրելի՞ս . դուք ալ երեւի դեռ բաւական միամիտ էք : Միայն իրենւ փորձըւած մարդ խորհուրդ կու տայի , որ ձեր համալսարանովն ու վարժուհներներովը քոյրս խելքէ չի հանէիք :

Վերժին վաղէվաղ եկաւ . ձեռքը շիշ մը քննեակ ու խցհան մը , խոկ մէջքը նոր կասկած ճերմակ գոզնոցին մէջ քանի մը տանձ ու սերկեւիլ :

Այդ բոլորը սեղանին վրա թափելով ղւարթ դէմքով դարձաւ երիտասարդին :

— Նա՛ , պարո՞ն Արշակ , շիշի խիցը հանեցէ՞ք և ձեղի հետ միապէն ևս ալ գաւաթ մը կը խմեմ այսօր :

Բժիշկը գլուխը ծուած կը նայէր անտնց :

Արշակ մեքենաբար պատուց շիշի բնընի կապար թերթը , քաշեց խիցը և լիցուց օրիտրդին ու իրեն :

Բժիշկն ալ իր օղիխն վիրցուց ու գաւաթները իրարու զարկին :

— Դէ՞ , բարի ճանապարհ , Վերժին . լսեցի , որ շուտով Եւրոպա երթալու միտք ունիս եղեր . ինչո՞ւ մինչեւ հիմա ինծի ոչնչէ չէիր ըսեր :

Աղջիկը ցընցըւեցաւ, զարմացաւ, նայեցաւ Արշակի
երեսը :

— Ուրիմն արդէն խօսե՞ր էք այս մասին .— հար-
ցուց յուղած .

Գաւաթը ձեռքէն վար դրաւ ու եղբօրը վրա նետ-
ևցաւ ուրախ-ուրախ բացականչելով .

— Աղջիկ եղբայրս, մէ՛կ հատիկ եղբայրս, ևս գի-
տէի, որ պիտի համաձայնիս, ինծի պիտի օգնես. ևս գի-
տէի, որ դուն բարի՛, շատ բարի ես. իմ մէ՛կ հատիկ
եղբայրս :

Ու եղբօրը ձեռքերէն բոնած կը քաշքըշէր, կը
սեղմէր :

— Ա՛, իհարկէ, իհարկէ, կ'երթաս Եւրոպա, կը տես-
նես նո՛ր քաղաքակրթութիւն, նո՛ր կեանք, կը յաճա-
խես նշանաւոր համալսարանները ամենանշանաւոր գիտ-
նականներուն և այդ ամէնը գլուխդ լեցուցած կը վե-
րադառնաս հայրենիքդ, հո՛ս, մեր հասարակութեան յա-
ռաջդիմութեանը աշխատելու, նո՛ր սերունդին նո՛ր ուժ
և աղատ գաղափարներ տալու : Այս բոլորի մասին ան-
շուշտ արդէն քեզի խօսած է պարսն Արշակը :

Եւ ասիկա այնպիսի լո՛ւրջ թոնով մը ըսւած էր, որ
Վերդին զարմացած եղբօրը կը նայէր՝ առանց ինչ մտա-
ծելը գիտնալու :

— Վերջապէս, — շարունակեց եղբայրը հիւրին գա-
ւաթը քոնեակ լեցընելով .— Եւ վերջապէս պարսն Ար-
շակը այս քանի տարի է Եւրոպա է. իհարկէ կը
ճանչնայ կեանքը, պայմաններուն ծանօթ, կը ճանչնայ
կերպ օգնել, հա՛, հա՛, հա՛, հա՛. այնպէս չէ՛,
վերցուցէ՛ք քոնեակնիդ :

Աղջիկը ոչինչ չէր հասկընար այդ ծիծաղէն, այդ
լրջութենէն, այդ անսպասելի խօսքերէն : Անդամ մը

տղուն կը նայէր, անդամ մը եղբօրը. կէս մը ցրւած,
կէս մը ուրախ :

Իսկ Արշակ այդ կատակերգութիւնը շարունակելու
այլեւս անկարող՝ ցատկեց ոտքի և խօսակցութեան հար-
եղածին չափ դրական գոյն մը տալու ջանքով՝ ըսաւ .

— Հերի՛ք է, պարո՞ն բժիշկ : Մի՛ մոռնաք, որ
ձեր քրոջը տեսակ մը խօսք տւած էք արդէն և ատիկա
խկապէս ձեր սպարտականութիւնն էր : Փոխանակ կնոջ
կամքին ու կարողութիւններուն վրա փիլիսոփայութիւն-
ներ ընելու՝ միջոց տէք ձեզի մօտիկ եղող կիներուն հո-
սանքին մէջ մտնելու . ի՞նչ և է. այդ ինդրի մասին նո-
րէն առիթ կ'ունենանք խօսելու, իսկ հիմա արդէն ուշ
է, ներեցէ՛ք, որ մեկնիմ :

— Իզուր կ'ըշտապէք .— Նկատեց Վերդին :

— Ոտքի վրա գաւաթ մըն ալ չէ՛ք խմեր .— առա-
ջարկեց բժիշկը ժպտուն :

— Շնորհակալ եմ, ո՛չ :

— Խմեցէ՛ք . այսօր թո՛ղ բացառութիւն ըլլայ .—
ըսաւ աղջիկը, ինքը գաւաթը տղուն ձեռքը դնելով :

— Քանի որ քոյսը կ'առաջարկէ, այլ եւս, իհարկէ,
չէք կը ճանար մերժեր, չէ՛ . խմեցէ՛ք, տաք-գլո՛ւխ բա-
րեկամ :

Արշակ վայրկեան մը առաջ ինքը ինքը դուրս նե-
տել կ'ուղէր : Բժիշկի հեգնութիւնը, ակնարկները, իր
յիմար զրաւթիւնը, Տիրանի դէմ իր բոնած գիրքը եր
որոշումը տաքի տւած ըլլալու խայթը, աղջիկն
յափրեցընող ներկայութիւնը, անազնիւ ու ստոր վար-
ւած ըլլալու մտածումները խուռն յորձանքով իր հոգիին
մէջ պտոյս կու տային : Կը գիտակցէր, որ ապուշ ու
անդնական հանգոյցի մը մէջն էր, որը, կատի թաթիկ-
ներուն տակ ինկած թելի կծիկի մը պէս, աւելի ու աւե-
ներուն տակ ինկած թելի կծիկի մը պէս,

լի կը խճրճւէր :

Դէմքը կ'այլէր կարծես :

Կ'այրէր և կոկորդը քոնեակէն :

Մնաս-բարտվի աւանդական նախաղասութիւններուն
բոլորպին անդրադարձօրէն պատափանանեց, առաւ գըլ-
խարկը ծառին վրայէն, պարտէզի դուռնէն եղաւ վողոց :

Լուց իր ետեւէն աղջկան ձայնը, որ բան մը կը-
սէր : Զայնը ճանչցաւ ու ցընցըւեցաւ, բայց բառերը իր
գիտակյութիւննը չը հասան :

Ամփստ իրիկուն մըն էր . ժամանակէն առաջ մութը
ինկեր էր գետին :

Սրչակ արագ կը քալէր սրատին տակէն :

Անհուն պէտք մը կ'ըզգար ինքըզինքը ժողւելու,
մոքերը սովորական շաւէզը հանելու, իր լնելիքը որո-
շելու :

Բայց ո՞ւրիէ սկսէր :

«Եւ ես խելքէ կը հանեմ եզեր այդ անդորձ աղջի-
կը , — մտածեց : — Ե՞ս . ի հարկէ . հապա շարունակ հետը
տանձն, զրիթէ զազուուկ, տեսակյիլու, ամէն կերպ
իրեն ցոյց տւած հաճոյակատարութիւնս, հետը այնպէս
բաց խօսիլու, ողեղորսիլո : Միամիտ աղջիկը կը հրապուր-
ւի, իհարկէ . չէ՞ որ ես աւելի վարժ եմ կանանց սրոերը
գրաւելու, ինչպէս թժշկըլ կ'ըսէ : »

Եւ դառն ժպուեցաւ :

«Սակայն ճի՛չա է, երեւի, դեռ ժամ մը չի կա, որ
համբոցներուս տակն էր ան, իսկ Տիրանը բոլորպին մոռ-
ցրած : Տիրանը . խեղա Տիրան . հիմա նստեր է անշուշտ
ու աղջկան վրա ստանաւոր մը կը թխէ . խեղա աղնիւ-
տղա : Զէ՛, պարապ բան է, աշխարհքը անաղնիւներունն
է : Անցած օր գացի կեղծեցի, վստահացուցի, թէ ես ո՛չ
աղջիկը սիրած եմ, ո՛չ ալ սիրելու ժամանակ կամ արա-

մաղլրութիւն ունիմ, թէ՛ ուրիշները և թէ՛ ինձի կա-
տարելապէս կուրացնելու համար քանի մը օր հեռացա,
որպէս զի վերադառնալուս պէս աղջկան գիրկը նետ-
ւիմ : Խարեցի՛ և վարպետ կերպով թէ՛ ինքզինքս
թէ՛ լնկերս : Է՛, ըստ երեւոյթին արդէն իմ ամբողջ
կեանքս խարել ու կեղծել է եղած մի՛շտ : Սիրուն-սիրուն
բառերով խազալ, ամենախոչոր սկզբանքներու ամտւնով
խօսիլ, անսարյան աղջրուութիւն պոռչչակ . բայց ահա՛
փոքրիկ փորձ մը, կեանքի պլամիկ շփում մը, և արդէն
դուրս է ցայտած ներքին ես-ի խակական տմարդի պատ-
կերը» :

Պահ մը մտածումները կարծես լնդհատեցան, նայե-
ցաւ շուրջը մեքենաբար ու նորէն գլուխը կախեց : Կը
քաղէր :

«Սակայն իրա՞ւ, միթէ իրա՞ւ այս աստիճանի ինկած
եմ ես . միթէ չէ՞մ կրնար նորին ամէն ինչ իր բնական
ձամբան հաներ, ճամբան : Ճամբան մէ՛կ է, զիսե՞մ, մէկ
անդամէն լնդմիշտ վերջ դնել իմ ու աղջկան մէջ եղած
կապէն . բայց . . . բայց ասոր համար կամքի ուժ կ'ուզէ .
և ես, որ այնքան հպարտ էի կամքիս ուժին վրա . . . »

Կանգ առաւ մտածկոտ փողոցին անկիւնը տեսակ մը
թուլցած ու վարանոտ, վայրիկեա՞ն մը միայն, ապա արագ
մտաւ ձախ թեւի փողոցը և սկսաւ շտապել ուժեղ քայլ-
ւածքով մը ու լարւած դիմագծերով :

Ոչ, ան կամք ունի, պէտք է ապացուցանէ, որ
կամք ունի . այլ եւս ի՞նչ կը մնայ իրեն, եթէ իր մէջէն
կորչի այդ վստահութիւնը . չէ՞ որ իր աստազան, յոյնի-
րը, երազնե՛րը բոլորը հիմնած են իր կամքի ուժին ու
անյողդողդ աղջրութեանը վրան . ո՛չ, այդ հիմքը չի
խախտի սիրափ : Եւ վերջապէս ի՞նչ կապ սիրափ ծագի արդ-
սէրէն . միթէ կրնա՞ իրօք երջանիկ լլար, երբ ամէն

վայրեան Տիրանի դէմքը սկիտի գա աչքերուն դիմացը ,
երբ շարունակ պիտի յիշէ , թէ ի՞նչ գնով է ձեռք բերած
այդ երջանկութիւնը . երջանկութիւն... և ո՞չչափ
պիտի տեւէ ստիկա . եղբայրը արդէն կ'ըսէ պարզապէս ,
որ քոյրը արւեստով խլած է ընկերովը ձեռքէն . ի՞նչ պիտի
զգա աղջիկը , երբ իմանա . այդ մտածումներուն տակ
կարող է սէր ու համակրանք ածիլ : Զէ , այս կապը
ոչինչ բաղդաւորութիւն բերել չի կրնար ո՛չ իրեն , ո՛չ
աղջկան :

Մաքերու այս ուղղութեամբ աւելի ու աւելի իր
եղբակացութեան վրա համոզւելով հասաւ տուն :

Վճռական քաղերով ելաւ սանդուղներէն վեր , մտաւ
սննեակ . ինքը վառեց լամպը ու նամակի մը թուղթ
քաշեց :

Քովի սրահը քոյրը կը նւագէր :

Վայրկեան մը ձեռքը ճակտին ու աչքերը ճերմակ
թուղթին յուսած՝ մտածեց , յանկարծ վերցուց գրիշը , ու
արագ սկսաւ գրել .

«Օրի՛րդ , այս սողերը զբելը ինծի համար տան-
ջանք է , բայց պարագան ևմ զրելու :

«Մեր փոխադարձ յարաբերութիւնը բոլորովին ան-
քնական բարդութիւններ առաւ առանց մեր նկատելուն :

«Չեր կողմէն սխալմունք մը կա , երեւի , իմ դէպի
ձեղի ունեցած զգացումներուն նկատմամբ , իսկ իմ կողմէն
ալ անսահման թույութիւն մը ձեր ձայնի ու հայ-
եացքի հրապորին դիմաց : Ես այսօր վերջնապէս հա-
մոզւեցա , որ ձեր ներկայութեամբ իմ կամքիս ոյժը ին-
ծի հերիք չէ և որ իմ այս թոյլ վարմունքը ձեր սխալ
ենթադրութիւնները միայն աւելի պիտի ուժովցնէ . պէտք
էր ամեն բան մէկ անդամէն պարզել , որքան ալ որ այդ
քայլը ընծլը ինծի համար ծանր ըլլա :

«Ես իմ կողմէս ջանալու եմ ասկէ վերջը աւելի ես
ձեզմէ խոյս տալու , ինչպէս ինքներդ արդէն շատ ճիշտ
նկատեր էիք , իսկ դուք , ազնիւ օրի՛րդ , մոսցէք մեր
մէջ եղած պղափկ անցեալը և ներկցէք իմ ակամա գրած
այս նամակ :

«Բոլոր սրտէ ձեզի յարգող Արշակ» :

Կարդաց անգամ մը , քիչ մը մտածեց , թուղթին
ճակատը հատիկ-հատիկ գրերով աւելցուց .

«Նամակիս հետ ուղարկած գիրքս պատրուակ մըն-
է , թէ ձեր և թէ մեր տունը ուշադրութիւն չի գրաւե-
լու համար : Շարաւակութիւնը կարդացէք առանձին» :

Ծալեց , դրաւ սպահարանի մը մէջ , գրեց Վերժինի
հացէն , գրքերուն մէջէն քաշեց իրաէնի մէկ հատորը ,
նամակը կիսով մը մէջը դրաւ ու իջաւ վար :

— Մայրիկ , մանչը ո՞ւր է . այս գիրքն ու նամակը
անմիջապէս Պղտիկեաններ ան տունը զրկէ . խոստացա
տուն գալուս պէս այս գիրքը իրենց հասցնեմ :

— Բայց , տղա՛ս , հիմա շուտով լնթրելու ենք ,
մանչը գործ ունի :

— Զէ , մայրիկ , ինողրեմ , անմիջապէ՛ո :

Մայրը վարանելով մանչը կանչեց ու յայտնեց աղջն
պատէրը :

— Մէջի նամակը չի ձգես , Վարդա՞ն , — ըստ Ար-
շակ գիրքը սպասաւորին ձեռքը զնելով :

— Շուտով գարձի՛ր . — պատէրեց մայրը :

Եւ երբ սպասաւորը իր ճերմակ գործնոցը ժողւելով
ու մէջքը փաթթելով դուռնին դուրս ելաւ՝ Արշակ ծանր-
ծանր բարձրացաւ իր սննեալը :

Ները քայլը սպասաւորն վախ մը կը նւագէր :

Այդ գւարթ արորդները իր սիրտը աւելի սեղմեցին :
«Վերջացա՛ւ» , մրմնչեց ակւաններուն մէջէն , եւ

զգաց , որ իր մէջը եղող այն ամուր վճռականութիւնը սկսաւ արագ թուշնալ ու հալիլ :

Իրեն այնպէս թւեցաւ , թէ այս բոլորը արդէն չափազանց էր , թէ այդ աստիճանի ինքն իր դէմ զայրանալու ու կուեկու պէտք չուներ . միթէ ինքը ուղելով էր խարած և միթէ ինքը ընկերոջը մասին ոչնչ գիտէր , երբ սկսաւ աղջիկէն հրապուրվի՛լ , հրապուրվի՛լ , ոչ թէ հըրապուրել . և վերջապէս ի՞նչ անազնութիւն , երբ ինք իր զգացումները կեղծել չի կրնար , չի կրնար իր սիրոը զսպեր , երբ աղջիկը անժքան պարո , ջերմ ու սրտագին դէպի ինքը կը ձգաէր :

Ու աչքերուն դէմ պատկերացաւ . Վերժինը . անոր տաք ու միամիտ յանդիմանութիւնը , ամօթէն ու հաճոյքէն գետին ձգւած հայեացքը . վերջը իր թեւերուն մէջ . այն թեթեւ և անորոշ ծաղկի մը հոտը , որ չփակն ծոցէն կու գար . անոր այտերուն հուրը , որ իր դէմքը կ'այրէր . և շրմունքներուն քնքուշ կծկումը իր շրմունքներուն վրա . . .

Կուրծքը դողաց և ուռեցաւ : Նետեցաւ մահճակալին ուաքը գորգին վրայ , դէմքը թաղեց անկողին մէջ ու մնաց անշարժ . ոչ մէկ ծաղուն :

Իսկ վայմին տաքահերը քովի սրահէն դեռ կը թշնդային դւարի ու կայտառ :

ԺԵ

Նեղանատան դուռը կռնակի վրա բաց էր , և դռան դրյագ վարագոյներուն մէջէն լամպի լոյսի դեղին խոշոր հաւասարասրունկ եռանկիւնի մը ինկեր էր կրկ սկնեակի յատակին վրա :

Սենեակի մնացած մասը մութ էր , և այդ մութին

մէջ քանսապէին վրա ամբողջ հասակովը փուլեր էր Վերժին , երկու թեւերը գլխուն տակ կապած , աչքերը կէս մը գոց , կէս մը դիմացի պատէն կախւած նկարի մը փայլող մէկ կէտին յառած , թաղւած իր անրջանքին մէջ :

Յանկարծ շտապ ներս վաղեց սպասուհին սեղանատուն , հնո՞ւ մարդ չգտնելով մտաւ կրկ սկնեակը , մութին մէջ կծկած աշքերով նշարեց իր տիրուհին , մօտեցաւ ու ձեռքի գիրքը անոր մեկնեց .

— Սմբատեաններու մանչը բերաւ . — ըսելով .

Եւ արագ վաղեց իր գործին :

Վերժին զսպանակէ նետւածի մը պէս վեր թռաւ , գիրքը առաւ ու զարմացած շարժումով մը սեղանատան զսմալին տակը շտապեց :

Իբէ՞ն :

Ոչնչ չհասկանալով՝ արագ բացաւ նամակը :

Առաջին արտայայտութիւնը ժպիտ մը եղաւ ձախ այտին , որը շուտով սկսաւ աւրբուկ տեսակ մը լրջութեան տեղի տալով , որ հետզհետէ բոլորովին կորսընցուց իր արտայայտութիւնը :

Նամակը ըստ երեւոյթին ծանր կը կարդացէր : Վերին աստիճանի հանդարտ , տեսակ մը կապւած շարժումով դարձուց միւս երեսը . յաջորդ երեսի ընթերցումն ալ երկար տեւեց , թէեւ գրւածքը հաղիւ երեսի կէսը կ'անցնէր :

Վերջացուց . աջ ձեռքը նամակին հետ սահեցաւ վար , ձախը մնաց սեղանին վրա պատառաքաղի մը կոթին յենած :

Մոլոր աչքերով նայեցաւ անդամ մը շուրջը , վերցուց իբէնը , նայեցաւ կազմին , դրաւ նորէն սեղանին վրա , զնեց անգամ մը հասցէն և նորէն աջ ձեռքը բարձրացընելով սկսաւ նամակը կարդալ :

Բայց հաղիւ քանի մը տո՞ղ, որ նամակը ձեռքէն սահեցաւ, շրթունքներուն երկու ծայրերը դողացին, կուրծքը ուռեցաւ և վայրենի հնձկառուքով մը լինկաւ աթոռին վրան. միւնոյն ժամանակ՝ ճայնը խեղդերու համար՝ սեղանէն վերցուցած անձեռնոցը դէմքին սեղմած:

Դուքար ոտքի ճայներ լուեցան:

Խենթի մը պէս վեր ցատկեց, գողզոջուն ձեռքալ վերցուց գիրքն ու նամակը և բոլոր ուժովը վազեց դէպի մութ սանդուղները, հոնկէ վերի յարկը ու շնառակ իր սենեակը:

Նամակին ու գիրքին հետ միասին քիթ ու բերնի վրա նետեցաւ մահճակալին ու դէմքը բարձին մէջ թաղեց. և վազքի ատեն զալըւած լացը նորէն բոլոր ուժով դուրս պառթկաց:

Գլխուն մէջ մէկ միտք մը կը դառնար միայն. որ Արշակէն մերժւած էր. բզբկառող մտածում մը, սուր. որը սակայն կարծես քիչ-քիչ սկսաւ թանալ: Ելաւ նրատաւ անկողնին մէջ. կուրծքը ներքին թափէն մէջէմէջ կը ցընցւէր դեռ, ուսերը վեր կը նետեէին, բայց ալ չէր լար: Թողլ մը արմուկը բարձին յենած, թաց թաշկինակին ծայրը պինդ մը խածած, մեռած հայեացքով կը նայէր մութին մէջ:

Ելաւ վառեց մոմը, առաւ նամակը ու նորէն կարդաց, ուշաղի՞ր ու մաածկուա, վերջը դանդաղ շարժումով մը թուղթը դրաւ քովի սեղանին ու ձեռքը մնաց թուղթին վրա: Գլուխը ձգեց աթոռի թիկունքին ու հայեացքը առաստաղը, ուր մոմի դողդոջուն լոյսէն անուրոշ սուերներ կ'երեարդկային:

Ուժասպառ տիգրութիւն մը տիրեր էր վրան. և ուշեղնին մէջ լայն ու անշարժ նստած դիտակցութիւն մը, թէ սփառւած էր, բոլո՞րը, բոլո՞րը, «սփառմունք» մըն

էր, ի՞ր ոգեւորութի՞ւնը, յուշե՞րը, սէ՛րը, թէ Արշակը ալ իրը չէր, և որ երբէ՛ք իրը եղած չէր... «սփառմո՛ւնք մը» կ'ըսէր նամակը:

Եւ արցունքները նորէն սկսան իսոշոր կաթիներով հոսկ իր աչքերէն, բայց առանց յուղման, առանց աղ-մուկի:

Վարէն մօրը ճայնը լուեցաւ, հացի կը կանչէր:

Իսկոյն վեր թռաւ, մարեց մոմը, սրբեց դէմքը, և սանդուղի գլխէն հնար եղածին չախ հաստատ ձայնով մը յացնեց, որ քիչ մը գլուխը կը ցաւի և բան մը ուտեւ լու բնաւ ախորժակ չունի:

Փոխանակ պատասխանի մայրը եկաւ վիր: Նախ նկատողութիւն ըրաւ, թէ լիսու լոյս չէ վառեր և լինքը վառել ուղեց, բայց աղջիկը չի թողեց. վերջը մօսեցաւ ուղեց ճակատը բանէ, աղջիկը մերժեց. առաջարկեց օ-զը-քողն քսել, վերժին նորէն մերժեց. վերջապէս յորդորեց յիմարտութիւն չնմել, գալ ընթրիքի, ենել մաքուր օդը. աղջիկը այդ ալ մխանց ու խնդրեց, որ առանձին ձգէ ինքը: Մայրը տեսնելով, որ աղջկան քմահած ու կամակոր վայրկիսներէն է՝ դժգոհ իջաւ վար՝ քիթին տակէն բան մը մուլտաղով:

Վերժին ելաւ գուռը կլանեց, նորէն պառկեցաւ կը ու նակին վրա, մնաց այդպէս անշարժ, երկա՛ր, իր մտածումներուն մէջ: Վերջը սկսաւ դառնալ մէկ կողքէն միւսի վրա, դէմքին վրա. ո՞րչափ ժամանակ, ինքն ալ չդիտէր: Տունը, դուքար ամէն շարժում դաղրած էր արդէն: Շատ-շատոնց էր, երբ ան լմեց զգուշ քայլերու իր սենեակին մօսենալը, ու դուան կանդին թեթիւ մի շօշափւիլը. դուռը բանալու իզուր ձիգ մըն էր ատիկը. եսքը քայլերը նորէն կամաց մը հեռացիր էլին դէպի դիմացի սենեակը, ուր մօրը նոջարանն էր: Սնկէ ետքը ալ ովնչ չէր լսած:

Յանկարծ պառկելէն յոզմութիւն զգաց, գլուխը կ'այրէր լարւած մտածումներէն, ցատկեց անկողնէն վար և սենեակին օդը նեղ էր, բացաւ լուսամուտներէն մէկը, ուրիշ գիշերան զով օդը թարմ հոսանքով շոյեց իր դէմքը:

Դուրս, բա՛ցը եխնել ուզեց և աղ առանց երկար մտածերու վասեց մոմբ, կսկծացող աչքերով նայեցաւ ժամը, կէս գիշերը վաղուց անց էր: Կամաց մը բացաւ սենեակին դուռը, առանց աղմուկի, ոտքի մասներուն վրա իջաւ սանդուղներէն, զդուշութէամբ ես հրեց պարապի դռան ահագին նվազը, մոմբ մարեց, դրաւ դետին ու նետեցաւ դուրս:

Ծառերուն տակ անթափանց մութէ էր. թեթեւ հովիք կը խօսեցընէր ոստերուն խրաքանչիւր տերեւը:

Այդ մութին մէջ, ծառերու այդ փայտիայող շրջւնին տակ աղջկելը արագ կը քարէր արահետէ արահետ.

Մինչեւ հիմա իր ամբողջ խորհրդածութիւնները զոյդ մը գաղափարի շուրջը կը դառնար, որոնց առանցքը աղու նամակին էր. նո՞յն մտածումներու միաբ հիմունայնող անվերջ նո՞յն կրկնութիւնը, թէ աղան երբէ՛ք դէպի ինքը զգացում մը ունեցած չէ, ինչպէս ինքը թեթեւամորէն երեւակացած էր, թէ ինքը պարզապէս խարւած, յիմարացած է եղեր. և այդ մերժըւած ու անպատճախ մնացած սրտի կծու ցաւին կը միանար սրբու կողմէն ամօթի խայթը. կանացի վիրաւորւած ամօթիսածութիւնն մը, որ այդպէս անտեղի իր զգացումները մերկացուցեր էր աղու մը զիմաց ու զրիթէ անոր վիզն էր նետեր բռնի:

Հիմա դուրսի զովութիւնը, մարմնական աշխատ շարժումը նո՞ր լնթացը մը աւին անոր մտածումներուն և ուղեղը դուրս եկաւ վերջապէս այն կախարդւած շրջ-

ջանակին, որուն մէջ ամբողջ գիշերը դարձեր էր: Ուզեց աղ չնոտածէ այդ բոլորին վրա, պահ մը աղատ չէնչէ:

Ծառերու զոյդ շարքի մը մէջին հստող նեղ աւաղութիւն, որուն վրայէն կը քալէր, աւաղանին քով անկիւն կու տար. աղջիկը հաղիւ հասեր էր այդ անկիւնը, որ կանդ տառ յանկարծ. ետքը գրիթէ ակամա վարանստ քաշերով մասաւ ծառերու խմբին տակ, ուր աւաղանի հաղած ձիւթէ մակերեսը տեղտեղ թեթեւ մը կը ցողար: Մութին գիրլին նասարանը հաղիւ կը նշմարւէր. քայլ մը հեռու կեցաւ, արձանի մը պէս անշարժ, ձեռքերը ծոված կրծքին, ու հայեացը յամա. կէտի մը յառած. մինչ թա՛րմ պատկերներ յիշողութիւն ծոցէն գուրս կը լուսային, կինուանին ու գունաւո՞ր. զգաց որ կուրծքը նորին գողակ սկասւ, հեշտանքի ու ցաւի գիրլիսնդիսան գողակը. մէյ մին աղ յանկարծ յընցըւեցաւ, երացէ արթինցածի մը պէս, յուսահաս ու վայրի շարժումով մը իր վրան խուժող թարմ ու վառ յուշերը ձեռքովը մէկդի հրւու ուզեց, և տեսակ մը վախով դուրս փախաւ աւաշպանին մօակն:

Կը քալէր նորէն արագ ու լարւած.

« Աչ, ոչ, անկարելի է. հոս սիալմունք չի կա. սիալը, ս՛ւաը իր գրածն է, ոչ թէ մինչեւ հիմա մեր մէջ եղածը, ո՛չ թէ . . .»

Ու չգիտէր ինչպէս անւանէ այն տեսարանը, որուն վրայէն գիշեր մը դեռ չէր անցեր, բայց որը արդէն անալիս հեռու էր, հեռո՞ւ:

Այդ նոր միաքը, թէ աղան կը սաէր, թէ դէպի ինքը անտարբեր եղած ըլլալ չէր կրնար, տեսակ մը բարձրացում, հպարտութիւն հոսեցուց աղջկա զգացումներուն մէջ:

Անտարքեր. ի՞ր դէմ, չէ որ ամենքը շարունակ կը կրիմն իր գեղեցկութիւնը, իր հրապոյը. և վերջապէս միթէ անտարքերը այնպէս դողալ, դրկել ու գգուել գիտէ. և այդպէս երկիւղ ու փախուսա իրմէն, ինչպէս նամակէն կ'երեւի. բայց ինչո՞ւ, ինչո՞ւ ուրիմն այդ փախուսարը, այդ նամակը:

Յանկարծ կանդ առաւ, դէմքին լարումը լուծեցաւ, երկու ձեռքերը վար սահեցան թոյլ ու հայեցքը սայթաքեցաւ ինկաւ ծառի մը լունի այն մասին, որ մութին ու գենոնին հետ միանդատմէն կը համբուրեւէր:

Գտած էր գաղանիքի բանալին...

Ա՛, որ աղան իր արտաքիմէն հրապուրւած էր ու կապւած՝ ալ ասոր կասկած չի կար. բայց ասիկատ միայն ատիկա հերի՞ք էր Արշակի համար: Ցիւց տղու այնքան անգամ գծած գործունէութեան, հասարակական աշխատանքի ծրագիրները, անոր պահանջները կնոջ զարդացման, գերի ու գործունէութեան մասին. եթէ ուրիշ կանաց վերաբերմամբ այդչափ պահանջուս էր, ո՞րչափ աւելի ըլլալու էր իր գդացումներու ու գործունէութեան ընկերունիքն համար:

Ա՛, անիկա կ'ըմբռունէր հիմա տղու այն ինքնիրեն հետ մղած մաքառումը, իրմէն խոյս տալը և այդ նամակի շարժառիթը: Տղան սիրահարւած էր իր վրա իրեւ աղջկան մը վրա ու կը խուսափէր այդ աղջիկէն, որ իր գաղափարներու ու կեանքի ընկերունին ըլլալու յարմարութիւնը չտնիր. այո՛, պարզ էր, արևելի պէս: Եւ, իրա՛ւ, իր ինչո՞ւ պիտի դո՞ւ մնար տղան, միթէ ինքն ալ այն սովորական «անկիւնը բազմած» պղոտուններէն մէկը չէր, որ Արշակ այնքան հեղնած էր իր ներկայութեան. Էապէս ինչ տարբերութիւն:

Եւ անպէտք, ոչի՞նչ, անօդուտ, և իրեւ աղար-

դիւն լան մը արհամարւած ըլլալու գիտակդութիւնը այնպէս խածաւ աղջկա սիրալ, որ դէմքի բոլոր մկանները դողդողացին, ակւաններ սեղմած՝ հաղիւ կրցաւ զսպեկ վայրմէնի ճիչ մը, որ կրծքիւն դուրս ցատկել կ'ուզէր:

Յաջորդեց լքումը. բայց վայրկեան մը՝ միայն. և հակազգեցութիւնը արդէն:

Սակայն ո՞վ ըստ որ այդ աստիճանի անպէտք էր: Հիմա՛, գուցչէ՛, բայց չէ որ կրնար ի՞նչ մը դառնար. չէ որ ինքը կը ձգտէր և միթէ նոյն տղան չէ՞ր, որ իրեն ցոյց էր տած լանելիք ճամբան. թէ՞ ա՞ն ալ կը տարած կուսէր իր վրա ու յոյսը կարեր էր իրմէն:

Եւ յիշեց Արշակի մեւենելու պահուն եղբօրը ըսած խօսքերը, եղբօրը կօսւածքը ընդհանրապէս իր համալսարան երթալու մասին, լուրջ ու ծաղրի այն խառնութքը, ուրիէ աղջիկը ոչինչ չէր հասկցցած և խկոյն ալ մոռցեր էր իր յափրեցուցիչ զգացումներու յորդումին տակ: Բայց հիմա կը համենար. անոնք խօսած էին իր մասին և երկուքն ալ մեծ վսահառութիւն մը չտնէին իր վրա. որ եղբայրը այդ կարծիքին էր ըլլալու՝ զարմանալու՝ ոչինչ. բայց Արշակը. տրեմն ա՞ն ալ: Ե՛շ ան ե՛ւ եղբայրը և բոլոր շրջապատողները, ամենքը, ամենքը կարեւորութիւն չին ուղիր տալ իրեն: Փա՞ն, հասարակ աղջիկ մը, իրմէն ի՞նչ կրնա դուրս գար, աղջիկ մը...

Եւ մէկէն ի՞ղձ մը, ողահանջ մը վճի՛ռ մը գամեեցաւ դիմուն մէջ.

«Մե՛ծ, մեծ կին մը գառնալ»:

Բոլորի կարծիքին հակառակ:

Եւ այդ մաքին աչքերը վառեցան, դէմքը բոց առաւ, ձեռքերը դոյդ ստինքին խոր մը ներշնչեց, ձախ այսոր խափս տուող գանգուր մը մեքնաբար ականջին նտեւը անցուց և սկսաւ նորին արագ քաղել:

Եսուհրը ևունա կը վայէչէն երկու կողմէն. ան
ոչնչ չը տեսներ:

«Մ' մ, մեծ կին մը գունադ, աշխատի ու գործել
հասարակութեան համար, բայց ուժնը նւիրել ու գործ
մը, լուրջ գործ մը առաջաց նետ, ամենքը ճանչնան ին-
քը, մասավ ցոյց տան, ծանօթ, այս կին մը, ուր
խաղացող, հրապարակի վրա ձայն տնեցող, ազատ,
զարգացած, բարձր կրթութեան ազգի մը, այս, անկառ-
կած: Եւ «ան», ամեն կողմ իր անսանկն հանդիսի, իր
գործունէութեան ու տեսնէ, թէ որքոն սիսալ ու տոոր է
դաստած իր մասին, թէ որքոն անհարող է եղեր գնա-
հասելու իր զգացուները, իր մըք, իր ուժը, առուերի
մը պէս հեռուն հետեւի իրէն, ոքանչանա, յափշտակի
իրմուկ. իսկ ինքը անսարդմ'ր, ոչնչ, ոչնչ ցոյց չի տա,
իբրև թէ մոռցեր է բարը, ամրովովին. և թող ան
զզա, չարաչար զզա» . . . :

Վրէժի, միրո, փաստիրութեան այս թափին տակ
ամբողջ մարմնով կը դոդար: Պատկիւն, արագ շարժու-
մն ու հովի չարաձնի շունչն մադերը բողոքովին քըր-
քըրւեր ու խառնակ թափւեր էին տուերուն: Շընչտ-
ուութիւնը քիչ մը դիւրացրնելու համար քակեց չփակին
մէկ-երկու կոճակները, ուրիշ ճէրմակութիւն մը դուրս
ցատկոց: Սն աւելի կը վաղեր, քան թէ կը քակեր ծա-
ռերուն տակ. անտառի յաւերժահարս մը կարծես մու-
թին մէջ:

«Մ' մ, մեծ կին մը» :

Լայափ առաջին շողերուն հնու կրոմաց մը սպառեցաւ
իր սմանակը:

Եւ ալ ա'տ էր միայն իր ամբողջ մտածումը, նոյնը
և յաջորդ օրերը: Միւս բոլոր յիշութիւնները, անց-
եալը, ներկան, մէրը, վրէժը, Արշակի պատկերը բոլուրը,

այդ գաղափարի շուրջը կը դասնային ու իր որոշումը
աւելի կը սրելին:

Ժամերակ կը քաշէլը իւ հնաւկը կամ կը թափա-
ռէր պարակէլը ածուներուն մէջ տոանձին. միշտ ցրւած
գէսի ուրիշները, ամնանուն ու ք տեսակ մը զրգուած:

Մայրը հիմա բացարձակացիս ոչնչ չը հասկնար
աղջկա վարմանքին. մէջմ' զգուշութեամբ տած հար-
ցերան անմիտ ու նեղութիւն պատասխան մը կը սաւանար
ու կը լսէր աւելի չի գրգռելու համար:

Այդ բաղսը կը տեսնէր ինորէն և բժիշկը, թէե մօրը
ոչնչ չը ակնարկեր:

«Այդ աղջիկը սիրահաջուծն է ու ծանր տեսակին»
կը մասձեր ինքնին:

Իրիկուն մը, երբ առանձին էին, դարձաւ քը-
րովը.

— Վերժին, ինչ է պառակներ քեզի:

— Ինձի՞ ոչնչ: Բայց, իբաւ, հարցի մը վրա քե-
զի հնա խօսիլ կուզելի, Յակմ'ր:

— Ամբողջովին արամաղութեանդ տակն եմ. —
վրա բերաւ եղայրը պաշտօնական թոնով մը:

— Սակայն ամենէն առաջ այդ արհամարհական ձե-
ւերդ մէկ կողմ, որ բազորովին անսեղի են:

Բժիշկը ոչնչ չառարկեց:

— Լսէ ինձի, ևս վերջնապէս որոշած եմ, ինչ գնով
ալ որ ըլլա, քանի մը աարի երթամ պիտի Եւրոպա: Ես
ամէն բան հաշւեր եմ արդէն, միշտ զարմանար, և ամե-
նաւին քու վրադ ծանրութիւն ըլլալու միտք չունիմ,
բայց վերջապէս ևս ալ ունիմ ժառանգական իրաւունք-
ներ, ևս պատրաստ եմ այդ բոլորին միանգամ ընդ միշտ
հրաժարւելու, միայն թէ հիմա ինձի ամսական նորհքով
գումար մը ուղարկես հինգ տարւան չափ: Կատակ չեմ

ընկր, Յակով։ այս գործը գլուխ պիտի դու։ անպատճառ։

Այսպիսի վճռական ու ամուր չեցա մը կար այդիսքերուն ասակ, որ բժիշկը դարձանքէն պահ մը լուռքը երեսը նայեցաւ միայն և վերջը մտածիստ աւելցուց։

— Ինձի նայէ՛, հոս դրամականը չէ, որ միայն պէտք է մտածւի։ դուցէ այդ դեռ ամենին ետքինն է։

— Ուրիշ մտածելիքները դուն ինձի թող։ — ընդհանուր աղջկիկը։

Բժիշկի դէմքէն ցընցում մը անցաւ։

— Վերժին, խննթութիւնները զլիսէդ դուրս հանէ, համողած եղիք, որ մարդկ կը մեռնի ու չի թողներ։ Ե ճշմարիտ ես ալ չեմ ուզեր, որ օտար աղու մը հետ օտար երկիրներ քաշ տաս։

— Ի՞նչ օտար տղա։ — Հարցուց վերժին ամրողովն շառագունած։

Եղացը նոյն խակ պատասխանել աւելորդ համարեց։ Հեղնական ժամանակակից շրթունքներուն ձախ անկիւնէն նորէն ծլեցաւ։

— Քու բոլոր հասկցածդ տհա՛ այդչափ է։ — սրաստամնեց աղջիկը ինքնագիտակից ու գոսոով չարժումով մը։ — Դուն սկզբէն մինչեւ հիմա զլուխոդ խոթեր ես, որ ես Սրչակին վրան խենթի ովէս սիրահարած եմ և բոլորը ինչ որ կ'ընեմ միակ չարժապիթը ատ է։ Դէ՛, գիտցի՛ր, որ իմ ու այդ տղու մէջ եղած կասլը նոյնչափ է, որչափ և քու ու անոր բարեկամութիւնը։ Կասկած չի կա, որ արդ աղան ինձի բաւական զրդում տւաւ ու աչքերս բացաւ։ գարմանայր ինչ կա, միթէ ամենքը քեզի ովէս անտարքե՞ր պիտի ըլլացին։ Խակ ինչ կը վերաբերի անոր հետ Եւրոպա երթալուս՝ այդ շիմերները ուղեղէդ դուրս

հանէ։ Ես առանձին երթամ պիտի, բոլորովին առանձին, բոլորովին անկա՛խ։

Բժիշկի դէմքէն ժաման արդէն սրբւեր էր։

Միթէ այդ հասաւաս ու խրոխա չեցաւրը իր ամըշկուս քրոջ խօսքերն որ էին, որ սիրու մասին եղած ամենաթեթև ակնարկութենէն կը շտապգունէր։

Եւ փորձեց քրոջը այդ թոյլ ջիղէն բանելու։

— Սնկա՛խ, առանձին, սիրուն բառեր են, բայց գիտե՞ս ինչ ըսկել է եւրապական քաղաքակրթութեան ու բաց կեանքին մէջ աղջիկ մը առանձին ինկած, ամէն հրապոյցներու ու գայթակղութեան ևնթակա։ մանաւանդք քեզի ալէս գեղեցիկ ու դիւրին յափշտակւող աղջիկ մը։

— Է՛, վախոդ աւելորդ է։ Ինձի նայէ՛, եթէ ես սիրահարիկ կամ հրապուրվիլ ուղէի՞ կը կարծես հոս յարմարութիւն ու առի՞թ է պահաւ։ թէ՞ կ'երեւակայնս գուցէ, որ քու ներկայութիւնդ ինձի արգելք պիտի ըլլակամ եղիք է։ դուն իզուր տեղը ինքըզինքդ ամենագէտ և ամէն բան տևանաղ ու հասկըցող կը կարծես, սերեկին։

Եւ աս ըստած էր այնպիսի կանացի երկմիտ, հեղնաց, ժամանակ թնառը մը, որ բժիշկը ճշմարիտ որ խճընեցաւ։ Խրենց տան մէջ բաներ մը դարձած ըլլալու էին, որուն ինքը տեղեակ անդամ չէր։ Բայց իհարկէ ոչինչ չի հարցուց, միայն հարցական նայեցաւ քրոջը աչքերուն։

— Յակով, հասկըցի՛ր, որ ես այլ եւս երեխա չեմ։ Եղուր գեռ այդ աչքով կը նայիս վրաս։ — աւելցուց վերմին։

Բժիշկի գլուխն արդէն քանի մը անդամ վաղեր էր մի՛եւնոյն միաքը այս խօսակցութեան միջոցին։

Ոչինչ չի պատասխանեց։

ՃԹ

Արշակ չաբաթ մըն է բարբալին հաշիւը կարուսեր
էր։ Իր համակը զրած օրէն խվիկը աղջիկը չը տեսած և
իր մասին ոչ մէկ լուր չունէր։

Նամակի յաջորդ առողջուն Պղտիկեաններու սպասու-
հին ևս էր բերեր իրաէնը, որուն մէջ ծալլրւած բաց
թուղթի կտորի մը վրա մատիսով զբւած էր.

«Բոլորի փոխարէն ընդունեցէ՞ք իմ խորին չորհա-
կալութիւնն. Վերդին»։

Եւ ուրիշ ոչինչ։ Այս տողը տղուն համար հաներուկ
մը դարձած էր, միտք չարչըրող ու չի լուծւաղ հանե-
րուկ մը։ Հեգնութիւն էր ատիկա, ծա՞ղր, թէ կակիծի
արդիւնք։ Ամենին հաւանականը կը թւէր իրեն՝ սրաի
ծածկւած ցաւի հեգնոտ արտայայտութիւնն. և այն գա-
ղափարը, որ հիմա աղջիկը հոգեկան անտանելի տան-
չանքի մէջ է ըլլալու տղուն սոսկալի խղճի խայթ կու-
տար։

Արդեօք իր վարմունքը կոսկիս չէր, գուցէ նոյն խալ
անարդար։ Միթէ յիմարութիւն չէր ընկերոջ մը համար
իրենց մէջ հղած սրտագին կասը բզրկանել, երբ երկուքն
այ փոխադարձարար իրարու կը ճըգտէին. և միթէ հա-
ւանական է, որ աղջիկը ասկէ վերջը կարտանայ Տիրա-
նին պատասխանել։

Մասձման այս եղանակը իր անիմաստ վարւած ըլլա-
լու մասին՝ ուղղակի տեսակ մը տանջող կասկածի վե-
րածեցաւ Տիրանի հետ ունեցած մէկ-երկու տեսակցու-
թիւնին վերջը, երբ խօսքը զգուշութեամբ միշտ Վերժինի
վրա կը ծոէր։ Տիրանի պատասխաններուն տակ անփու-
թութիւն մը, օբեկտւութիւն մը կար կարծես դէսկի

աղջիկը, անոր մասին կը խօսէր ինչպէս նկարիչ մը իր
մողէլի մասին։ Արշակ այդ կը բացարձէր ընկերոջը իր
վէպովը կանւած բացց ատիկա հերիք չ'ը. միթէ այդ-
ուն կրնա՞ խօսիր, խորապէս սիրող սիրու մը։ Եւ կաս-
կածին բացը ալ ծաւալ առաւ. արդեօք իր ընկերը
արժէ՞ր իր այդ ահազին զրհաբերութիւնը. գուցէ ընկե-
րոջը զգացումը լոկ խաղ մը, քոքէթութիւն մըն էր
միայն աղջիկն հետ, բանսատեղծի մը քապրիզը։

Մէն մըն ալ կը մտածէր, որ այդ հին սատանան էր
իր մէջը կարսացը, որ ինքը իր յուղումներէն կուրացած՝
ընկերոջը խօսքերուն ու վարմունքին մէջ անպատճառ
անտարյերութիւն աւեմնել կ'ուղէր՝ իր ըրածին վրա զնդ-
ջարու ու այս դեռ միշտ վառւող զգացումները արդա-
րացնելու համար։

Վերջապէս եղածը եղած էր։ Հիմա զլիսաւորապէս
ինքը զնքը ցրւելու կը ջանար, ամբողջ օրը հո՛ս էր ու-
հո՛ն, արդէն վերադարձին հինգ-վկց օր էր միայն մնացեր
ու կարգադրելու բաւական գործ ունէր։

Սակայն մէջէմէջ դժոխային պահանջ մը կ'ըզգար
վերժինը գոնէ՛ տեսնելու, գոնէ հեռուէն իր դէմքին
գծերը նշանակելու։ Գիշեր մը, ուշ ատեն նոյն խոկ, իր
կամքի բաղովներուն հակառակ, չի կրցաւ ինքը ինքը զանգ-
կապել և անգամ մը զգուշ անոնց տան առջեւէն անցաւ.
ներսը լուռ էր, թէ եւ լոյս կար, ոչինչ չի տեսաւ։

Այս անցածող փորձի հետեւեալ իրիկունն էր, որ
բաղզը ինքը օգնութեան եկաւ։

Արշակ երեկոյեան Պղտին վերադարձին անսաւ, դեռ
բաւական ժամանակ կար ընթիրիքին. առուն ալ երթալու
արամադիր չէր, մասւ ծովագինեա սրճարանի մը պար-
աէզը սուրճ մը խմելու։

Ժայռերու հակա կուտակում մըն էր, որոնք շատակ

ծովուն գիրիկը կ'իջնէին սեպ, և այդ ժայռերու զլիսին սրճարանի փոքրիկ չէնքը, — քո՞ն ալ սիրուն ու պղտիկ պարտէզը ծովուն կորմէն ժայռի ճիշտ եղերքին վանդակով սպատած, որուն հինցած փայտերուն հետ իր հազարաւոր ոստիկներովը պինդ մը կը գրկուէր պատուատակը, կը բարձրանար վեր պարտէզի վրա ճգւած փայտէ ցանցին քառակուսիներուն մէջը կ'ողբրւէր:

Արշակ քաշւեցաւ վանդակին մօտիկ ամենին ծայրի սեղանը, ձեռնափայտն ու վերաբկուն նետեց կից աթոռին, ոոքը դրաւ նոյն աթոռի նեցուկ ձողերուն և թեր սեղանի եղրին կրթնացուցած սկսաւ նայել ծովին:

Որ վարը քծնող ճողվիմնով մը կը նետէր ժայռի կուրծքն ի վեր, նորէն կը սահէր վար, քիչ մը ևունետ կ'երթար և ուժ առած բաշոտ կաստի մը ճարպիկութեամբ իր յարձակման ոստումը կը կրկնէր:

Տղան խորունկ սուզւած էր իր մօտածումներուն մէջ, երբ ետեւէն բամբ ձայն մը իր անունը տւառ.

— Ախ, պարո՞ն Արշակ, զուք դեռ Պոլիս էք:

Արշակ ցընցումով զլուխը դարձուց ու պինդ մը սրովին կծկուիլ զգաց, իր սեղանին առջեւը կեցած էր բժիշկը, մինչ քիչ մը հեռուէն իր վրա էին յառած միանց գալունի երեք կանանց աչքերը, անոնք նոյնուկը իր սեղանին կը մօտենային, ափկին Պատիկեանն էր Վերժինի ու անծամոթ առջկան մը հետ:

Տղան իր դողը զսպեկ ջանալով դուրս եկաւ աթոռուն մէջն և եկողները հրամցուց:

Ինչ անցրու իր մէջն՝ ինքն ալ որոշ չզիսէր, երբ ամենքը բարեւելու ժամանակ Վերժինը ձեռքն ալ իրենին չօշափիլը զգաց: Եւ իր յուղման ու յուղումը ճածկեւու ճիգերուն մէջ ինարիկ չէր կրնար նկատէր, թէ աղջկա դէմքը ինչը կը դառնային:

Միւս աղջիկը աղգականունի մըն էր. ներկայացուցին:

Երկու օրիորդները նստեցան իրարու քով վանդակին առջեւը, բժիշկն ու Արշակը սեղանի միւս ծայրը, իսկ ափկինը երկու զոյգին մէջտեղը:

— Աւրեմն զուք դեռ Պոլիս էք. — կրկնեց բժիշկը, երբ սեղաւորւեցան: — Այնքան երկար ժամանակ է չէք երեւար, որ ևս կարծեցի արդէն մեկնած պիտի ըլլաք:

— Կը մեկնիմ առաջիկա հինգշարթի իրիկուն, այնչափի մանր-մոնր զործէր կան, դրաւսս պատյան կուգա:

— Ա՛, ինարիկ, ինարիկ, ինչ ըսկ կ'ուղէ, — հեղոյ բժիշկի ահաւոր ձայնը իր հեղնու ժպիտին ծալքերուն մէջն:

Բժիշկը տղուն չերեւալը իրենց վերջին սեսակցութեանը կը վերադրէր, կը կարծէր, որ տղան վշացած է, միաքը զրեր էր իրենց առաջին հանդիպումին կիրա մը այդ տապաւորութիւնը մեղմելու: Այսպէս որ շատ մտերիմ ու զւարթ զարկով մը սկսաւ խօսիլ աջն-ձախէն:

Արշակ ալ հետպէտէ սկսաւ ինքը ինքը զանել, քաղաքալարական սպարզ հարցերով մէկ-երկու անգամ աղջկան խօսք ուղղեց՝ աշխատակով էր ձայնին սովորական բարեկամական չեշար տալու, որը սակայն կերծ կը հնչէր և տեսակ մը անտեղի քաղցրախօսութեան գոյնը կ'առնէր:

Լընութիւն մը կար աղջկա դէմքին, անոր չարժումն ներուն ու ձայնին մէջ, տեսակ մը զսպւած հանդիսաւորութիւն, հայիացքին մէջ ալ հողարտ անտարբերութիւն մը, որ ծովուն հետղնետէ գորշացող ալիքներուն վրա կը թափէր:

Ամբողջ խօսակցութիւնը սաւն էր ու շնծու: Արշակ սկսաւ նեղւիլ: Բարելարխաւարար չարչարանքը կարծ

տեւեց . քանի մը վայրկեան վերջը տիկինը դոլ զգաց ու եան մեկնելու :

Արդէն սկսած էր մթնել :

Վերժին իր ձեռնոցները չտկեռով հովանոցը թևին տակ դէպի պարտի զին դուռը ուղղեցաւ , մինչդեռ միւսները իրենց ժողվառութովը կը աղնալընային :

Սրչակ այդ նշարելուն պէս՝ առաջ նետւեցաւ :

— Օրիմ'րդ , ձեզի ըսելիք երկու խօսք ունիմ . քիչ մը արագ քաղեցէ՛ք .— կմիմաց իր յուղումին մէջէն :

Աղջիկը քովբնափ նայւածք մը սահեցուց աղու դէմքին ու քայլերը արագացուց առանց ոչինչ առարկելու :

— Օրիմ'րդ ,— ըսաւ տղան վճռարար ,— ևս պարտք կ'ըզդամ ձեզմէ ներում խնդրելու իմ անշնորհք վարմունքիս փոխարէն . հաւատացած եղէ՛ք , որ ուրիշ կերպ վարուիլ չէի կրնար . սրտանց կը ցաւիմ . . .

— Ա՛յ , թողէ՛ք , պարմն Սրչակ ,— ընդհատեց աղջիկը յանկարծ ինքնագխոտակից ու հպարտ շնչտով մը :— Սնցած անմտութիւններու մասին չին խօսիր . և վերջապէս ցաւելու ալ ոչինչ չի կա , կեանք էր , բան մըն էր եկաւ ու անցաւ . մոռցէ՛ք :

Կանգ առաւ ու նայեցաւ ես , մինչեւ որ երկու քայլք միւսները հասան իրենց :

Սրչակ բարեւեց խումբը , բաժնւեցաւ ու գլուխը կախ կը քաղէր իր շւար ու խառնակ մտածումներուն մէջէն :

Ուրիմն աղջիկը այնքան ալ կոտրւած չէր եղածէն : Բայց չէ որ մինչեւ հիմա Սրչակի ուղածն ալ ատիկա էր միայն . կտրկել իր յարաբերութիւնը առանց աղջկան վիշտպատճելու :

Ո՞չ : Հիմա ան կ'ըզդար , որ իրեն համար միսիթարանք , քաղցրութիւն եղած էր այն մտածումը , թէ աղ-

ջիկը վշաանար , ցաւէր պիտի . հիմա ան կը գիտակցէր , որ իր վարմունքին մէջ տեսակ մը մնափառութիւն ալ կար , կ'ուզէր , որ աղջիկը նկատէ , հասկընա իր ըրած հսկա զոհաբերութիւնը և երկուքի համար ալ աւելի թանգ ըլլա այդ զգացումը : Եւ ահա՛ յանկարծ ինչ արդիւնք էր սասցւած . աղջիկը ըստ երեւոյթին այնքան ալ յուսահատ չէր իրենց յարաբերութեան բնկումէն . ա՛ , այդ միտքը անտանելի էր աղուն համար :

Միւս կողմէն վերժինի այն գոռող , ինքնագիտակից , հասու խօսւածքը , ուր ներքին առաւելութեան վատահութիւնը կար , անոր դէմքին հպարտ ու իշխանանական արայայտութիւնը , որ կարծես իր ուժը հասկընել կ'ուզէր , իր ձայնին տեսակ մը արհամարուտ ու մնատարբեր քողորիալը , որ կարծես բարձրէն կու գար , այս բոլոր նոր էր Սրչակի համար . պատկառանքի պէս բան մը կ'ըզդար , յափշտակութիւն մը . լեռան թարմ ու ամուր հովերու հոսանք մըն էր , որ իր դէմքին կը փէքը :

Աղջիկը կը բարձրանա՛ր , կը բարձրանար իր աչքին , մինչ ինքը կը պղափինար , կ'ինար իր բոլոր հպարտութեամբը , իր բոլոր զոհաբերութեամբը , իր բոլոր աղնիւ վարելու բծախնդրութիւններովը . կ'ինա՛ր : Է՞հ , ի՞նչ զոհ էր ատիկա , ի՞նչ աղնաւութիւն , ընկերը չաքացելու համար , աքացեր էր ընկերուհին :

Եւ այս խանակ զգացումներու , հատ ու բեկոր մտածումներուն մէջ կէտ մը միայն իրեն պլարզէր , որ ալ վերջնականասպէս իր ու աղջկան մէջէն նկաւած էր ամէն կապ : Մինչեւ հիմա ինքն ալ չդիտէր ի՞նչպէս և ո՞ւրկէ , գեռ յոյս մը ունէր կարծես , որ բոլորը նորէն ետ կու գա :

Ե՞ս կու գա , ի՞նչը :

— Ետ կու գա, ինչպէս չէ .— բացականչեց տղան չոր ծիծաղով մը, որուն մէջէն հեղնութիւնն ու զայրոյթը իրարու դունչ կը կրծէին :

ի

Դեռ ընթրիքի էին, որ ներս մտաւ Տիրան :

Սեղանին մօտիկ աթոռի մը վրա ձիռ պէս հեծաւ, սկսաւ խօսիլ ու ձեռքի փայտին հետ խաղալ :

— Ի՞նչ նորին քիթդ կախեր ես .— Նկատեց ընկերոջը :

— Սասարիկ յոգնած եմ :

— Գործերդ կարդաղրեցի՞ւ :

— Դեռ ոչ բոլորովին :

Հաղիւ էին սեղանէն եկեր, որ-Արշակ քրոջը առաջարկեց դաշնակ նւադեկ, ինչպէս միշտ կ'ընէր, երբ արամադրութիւնը աեղը ըլլար :

Երեքով երան վերի յարիլը . առանց լոյս վառելու՝ աղջիկը անցաւ նւագարանին առջեւը . իսկ աղաքը մտան քոյլի հիւրասենեակը ու փուեցան մեյ-մէկ բաղկաթուի մէջ իրարու քով :

Նւագը միսաւ :

Նախ լուռ էին ու կը լսէին, բայց երկար չաեւեց, Տիրան յանկարծ դարձաւ լնկերոջը .

— Ուրեմն հինգշաբթի իրիկուն մնինիդ. վերջնականապէս հաստատ է :

— Այս :

— Այսօր ի՞նչ է :

— Երկուշաբթի՛ :

— Է՛, երանի՛ քեղի, շան բաղդ ունիս : Բայց կեցի՛ր դուն, կը տեսնե՛ս, քանի մը ամիսէն ես ալ որ քու

ևտեւէդ. չի գամ՝ ըսէ՛ ինծի ինչ որ կ'ուղես : Հա՛, իրա՛ւ, գիտե՞ս, քեզի նախանձողը միայն ես չեմ . Վերժինի գլուխն ալ պատյառ ես տւեր, ան ալ հիմա իրար է անցեր համալսարանն երթաղու համար :

— Գիտե՞մ. քեզի ո՞վ ըսաւ :

— Անցած իրիկուն անոնց էի, շատոնց էր՝ չէի գացած, պէտք էր անգամ մը երեւալ : Բայց աղջկան խօսւածքը այնքան ալ կատակի նմանութիւն չունի : Եւ ընդհանրապէս, չի՞ս նկատուծ, այդ աղջիկը վերջին ժամանակները չատ է վորխւեր, անսակ մը վեհափառութեան, վսեմութեան հովեր կը փէնն վրայէն, պա՛ղ հովեր, տեսակ մը այնպէս բարձրէն նայիլ, մատադար լըջութիւն մը . չէ՛, շտակը չիմ ախորժիր :

— Այսինքն իրեւո՛ թէ :

— Ի՞նչպէս թէ «իրեւո՛ թէ» .

Արշակ աթոռին վրա յանկարծ շակեցաւ, մութին մէջէն ընկերոջը նայեցաւ ու կտրուկ չեշտով մը ըսաւ .

— Դէ՛, սիրելի՛ս, վերջապէս այս կատակիրգութեան պէտք է վկրչ տալ, թէ չէ՞ . չէ՞ որ երկուքս ալ իրար շատ աղէկ կը հասկնանք :

— Ի՞նչ կատակիրգութիւն .— հարցուց Տիրան յանկարծ բոլորովին լըջանալով :

— Հիմա դուն ինծի հաւատացընել կ'ուղես, որ այդ աղջիկին ո՛չ հիացած ես եղեր, ո՛չ ալ կը հիանա՞ս . հա՞ :

— Հիացած : Որ ժամանակ մը իրմով քիչ մը յափշտակւած էի՛ շտակ է, երեկ նկատեր ես . բայց ատիկ ինչ կ'ենէ, չէ՞ որ ատեն մը դուն ինքդ ալ յափշտակւած էիր . կը լիշմօս ան իրիկունը, ինչի՞ր ըսես չէիր ըսեր . որ վերժինը մէկ հասիկ է, որ նմանը չի կա, որ ահագին ուժ ունի և ալ ի՞նչ գիտնամ : Է՛, սիրելի՛ս, վեր-

ժինի կրթութեան ու բնաւորութեան ազգին լը այդպէս
են արդէն . ամէն հանդիսողի վրա տպաւորութիւն կ'ը-
նեն և երեւի ասոր համար ալ քիթերնին կը մնանա .
միայն չեն գիտեր, որ այդ տպաւորութիւնը քանի մը
շաբաթէն աւելի տեւել չի կրնար :

— Ասիկա գեռ չե՞ս կրնար պնդեր, — նկատեց ըն-
կերը սանձըւած ձայնով մը :

— Ա՛խ, ինչո՞ւ չէ, ահա՛ քեզի հետ նոցնը եղաւ .
ինձի՞ ալ :

Սրշակ շարժում մը բրաւ և ամսովիոր խորունկ ձայ-
նով մը, որ կը գողար, կցեց .

— Տիրա՞ն, հերի՞ք իրար խաբեցինք, ես ոլ չե՞մ
կրնար շարունակեր և իրրեւ լնկերդ կը պահանջնեմ քեզ-
մէ՝ այս բոլոր ըսածդ քու անկեզծ մասածմունքդ է :

— Անչո՞ւշտ . բայց այս հանդիսաւոր խոռածածքդ
ինչացո՞ւ է :

— Լաւ, այն ատեն զիտայի՛ր, որ կը ովագիւս . ես
ինքս սիրած եմ այդ աղջիկը, խենթի՞ ալո՞ւ, և մինչեւ
հիմա ալ կը սիրեմ, ե՞ս, ե՞ս, ի՞նքս, կը հասկնա՞ս . —
բացականչեց ամուր ալ եւս ինքըզինքը զսպելու ան-
կարող, կէս մը ոտքի ելած, կէս մը բազկաթոռի
բազկին :

— Ա՛խ . . . — դուրս թռաւ Տիրանի իրծքէն :

Եւ մութին մէջ լնկերոջը դարձած՝ աւելցուց վա-
րանոս :

— Բայց չէ՞ որ կըսէի՛ր . . .

է՛, թո՞ղ, եղբայր, թանհնաք արդ «կ'ըսէի-կ'ըսէիր»-
ները :

Տիրան վայրկենաբար հասկըցաւ ամէն բան . լնկե-
րոջը մաքառումները, ինքըզինքը զսպէլու, առնջւիլը .
չէ՞ որ ինքն ալ դեռ նոր կը անցեր այդ դարոցին : Եւ

բառ մը, մէ՛կ բառ մը միայն դուրս սայթաքեցաւ իր
ակւաներուն մէջէն :

— Իեւ-ե՞նթ :

Եւ այդ մէկ բառին մէջ որչափ կարեկցութիւն, հա-
մակրանք ու դառնութիւն կար միեւնոյն ժամանակ :

Դուրար նւագը կը շարունակէր :

Պահ մը լուռ էին : Վերջը Սրշակ պատմեց համառօտ
այդքան ժամանակ իր սրախն վրա դիդւածը, միայն լուեց
կզզիէն դարձէն ի վեր պատահած դէպքերուն մասին :

Տիրան թաղւեր էր իր բազկաթոռին ու մտածում-
ներուն մէջ : Նոր լուրի առաջին աղջեցութիւնէն կաղ-
դուրւած՝ հիմա իր վրա տարօրինակ տպաւորութիւնն մը
կ'ընէր լնկերոջը խստովանութիւնը : Եւ ինքը, որ այդ
տղիան մասին մտածելէ հետզհետէ բոլորովին դադրած
էր արդէն, յանկարծ նախանձի պէս բան մը զգաց :

Ու այդ ուշ մնացած զգացումը կատակի մը մէջ
խեղդել ուղեղով՝ դարձաւ լնկերոջը .

— Է՛, սիրելիս, բարի յաջողում : Խակ եթէ պատա-
հի, որ գործին թունդ պաշտօնական ձեւեր ալալու միտք
ունենա՛ չի մոռնա՞ս որ կնքահայրդ ես եմ :

— Յիմա՞ր . — Ժպտեցաւ Սրշակ . — Ինքն ալ չգիտէր
հաճոյքէն թի՞ ահաճութիւնէն :

Նւագը կտրեցաւ :

Մաննիկ ներս վալեց երկու ձեռքը վեր՝ մաղերուն
կհորիները ամրացընեղով .

— Անքաղաքալարի՛ մարդիկ, գոնէ սուտէն-իրաւէն
դոլասանք մը կ'ըսին, մատերուս բղոր ուժը մէջ էի
դրեր, որ ձեզի գոհ ընեմ : Ի՞նչ այդպէս անձպառն
անկիւնը վար էք լնկեր :

— Իհարկէ, որ հիանալի էր, ինչպէս և մի՛շտ . —
կերպ մը կարկանդ ուղեց Տիրան :

— Ա՛խ , դուք . ձեր հաճոյախօսութիւնները արդէն միշտ կամ չաւ առաջ կը վաղին , կամ չաւ ուշ կը մնան :

Սրչակ ամբողջ գիշերը նոյն մտքերուն վրա թուխս էր նստած : Կը մտածէր , որ ինքը վերին աստիճանի կողիս էր վարւած և մէկ անդամէն խստառ փեթըրուած էր աղջկան նուրբ զգացումները . ալ կորած էր ամէն բան , անդարձ և որ սարսափելին էր առանց պատճառի , բոլորովին ասպարդիւն : Տղան այս մէկը ըմբռնել չէր կըրնար : Ա՛հ , ո՛չ , ատիկա անկարիկի է . բաւական է երթա աղջկան հետ ամէն բան պարզ ու անկեղծ խօսի , որ ամպերը նորէն ցրւին ու պարզուի մժնողորդը անցեալի ջերմ ձառագայթներուն ատկ :

Այդ յոյսով ալ քննացաւ : Եւ միայն արթշննալուն նկատեց . որ այդ անկեղծ խոսափանութիւնը աղջկան վրա այնչափ ալ ախորմեկի ապաւորաւթնւն պիտի չընէր . չէ՞ որ վերջապէս այդ նոյն սէրն էր , որ ընկերոջը համար ոտքի տակ էր տւած և հիմա ինքն ալ կը զըմւարանար հասկնալու , թէ իրաւ ի՞նչպէս կըսկը էր ացդ ապուշ քայլը ընելու :

Նակայն ինչ ալ որ ըլլար՝ այսօր այդ հանգոյցը լուծաւէր պիտի : Նախաճաշէն քիչ մը վերջը վճռական քալւածքով ուղղուեցաւ գէպի Պատիկեաններուն առւնը ու իր վճռականութիւնը տեսակ մը վստահութիւն ներշնչեց տղուն :

Ներքին զավաւած լարումով մը քաշեց դռան զանդը : Դուռը բայցւեցաւ և բացովը ինքն վերժինն էր , որ զարմացած ու հարցական գէմքով մը աղձնւն կը նայէր , ձեռքը բնագլորէն կրծքին դրած : Պարզ առնու շրջաղղեաս մը հագած էր , սեւ գոզնոց մը , մէջքը լայն կաշի դօսի և մազերը թոյլ հիւսք մը ըրած նեաած էր թիկունքին . կարծես գոլոցին կու զար :

Տղուն շունչը սեղմըւեցաւ , — ակընթարիթ մը սեմին վրա քարայցած մնաց :

— Ա՛ , հրամեցէ՞ք , խնդրե՛մ , բարի՛ եկաք . — ըստ վերջապէս աղջիկը լուրջու քաղաքավարի բարեւով մը : — Դժբախտաբար մայրա այսօր կանուխ Պոլիս իջաւ սպասունին հետ , իսկ եղբայրս կարծես դեռ նոր է եղեր անկողինէն . երեւակայեցէ՞ք , բժիշկ պիտի ըլլա :

Ու դառնապով դէպի սանդուղին եկըը՝ պոռաց .

— Յակո՞ր , վա՛ր եկուր , չո՞ւտ , պարոն Արշակն է եկած :

Եւ դիմելով տղուն .

— Հրամեցէ՞ք այս սենեակը , խնդրե՛մ , մինչեւ եղբայրս գա :

Մասն սենեակ :

Հաղիւ էին երկուքն ալ մէյ-մէկ աթոռի վրա նստեր , որ աղջիկը նոյն պաշտօնական ու քաղաքավարի թինովը սկսաւ սննեցոց մասին հարց ու փորձ ընել , արտաքուստ անօրինակ հանդարասութեամբ մը , կարծես սորված գեր մը կը կրինէր :

Այդ սառնութեան դէմ Արշակ զգաց , որ իր վստահութիւնը սկսաւ կծկուիլ . բայց պէտք էր խօսիլ , անպատճա՞ռ եղբայրը շուտավ վար էր իշնկու :

— Օրի՞րդ , ինչպէս գիտէք՝ երկու օրէն մեկնելու շամ ես . — ըստ յանկարծ անհաստատ ձայնով մը : — Բայց եմ կրնար մեր յարաբերութիւնը այսպէս բզբկուած ձգել ու երթալ . պէտք է բացարեկ այս բոլոր անիմաստ անտեղութիւններուն պատճառը , պէտք է պարզել ...

Վերժին յանկարծ բոլորովին գունատ ցատկեց ոտքի . ձախ ձեռքով քովի սեղանին յինած , աջի կարուկ մէկ շարժումովը ընդհատեց աղուն խօսքը :

— Ինդրե՛մ , ո՛չ մէկ բացարութիւն չեմ ուզեր ես

Ճեղմէ, պարո՞ն Արշակ: Չեղմէ ես միայն կը խնդրեմ
միանդամ ընդմիշտ, այլ եւս ո՛չ մէկ խօսք այդ ար-
դէն շատոնց արխիւր նետւած անցիւլի մասին:

Արշակ քարացած նայեցաւ աղջկա դիրքէն ու դի-
մագծերուն և անփոխարինելի կորուսակի մը ճանկըսառութը
զգաց սրտին:

— Ուրեմն . . . բայց . . . :

— Խնդրեմ, ո՛չ մէկ խօսք . . . կրկնեց աղջկիը հասու: Այս անդամ արդէն առու ինքնասիրութեանը դիսաւ:

Վերջացած էր . իր կողմէն ըրած խրաքանչիւր նոր
քայլ նւաստացում պիտի ըլլար միայն:

Շրթունքը խածած պահ մը անշարժ մնաց, կիզող
հայեացքը աղջկա դէմքին:

Այդ հայեացքին առակ աղջկա կուրծքը բան մը խլըր-
տեցաւ և յանկարծ լալու սոսկալի պահանջ մը դէպի աշ-
քերը վաղեց, լանջը ուռեցաւ, ակաաներն ու բառնցքը
սեղմած արցունքները զսպիլ ջանալով՝ կամաց մը սահե-
ցաւ աթուին վրա:

Երկուքն ալ լուռ էին:

Մինչեւ Արշակ կամքի ուժգին թափով մը իր վրա
խոնած զգացումները մէկ կողմ հրեւով՝ ինքը ընթացը ժող-
ւեց ու խօսքը բացու հնար եղածին չափ իր ձայնին սո-
վորական շեշտերը տալ ճգնալով:

— Իսկ ճեր համարսարան երթալու խնդրով հասա-
քրքը բերելու թող կու ասք արդեօք, օրին' որ, թէ մեր
մէջ եղած ամէն հարց արդէն արխիւր նետւած է ան-
խըտիր:

Տղու այդ աեսակ մը խոնարհւիր, խօսքը իրենց
սիրած թեմային դառնալը Վերժմինի վրա նորէն ցընցող
տորաւորութիւն մը ըրաւ և զգաց, որ քիչ մը առաջւան
խստութեանը վրա սկսաւ զղալ ու փափկիլ, սակայն
նոյն յամառ շեշտովը պատասխանեց ամփոփի.

— Հետաքրքրուելու շատ քիչ բան կա: Խնծի հա-
մար վճռւած խնդրի է. եղբայրս ալ համոզւած է ար-
դէն, որ ըրածս ո՛չ աղայութիւն է, ո՛չ քապրիզ: Ար-
դէն զրեց իր ընկեր գերմանացի բժիշկի մը, որ հիմա
Հայոցից եր ընտանիք ունի եղեր, խնդրելով, որ կամ
իր կամ իրեն-ծանօթ ընտանիքի մը մէջ ինծի ընդունել
տա: Պատասխանի կը սպասանմ: Հիմա ինծի համար միեւ-
նոյն է ուր և կամ ի՞նչ պայմանով. միայն անզամ մը
ինքը ինքն դուրս նետեմ. հո՞ն ես գիտեմ իմ ընելիքս:

Դուրսը լսեցաւ սանդուղներէն իջնող բժիշկի ծանր
սոնաձայնը:

— Բարեւ ճեղի: — Դիմուց հիւրին՝ սենեակին ներս
մանելով:

Զեռնոցները կ'անցընէր:

— Կը տեսնէք, պարո՞ն բժիշկ, Հնայելով բոլոր
զբաղումին ու ցրածութեամս՝ նորէն չդիմացա ու վայր-
կեան մը համուխեցա ճեղի, որպէս զի դեռ Պոլս գըտ-
նըւելուս վրա նորէն կատկած չունենաք:

Բժիշկը ժպտեցաւ.

— Բայց տեսէք որ չարի պէս սոխողզական գործ
ունիմ և ընդամենքնը քանի մը վայրկեան առաջիկա գնաց-
քին հասնելու համար. շա՞տ կը ցաւիմ:

— Փո՞յթ չէ. նոյն խակ աւելի լաւ, ևս կ'ընկերանամ
ճեղի, ինքս ալ Ստամբուլ եմ իջնելու:

— Այս, հիանալի է: Վերժին, մաքուր թաշկի-
նակ մը:

Քոյքը վաղեց կատարեց եղբօրը պահանջը:

Երեքով եղան սրահ, բժիշկը բացաւ փողոցին դուռը
ու ելու:

— Օրին' որդ, ցակառութիւն, — ըստու Արշակ ճեղքը
աղջկան մեկնելով:

Եւ փոքրիկ վարանումէ մը վերջը թիթեւ մը սեղ-
մաց աղջկան իրեն տւած ձեռքը և աչքերը անոր աչքե-
րուն գամած՝ աւելցուց կամաց .

— Բոլոր սրտովս կը ցանկամ ձեզի յաջողութիւն .
արդէն գիտէ՛ք , որ ձեր դիտաւորութիւնները որչափ մօ-
տիկ են սրտիս և որչափ վատահ եմ ձեր ընդունակու-
թիւններուն . ցտեսութիւն :

Ձեռքը թողուց ու արագ դուրս :

Հաղիւ դուռը գոցւեցաւ , որ աղջիկը գայթելով
դնաց ետ-ետ , շունչը կարեցաւ , ձեռքերը բարձրացան
վեր , ուսը դէմ առաւ պատին , ինկան ձեռքերը դէմքին
և այրող արցունքը կատաղի հեծկըլատուքով դուրս հե-
ղեղւեցաւ :

ԻԱ

Սոսկալի աղմուկ էր Սիրքէճիկ կայարանը . արեւել-
եան ձեռլնիթացը մեկնելու վրա էր :

Հրմանուկ , վազվըզոց , պոռալ , ծիծաղ , արցունք :
Կոյս-կոյս խումբեր վագոններու պատուհաններուն
առջեւը կեցած իրենց ճամբորդի վերջին կատակ մը ,
վերջին ձեռքի սեղմում մը կու տային :

Հնչեց կրողոդն ալ :

— Սրշա՛կ , ծուլութիւն չընես , հա՛ , ամէն գլխաւոր
կայարանէ բացգիրիդ կ'ըսպասեմ , մանրամասն .—կրկնեց
անգամ մըն ալ Մաննիկ՝ աչքերով եղքորը դէմքը գրկած .

— Վիշնաւ կեւոնին անպատճառ կը հանդիպիս .
ըսէ՛ , որ շուտով ուղարկէ .—յանձնարկեց Տիրան :

— Զգուշ եղիր , տղա՛ս , երկու պատուհաններու մէջ
մի՛ կենար , բաց պատուհանի տակ չի քնանաս .— կը
պատիրէր մայրը աչքերը սրբելով :

— Բառարանը չմոռնաս , բառարա՞նը .—պոռաց ան-
դիէն ուղարկ եկող ընկերներէն մէկը :

Գնացքը շարժըւեցաւ :

— Մնա՛ք բարով , մնա՛ք բարով . — բացականչեց
Արշակ պատուհանէն կախւած , յուղումէն դողացող ձայ-
նով մը , նւազկոտ ժպիս մը չըթունքին :

Մաննիկ գնացքին հկո քայլ մը առաջ վազեց՝ հեղ
մըն ալ եղանակը ձեռքը բոնելու , պաշտօնեան թեւէն քա-
շեց ու չի թողուց :

— Երթաս բարով :

— Բարի՛ ճանապարհ :

— Բարի՛ ճանապարհ :

Բողորի ձայնը հիւսւեցաւ իրարու :

Եւ Արշակ պատուհանի եղրին յինած կը նայէր խում-
բին , որ առաստաղէն հստող լամպի լոյսերուն տակ ողո-
ղուն , բարակ սիւնի մը քով իրարու սեղմըւած՝ իրեն
ձեռքով ու գլխով կ'ընէին :

Ինքն ալ անուժ գլխարկը կը շարժէր մեքենաբար :

Վերջին տեսածը մօրը թաշկինակն էր ու քրոջը
ձեռքը որ օդէ համբոյլ մը կ'ուղարկէր :

Ճեսլնիթացը կայարանի լոյսերէն դուրս սողաց ու
մէկէն խրեցաւ գիշերան մութին մէջ :

Տղան ընդարմացած կեցած էր անշարժ՝ ճակատը պա-
տուհանի եղրին :

Իր առջեւեն ետ կը սահէին երբեմն կարմիր-կա-
նանչ կրմներն լապակը մը , երբեմն ցօղի պէս բաներ ,
կամ անգործ երկար շարքով իրարու քով կեցած պարապ
վագոններուն ստուերագիծերը . որոնց լուսամուհները
մութին մէջէն իր վագոնի լոյսերուն տակ կը ցոլցացին :

Բայց Արշակ ոչի՞նչ չէր տեսներ , միշտ նոյն պատ-
կերն էր իր ուղեղին դիմացը . սեւ գլխարկին տակէն

մօրը ձերմակ մազելն ու արյունքոս դէմքը , և ձերմակ զիմարկին տակէն քրոջը սեւ մազելն ու վառւող աչքերը :

«Բայ պատուհաններու մէջ չկննա՞ս» . հնչեց յանկարծ մօրը ձայնը ականչին :

Սրչակ մեքենաբար ետ դորձաւ դէպի գիմացի պատուհանը :

Քուպէին մէջ մինակ էր :

Նեստեցաւ անկիւնը բազմոցին վրա , զլուխը յենեց թիւսնքի բարձերուն ու սաքը սաքին անշարժ մնաց :

Սասափի յոզնած էր . ամբողջ օրւան վազվըստուքը , հոգեկան անհանդարտութիւնը և մնաս բարովի յուզումները :

Եւ հիմա այդ բարը խառնակ հոսանքով իրար ընդհատելով կ'անցնէին աղու յիշողութեան մէջէն :

Յանկարծ յիշեց նորէն այն հայեա՛ցքը և այն հայեացքին նևո ցորեկւան վերջին մնաս-բարավի անսարանը Պատիկեաններուն տունը : Միւս յիշողութիւնները սկսան ետ-եա քաշւիլ , և աղան կարծես աւելի աղէկ պատկերացնելու հնամար գոցեց աչքերը :

Ահա՛ պայծառ իր դէմն է այն վայրկեանը :

Տիկինը , որ սենեակի դուան կրթընած , բարի ճառնապարհ ու յաջողութիւն կը յանկար և իր կարեկցութիւնը կը յայնէր աղու մօրը մասին , վաստահացընելով որ շատ աղէկ կը հասկընար անոր այսօրւան հոգեկան վիճակը . «քաշողը գիտէ» :

Բժիշկը արդէն սրահը ելած՝ ժպիտը շրթունքին՝ խորհուրդ կու տար օգարւիլ ուսանսողի սարիներէն , այդ աղաս ու խննիլ կեանքէն , որ ալ երիւք ետ չի դատնար . կը պնդէր , որ անպատճառ գմնէ ձմեռ մը Փարիզ երթա ու յամառութեամբ կը յանձնարարէր հիւրանոց մը , որուն անոնը արդէն թուեր էր աղու դիմէն :

Մինչ վերժին ճիշտ իր դէմը՝ և իրեն պէս սեմին վրա կեցած առանց բառ մը լսելու ջզուտ ձեռքով դուսն իւնդին նևո կը թաղար . կուրծքը ուռած , շրթունքները պինդ կծկած , քանի մը դանդուր թափւած ճակատին , սրանց տակէն այն զոյդ մը խելացի սեւ տչքերը իրեն կը նայէին . յառած , թափանցուզ , սիրացորդ . . . այդ նայեա՛ծքը : Ո՛չ , այդպէս չի նայիր արփիւր նետած զգացումը :

Ամբողջ կէս օր էր անցեր արդէն այդ վայրկեաննէն և այդ կէս օրը յուզումներու ամբողջ կարաւան մըն էր եղած . բայց այդ բոլոր ավելուկի ու տակնուվրայութեան մէջ այդ հայեացքը իրմէն չէր բաժնըւեր ու կը խայթէր , շարունակ , կը խայթէր աղաս ակրնթաբթ մը գտածին պէս . կակծեցնուզ , չոյուզ , կծու , անուշ խայթոց մը . միայն որոշ չէր գիտակցիր ինչն էր իրեն հաճոյք պատճառութը և ինչը ցաւ . զեւ ժամանակ չէր ունեցած իրեն այդպէս թեթեւութիւն ու խորիս սկսածառող զգացումը վերլուծելու :

«Ո՛չ , ո՛չ . ասիկա այսպէս չի վերջանար . դեռ ոչինչ վերջացած չէ» . բայցականնց յանկարծ բարձր , բացաւ աչքերը ու թռաւ սաքի :

Գնացքի երկու կողմէն առաս լոյսեր ետ-եա կը վախչէին , գուրսէն բարձութեան , առուծալի խառն ու խուլ տպիւկ մը սլացող վագոնի պատուհաննէն ներս կը նետէր :

Սրչակ դուրս նայեցաւ , Սամաթիացի մէջէն կը վագեին :

Զայները մարեցան , լոյսերն ալ հետզհետէ և մութը դրեից նորէն շրջապար :

Քանի մը վացրկեան վերջը Մաքր-դիւզի սոջիւն անցնելու էին : Տղան կեցաւ նորէն սկսածաննին դէմը և գնացքին հովին սկսածարւելու համար քայլնոտի քիչ մը

ետքաշւած՝ դէսի այն կողմը կը նայէր, մինչ զլսուն
մէջ մտածումները իրենց նոր սստայնը կը հիւսէին:

Հիմա տեղ հասնելուն պէս կը նստի ու կը գրէ:
Ի՞նչ . . չ, գրել պէտք չէ. անձամ'մր, աչք-աչքի: Նոր
տարւա արձակուրդին կ'երթա Հայդելբերգ. հմ՞ն, առան-
ձին ինքն ու ան, հմն այլ եւս պէտք չին ունենար
իրենց զգացումները դիմակաւորելու և . . . և . . .: Յա-
ջորդ կիսամերակը հաւանօրէն ինքն ալ կ'անցնի Հայդել-
բերդ կամ գուցէ աղջիկը կը բերէ Միւնիւն ու կ'աշ-
խատին ալ միասին ձեռք-ձեռքի. ինքը անձամբ թերը
առած կը տանի դասախոսութիւններուն, իր հետը, իր
քովը և ուսանողները սքանչացած աչքերով կը դիմն
իրենց ետեւէն «սիրուն հայուհին»:

«Ո, ինչ տարօրինակ են այդ արեւելքի աղջիկները.
Ճիշտ ամերիկուհիներուն պէս. այսա՛փ հեռուները ել-
նել գալ՝ Աստւած դիտէ ո՞ր պրոֆեսորը լեկու համար»:

Դուրակ՝ վագնի ներ միջանցքին մէջ ուժով մը մէկ-
երկու դուռ բացւեցաւ ու գոյւեցաւ:

Սրչակ ցընցըւեցաւ, նայեցաւ շուրջը ու խկոյն չքա-
ցան աչքերուն առջեւէն համազարամնի լայն կամարները
սպահող հաստ սիւները, անոնց առակ խոնած ուսանող-
ները գոյնզգոյն զլիսրիկներով, անբաժանելի սեւ-կափա-
րիչ անարակները թեւերնուն տակ և «գեղեցիկ հայու-
հին» ալ իր թեւեն տակէն:

Վագնին մէջն էր, միա՛յնակ, իսկ «հայուհին» հո՞ն,
իր դիմացը փայլիքուղ ճրագներու խումբին մէջ, դէսի
ուր ձեւզընթացը կը պանար:

Երեւակայութենէն իրականին դառնալը սթափեցը-
նող տպաւորութիւն մը բրաւ աղուն վրա և նախորդ
վայրինամի գւարդ վսահութեան վրայէն երկմատութեան
ամպը անցաւ:

Այն նայւածքն ալ արդեօք պատրանեք մը չէ՞ր, որուն
վրա հիմա իր նոր յոյակը կը ծէին:

Գնացքը կը պահար ծանօթ չէնքերու քովէն:

Սրշակ աչքերը իրենց թաղի կողմը նետեց:

«Ե՛, ան հիմա ինձի գուցէ մոռցած է արդէն. ո՞վ
գիտէ, նստած անփոյթ մը իր դաշնամուրին առջեւը կոմի
անդլիկրէն զիրքը մը ձեռքը սեղանին մէկ ծացը լամպին
տակ»:

Լուսաւորւած կայարանը վաղեց իր առջեւէն:

«Ե՞ռոցա՞ծ. արդեօ՞ք . . .»:

Եթէ անմնել կարողանար քանի մը քայլ իրմէ հե-
ռու . . .

... Ուր կայարանի չէնքէն քիչ մը վեր, լսմակերէն
հեռու, ցած ծառի մը տակ քաշւած՝ կեցած էր աղջիկ
մը քառորդէ մը խլեր մինչեւ ուսպերը համառ կրիմոցը
վերէն վար կոճկած. զիմուն ձգած բարակ մհատքս շալը
հաեւ էր գացեր ու հովը ազատ կը խազար քունքերուն
թափւած մաղերուն հաեւ: Սակայն աղջիկը սինչ չէր զգար
իր գոլցող անհոմքերութեան մէջէն:

Սհա՛ չողացին վարը մութին մէջ զոյգ մը ահապին
աչքեր, որոնք կարծես շլտակ իր վրա կու զային:

Սիրաը սկսաւ տերեւեի պէս բարակսել:

Ուժգին հով մը փէեց գէմքին, հազիւ զլիսուն վրա
միացած շալը սահեցաւ ուսին:

Ու իրարու հաեւէ արագ իր աչքին առջեւէն սլա-
ցան լուսաւորւած վագնները:

Եւ անցան. հիմա կը կարմիր լոյս մը միայն դնաց-
քին ետեւէն իրեն կը նայէր, ուրիշ ոչի՞նչ:

«Սրշակ, Սրշակ» հծեցին աղջկա շրթունքները

և ուժասպառ կամաց մը կրթենեցաւ ծառի բուհին:

Կարմիր լոյսը կը հեռանար, կը սպառիկնար, կէտ մը
դարձաւ ու մարեցաւ:

«Գնաց» բացականչեց, արագ գլխուն քաշեց բա-
րակ ծածկոցը և կայարանի քովին փողոց անցաւ:

Կայարանի մէջ ազմուկ կար, փողոցը աեղ-ամեղ եր-
թեւեկ, խանութի մը առջեւ առուծախ կ'ընէին, տան
մը բաց դանէն բարձր ծիծաղ կը լսւէր:

Վերժին տեսակ մը զարմանք զդաց. ի՞նչպէս այդ
կեռնքը, այդ շրջապա՛տը մարդոց հաճոյք, զբաղում
ու ծիծաղ տալ կրնար. իրեն համար ալ ո՛չ մէկ հրապար
չի կար հոտ, և ո՛չ մէկ իմաստ:

«Շուտո՛վ, շուտով հո՞ն, ուր մարդ իր ուժեղուն
տէր դառնալ կրնա. աշխատելո՛ւ ու զարդացմա՞ն. հո՞ն,
ուր է և «ան»:

Եւ զլխու ծածկոցին երկու ծպրը ճնոտին տակ աւելի
ու աւելի սեղմելով՝ մութին մէջն տուն կ'ըշտապէր բո-
րբ ուժովը:

Շուտո՛վ, շուտով:



ՀՀ Ազգային գրադարան



NL0350924

47913